

31


Thundergrap

Q-np Star Galle

Herculeanappnee

F 9144

1922



grey

ՀՐԱՄԱՆԱԳՐԻ
Ա. ԵՎՀՐՃԵԱՆ ԳՐԱՄ

491.99-5

Խ-73 Հ. ԵՎ. Զ. ԱՍՏՈՒՐ

ԳՈՐԾՆԱԿԱՆ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ

ՊԱՏԿԵՐԱՉԱՐԴ

Բ. ԳԻՐՔ

Հ 890.ԳՐԱԿՐՈՒՏԻԿ

(ՀԵՄՆՈՅԻՆ ԲԱՐԵԳՈՒՅԱՆԱԿ)

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒԹՅԵՆ ԳԱԼԵՐԱՑՈՒԱՆ

Կ. ՊՈԼԻՍ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

1922

04 MAY 2010

1928. Խոց Տ Ապր 23
Եղանգը Պատմութ
Այս Թիվը իւ պարբեր
Թրամադրություն Թիվ

ԳՐԱՏՈՒՆ

Ա. ԵԱԶԸՆԵԱՆ

Ֆինմանմիար, Պայմ Հաւուզ, կ. Պոլս

Պատ. Ուսուցիչներու եւ Ուսուցչութիներու դիւրութեան հա-
ար մեր նոր հրատարակած հետեւեալ դասագիրքները վերածուած
նեղասնթացըներու,

Տարրական Գասթընքաց Ա. եւ Բ. Տարի

Օշական Քերական	10
----------------	----

» Բնմերցարան Ա.	45
-----------------	----

» » Բ.	55
--------	----

Ասկեղետակ Տարր. Ա.	65
--------------------	----

» » Բ.	75
--------	----

Մայրենի Լեզու, Քերական Ընթերցարան Ա. Տարի, Մ. Պոնտացի	55
---	----

» Բնմերցարան Բ. » » »	80
-----------------------	----

» » » Գ. » » »	90
----------------	----

Թանգարան Տարրական Հ. եւ Զ. Ասատուր	30
------------------------------------	----

Ասկեղետենիկ Ֆրանս. Լեզու, Ա. Գիրը	30
-----------------------------------	----

Քերականութիւն Նախագաղորաստական »	50
----------------------------------	----

Քերականութիւն, Ա. Գիրը »	45
--------------------------	----

Աշխարհագրութիւն Պապէսեան, Տարր. Ա.	20
------------------------------------	----

» » Բ.	30
--------	----

Թուարանութիւն Տարր. Ասրունի	40
-----------------------------	----

Միջին Գասթընք Պ. եւ Բ. Տարի

Թանգարան միջն, Հ. եւ Զ. Ասատուր	50
---------------------------------	----

Քերականութիւն Բ. Գիրը »	75
-------------------------	----

Աշխարհագրութիւնն Պապէսեան Միջին	40
---------------------------------	----

Թուարանութիւն Միջին Ասրունի	65
-----------------------------	----

Բարձրագոյն Գասթընքաց Ե. եւ Զ. Տարի

Թանգարան Բարձրագոյն, Հ. եւ Զ. Ասատուր	110
---------------------------------------	-----

Քերականութիւն Գ. Գիրը Ա. Մաս »	160
--------------------------------	-----

» Բ. Մաս »	160.
------------	------

Թուարանութիւն Բարձրագոյն Ե. եւ Զ. Տարի Ասրունի	175
--	-----

» » Գապաֆեան » Գապաֆեան	160
-------------------------	-----

Ձերմասիս կը յանձնարարենք այս գիրքերուն զործածութիւնը
որոնք արդէն Պատ. հասարակութենէն զնահատուելով ընդունուած
են մայրաքաղաքիս ու գաւառի ոչ միայն մեր՝ այլ եւ Հայ-Աւեւտարա-
նական եւ Հայ-Հուվմէական եղբարց ու քերց վարժարաններու ու
օտարահագատակ կրթական հաստատութեանց մէջ:

ՀՐԱՄԱՐԱԿՈՒԹԻՒՆ Ա. ԵԱԶԸՆԵԱՆ ԳՐԱՏԱՆ

Հ. ԵՒ Զ. ԱՍԱՏՈՒԻՐ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀԱԲԱՌԻ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

Բ. ԳԻՐՔ




(ՀԻՄՆՈՎԻՆ ԲԱՐԵՖՈՒՈՒԱՆ)

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԵՆ Վ.Ա.ԽԵՐԱՑՈՒԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

ԳՐԱՏՈՒԻՆ Ա. ԵԱԶԸՆԵԱՆ

1922



5902

14 FEB 2013

ՅԱՌԱԶԱԲԱՆ

ՅՈՒԳՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԲԷՈՍԵԱՆ
Ա. ՊՈԼԻՍ

Արդի աշխարհաբարի Գործնական Քերականութեան
առ Բ Գրին մէջ, — որուն վեցերորդ տպագրութիւնը
հասպարակ կը հանենք այսօր, — զանացած ենք ներ-
կայացնել արդի աշխարհաբարին Քերականութեան կա-
րևորագոյն՝ տարրերը : Այս Բ Գրիքը զբաղած է Ա.
Գեով աւանդուած կանոնները ընդլայնելու, աւելցնելով
նոր մասեր առողանութեան, ուղղագրութեան, տո-
ղադարձի, կետադրութեան, արմաս, բարդ եւ ածանց-
եալ բառերու, ձայնաւորներու կորուսման եւ փոփոխ-
ման օրենքին, նմանաձայն, հոմանիշ եւ հականիշ բա-
ռերու եւ մասնաւորապէս բայերու կազմութեան վրայ :
Պես չե սակայն կարծել թէ այս հատորին մէջ ամ-
փոփած ենք աշխարհաբար Քերականութեան բոլոր
ուենաբները : Այդ ամբողջութիւնը զանացած ենք ներկա-
յացնել Գ Գրին մէջ :

Ինչպէս պիտի տեսնուի, այս Քերականութեան ըն-
դացքին մէջ, եւ ինչպէս յայտարած էինք արդէն Ա.
Գրին յառաջարքանով, մեր կողմէ որ եւ է նոր օրենք
թը հնարած չենք բնաւ : Աշխարհաբարի անվիճնելի հի-
ղինակութեանց դիմած ենք, բննած, բաղդատած, վե-
րլուծած եւ համադրած ենք անոնց կողմէ ընդունուած
Քերականական ձեւերը, եւ այդ կարեւոր ու մանրակրկիս
աշխատութեան արդիւնքն է ահա՝ զոր ամփոփած ենք
այս եջերուն մէջ : Մեր գլխաւոր աղբիւրը եղած է Պոլ-



1795

սոյ աշխարհաբարը, թէեւ մեր քննութեան բովին անցուցած ենք նաեւ Ռուսահայոց բարբառը, զոր այնքան հեղինակորեն գիցած է պատկերացնել Ստեփանոս Պալատանեան իր Մայրենի լեզուի ժերականութեան մէջ :

Մեր փափաքր եղած է կարելի եղածին չափ պարզ եւ դիւրմբունելի կերպով ներկայացնել այն օրէնքները, զորս ի զործ կը դնեն այսօր լաւագոյն գրողները : Զանացած ենք որու կանոններու ենթարկել ընդունուած լեզուական սկզբունքները, ուս անգամ աւանդելով նաեւ կրկին ձեւեր, որոնց մէկը կամ միւսը ընդունիլ մեր ձեռնհասուրենեն վեր նկատած ենք : Այս է պատճառը որ չենք վտարած գրաբար հոլովանց կարգ մը ձեւեր, որոնք թէեւ աշխարհաբարի միօրինակութեան ձգումին անհամաձայն՝ սակայն ընդհանուր կերպով գործածուած են արդի գրական լեզուին մէջ ալ :

Ժողովուրդին ժերականութեան եւ ընդունած բացառութեան ձեւերուն առաջնութիւն տուած ենք ամեն անգամ որ այդ ձեւերը նուիրագործուած ժեսած ենք գրագէներու գրչին տակ : Այս պատճառով է որ ընդունած ենք աշխարհաբարի դերանունները միայն, առանց դիմելու գրաբարի ձեւերուն, զորս չի գործածեր արդի գրողներու մեծամասնութիւնը, եւ որոնց պէսքն ալ արդէն զգալի չէ բնաւ : Միեւնոյն բանի դրած ենք նաեւ բայերուն համար, խլեամիս ուսումնասիրութեամբ ի վեր հանելով անոնց կազմութեան օրէնքները՝ ցարդ հրատարակուած աշխարհաբարի ժերականութեանց մերսէն սարբեր եւ որ եղանակով մը :

Հետեւելով միւս Ֆրեկերիի Պարայի դրութեան, այս Բ Գրիին մէջ ալ դրած ենք ընթեցուածներ եւ հրամանգներ մէծ մասամբ նմանողաբար : Առոնք մեր գործին մէկ հական մասը կը կազմեն, որովհետեւ պիտի

ծուային ոչ միայն ժերականութեան կանոնները ըմբնելու եւ գործադրելու, այլ եւ պիտի աւանդեն տակերտներուն կարգ մը նոր եւ օգտակար գաղափարներու ներ բաւերու նոխ պատար մը, եւ պիտի վարժնեն զանոնք շարադրութեան, ինչ որ նպատակն է ժամանական ուսման :

Այն համակիր ընդունելութիւնը, զոր ուսուցիչները ըին այս ժերականութեան, ցոյց կուտայ թէ մեր աշխատութիւնը օգտակար արդիւնք մը կրցած է ունենալ : Կչպէս մեր անձնական փորձառութեամբ դիտած էինք արդէն, կարգ մը ուսուցիչներ ալ վկայեցին մեզ թէ մը ընտրած մերուը կը ծառայէ գործնական կերպով ուսանդելու հայ մանուկներուն՝ այն լեզուն որով պիտի խօսին ու գրեն . եւ այս էր արդէն մեր նպատակը :

Հ. Եւ Զ. Ա.



ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ

Բ ՏԱՐԻ

Ա. ԸՆԹԵՐՑՈՒՄԾ. — ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ

Հայր, մը երկու տղայ ունէք, Արշակ և Սուրէն։
Արշակ խելացի՝ բայց ծոյլ էր. իսկ Սուրէն թէպէտ իր
եղբօրը չափ սուր միտք չունէք, սակայն այդ պակասառ
իր աշխատութեամբը կը լրացնէր։ Երկուքն ալ դպրոց
կ'երթային, և միշտ Սուրէն էր որ առաջին մրցանակը
կ'ստանար։ Տարիներ ետքը, երրոր մեծցան, երկուքն
ալ գործի մէջ մտան։ Սուրէն իր ջանքովը յաջողեցաւ
բաւ դիրք մը ձեռք ձգել, և միշտ օդտակար եղաւ իր
ընտանիքին ու ազգին. իսկ Արշակ ոչ միայն ստակի մը
տէր չեղաւ, այլ իր կեանքին մէջ եղբօրը պէտք ունեցաւ։

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Ր

- Օրինակել այս հատուածը, զատել խօսերը, եւ ցոյց տալ միավանկ։
Ակերտիկու վանկ, երկավանկ, եռավանկ ու բազմավանկ բառերը։
- Կրկնել այս հատուածին պարունակութիւնը բերանացի յիտոց
գրել դասարանին մէջ։
- Մէյմէկ խօսի շինել հետեւեալ բառերով։
Տղայ, հայր, դպրոց, մրցանակ, աշխատութիւն, դրամ, զիրք։
Օրինակ. — Տղայ մը պարտական է նազանդիլ իր հօրը։
- Գտնել բառը բառ, որոնց մէջ երկրարատներ գտնուին։
- Գտնել մէկուկու վանկ ունեցող հինգ բառ։

— 9 —

ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

Ա. Գ.Ա.Ա. — ԲԱՌ, ՎԱՆԿ ԵՒ ԳԻՐ

1. Խօսի. — Խօսիք բառերու միացումն է, և իմաստ
մը կ'արտայտուէ։

2. Բառ. — Բառը զիրերէ կը կազմուի, և գաղա-
փար մը կը յայտնէ։

3. Վանկ. — Մէկ հնչումով արտասանուած մէկ
կամ աւելի զիրեր վանկ կը կազմեն։

4. Բառերը մէկ կամ աւելի վանկերէ կը բաղկա-
նան։

5. Մէկ վանկով արտասանուած բառերը միա-
վանկ կ'ըսուին, ինչպէս մարդ. երկու վանկով արտա-
սանուածները՝ երկավանկ, ինչպէս աղջիկ. երեք վան-
կովները՝ եռավանկ, ինչպէս վարժարան. շատ վանկով-
ները՝ բազմավանկ, ինչպէս արտասանութիւն։ Կան նաև
կարգ մը բառեր որոնք ոչ միավանկ են, ոչ երկա-
վանկ, այլ մէկուկու վանկ ունին՝ ինչպէս անզդ, վագր,
գրիչ, ևայլն։

6. Գիրերը երկու տեսակ են. ձայնաւոր և
բաղաձայն։

7. Զայնաւոր. — Զայնաւորները ութը հատ են.
ա, ե, է, թ, ի, ո, ւ, օ։

8. Բաղաձայն. — Բաղաձայնները երեսուն հատ են.
բ, զ, դ, գ, ր, տ, լ, խ, ծ, կ, հ, ա, ղ, ն, մ,
յ, ն, շ, ո, չ, պ, չ, ո, ս, վ, ա, ր, ց, փ, թ, ք։

9. Երկրարատ. — Երբ երկու կամ աւելի ձայնա-
ւորներ մէկ վանկ կազմեն, երկրարատ կ'ըսուին, ինչ-
պէս այ, ոյ, իւ, եա, եօ։

Բ. ԸՆԹԵՐՑՈՒԹՅԱ. — ՑՈՐԵՆԻ ՀԱՍԿՆ ՈՒ ՎԱՅՐԻ ՄԱՂԻԿՆԵՐԸ

Յորենի հասկը՝ կուռ հատիկներով բեռնաւորուած՝ պլուխը վար կը կախէր, ու բախտին դէմ կը արտնջար եր դրացի ծաղիկներուն, որոնք աղուոր ու հպարտ թերթերնին պարզած՝ կը ժպտէին արեւուն հանդէպ։ Կաշաները, կապուափիկները միաձայն պատասխան տուին իրեն։ «Յորեն եղբայր, ինչու կը տիսրիս վիճակիդ վրայ։ Մենք այսօր կը փայլինք, բայց վաղը պիտի թոռմինք ու մոսցուինք. իսկ քու պտուղներդ աղքատին, մնունդ պիտի հայթայթեն, և հարուստին սեղանը պիտի զուարթացնեն։

Հ Յ Ա Զ Ա Ն Գ Ն Ե Ր

6. Օրինակել այս հատուածը, եւ ցոյց տալ այն բառերը, որոնց մէջ ը ձայնը կը հնչուի առանց գրուելու.
7. Պատմել այս հատուածը բերանացի, յետոյ գրել զայն դասարանին մէջ,
8. Հարցումին համեմատ պարոյկ զնել նետեւեալ խօսքերուն մէջ պէտք եղած տեղը։
Ինչու կուլաս, երբ պիտի զաս, զինքը տեսար, ուրկէ վախցար, անոր հետ խօսեցար, բոյրդ մեկնեցաւ, ով սորվեցուց քեզի։
9. Դտնել անձայն յով վերշացող հիմք բառ։
10. Դտնել տասը բառ որոնց մէջ է զերը իր ձայնը կը պահէ,
11. Դտնել հիմք բառ որոնց մէջ յ դիրը ի ի ձայն ունենայ։
12. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բառերով։
Կուռ, ժպտիլ, կապուափիկ, մնունդ, հայթայթել։
- Օրինակ. — Մեր այզին խաղողի կուռ ողկոյզներով լեցուն է։

Բ. ԳԱՅ. — ԱՌՈԴԱՆՈՒԹԻՒՆ

11. Առոգանուրիւն. — Բառերը ուղիղ արտասանելու արուեստին առողանուրիւն կ'ըսուի։

12. Առոգանուրեան հօանեներ. — Առոգանուրեան նշանները ձայնաւոր գիրերու վրայ կը գրուին և հետեւեալներն են. շեշ (՝), երկար (՝), պարոյկ (՞)։

13. Շես. — Շեշ կը գրուի բառի մը այն վանդին վրայ զոր սուր կամ բարձր կերպով կ'ուղենք արտասանել, ինչպէս. եղբայր, եկուր, հերի՛ք։

14. Երկար. — Երկար նշանը կը ցուցնէ թէ վանկը սովորականէն աւելի տեւողութիւն ունի, ինչպէս. ո՞հի, ինչպէս. ո՞հի, ինչպէս բայդ. եայն։

15. Պարոյկ. — Պարոյկ նշանը, որ հարցական ալ կ'ըսուի, կը գրուի այն բառին և այն վանկին վրայ ուր հարցումը կ'ինայ, ինչպէս. ո՞ւր կ'երբաս, երեկ եկա՞ր կամ երեկ եկար։

16. Ե ձայնաւորը. — Ե ձայնաւորը բառերուն սկիզբը միշտ իր յատուկ հնչումը ունի, ինչպէս. երազ, երդում։

17. Ե ձայնաւորը բառերուն մէջտեղը, երկու քաղաձայնի միշտ, է տառին պէս կը հնչուի, ինչպէս. կերակուր, վերարկու։

18. Ը հնչումը. — Երբ բառի մը սկիզբը երկու կամ երեք բաղաձայն կից են իրարու, ընդհանրապէս առաջինէն ետքը ը ձայնը կը հնչուի, այսպէս. պտույ կը հնչուի պրույ, մկրաս կը հնչուի մըկրաս։

19. Յ գիրը. — Յ գիրը անձայն կը մնայ մէկէ աւելի վանկ ունեցող բառերէն վերջը, ինչպէս. կրիայ, անզոյ, և կէս ի ձայն կը հանէ միավանկներէն վերջը, ինչպէս. հայ, նայ, ձայ, յոյ։ Բացառիկ են նոյ յատուկ անունը և կայ, լայ, տայ, զայ միավանկ բայերը, որոնց վերջի Յ գիրը անձայն է։

20. Յ գիրը բառերուն սկիզբը հ ի պէս կ'արտասանուի, ինչպէս. յատակ, յարմար։

Դ. Բ'ՅԹԵՐՅՅՈՒՄ. — ՔԱՋԱՄԻՐՏ ԱԳՐԱԽԸ

Ամառուան բարկ տուքէն այրած,
Շատ ուժաթափ, խոնջ ու ծարաւ.
Խեղճ ազուտ մը երբ կը շրջէր,
Ածուներուն մէջէն յանկարծ
Հողէ երկար կուժ մը գըտաւ.
Մինչև կէսը ջուրով լեցուն:
Ի՞նչ աղուոր բախտ իրեն համար:
Բայց կըտուցը կարձ ըլլալուն՝
Մինչև ջուրին քով չը հասաւ:
Մեր թուզունը ծոյլ չէր բընաւ.
Թէպէտ յոդնած ու վշտահար,
Գընաց քարեր ժողվեց փութով,
Ամանին մէջ նետեց կարգաւ,
Մինչև ջուրը բարձրանալով
Իր կըտուցին եկաւ հասաւ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

13. Օրինակել այս հատուածը, եւ ցոյց տալ այն բառերը որոնց մէջ
· գիրք վ հնչում կ'ատանայ:
14. Գոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը:
15. Գտնել տասը բառ, ուր ո գիրը օ հնչուի.
16. Հետեւեալ բառերով ամրողացնել վարը նշանակուած խօսքելը

Ոսկի, ուղիղ, ոստայն, ուրագ, ողնի, որդ:
Սարդը իր . . . կը շինէ պատերուն անկիւնը: . . . փշոտ կեն-
դանի մըն է: . . . խելացի մարդոց բարեկամն է և անխելքներուն
· . . ճամբան երշանկութեան ճամբան է . . . սողուն կենդանի մըն է:
Օրինակ. — Որդը սողուն կենդանի մըն է:

Դ. ԿԱ.Վ. — ԱՌՈՂԱՆՈՒԹԻՒՆ (Շարունակութիւն)

Զ 1. Ո ձայնաւորը. — Ո ձայնաւորը միայն բառե-
ռուն սկիզբը իր յատուկ հնչումը կը պահէ, ինչպէս.
որդի, որոշեց:

Զ 2. Ո ձայնաւորը երբ բառին սկիզբը վ գրէն
առաջ գրուած է օ կը հնչուի, ինչպէս. ով, ովկիանոս:

Զ 3. Ո ձայնաւորը օ կը հնչուի նուև բառերուն
մէջտեղը, ինչպէս. կոհակ, խորան:

Զ 4. Ո ձայնաւորը երբ յ գիրէն առաջ գրուած է,
և յ էն անմիջապէս ետքը բաղաձայն գիր կուգայ, կը
հնչուի ու, ինչպէս. լոյս, բոյր:

Զ 5. Ո ձայնաւորը և ձայնաւորին միացած ատեն
իր յատուկ հնչումը կորսնցնելով կը կազմէ ու երկբար-
բառը, ինչպէս. դուռ, ուսում:

Զ 6. Ի ձայնաւորը. — Ի ձայնաւորը վ ի հնչում
ունի միշտ, երբ տէ և է ետքը կուգայ, ինչպէս.
թնաւ, քեւեն:

Զ 7. Ի ձայնաւորը երբ ի ի հետ կը կազմէ իւ երկ-
բարբառը, իու կամ իւ կը հնչուի ամէն անգամ որ իրմէ
ետքը բաղաձայն գայ, ինչպէս մեծութիւն (իւ), ելուր
(իւ): իսկ երբ իրմէ ետքը բաղաձայն չգայ, իվ կը հըն-
չուի, ինչպէս. դիւանար (վի), պատիւ (վի):

Զ 8. Ի ձայնաւորը երբ ո ի հետ կազմէ ու երկ-
բարբառը, երկբարբառը իր ձայնը կը պահէ՝ եթէ իրմէ
ետքը բաղաձայն գայ, ինչպէս. սուր, սուն: իսկ երբ
ու էն ետքը ձայնաւոր գայ, այն ատեն ուն վ կը հնչուի,
ինչպէս. ազնուական (վա), զինուոր (վոր), բրուորիւն
(վու), հաշուուիլ (վլվիլ):

Դ. ԸՆԹԵՐՅՈՒՄ.՝ ԾԱՀԻԿՆԵՐԸ

Գարնան երբ դաշտերը կ'երթանք շըրջագայելու, կը տեսնենք հնն ծաղիկներու գրյնզգոյն փունջեր, զորս նուրբ ծըզօս մը հողին կը կապէ: Այդ չըքնադ ծաղիկները անշունչ և անկենդան իրեր կ'երեւան մեղի. սակայն այնպէս չե: Սայ շքեղ վարդը, որ իր ցօղունին վըրա կը պանծա, կը չնչե, կ'ուտե, կը խըմե. — ինչպէս թռչունները և թիթեռնիկները, — գործարաններ ունի, ան ալ, կենդանիներուն նըման, կը ծընի, կ'աճի, կ'ապրի, ծընունդ կուտայ իրեն պէս վարդերու և յետոյ կը մեռնի:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

17. Գրել այս հատուածը ուղղագրութեան օրէնքներուն համեմատ շոկերով անոր տառասիաները,

18. Կրկնել բերանացի, յետոյ գրել այս հատուածը դասարանին մէջ:

19. Ուղղել հետեւեալ խօսքերուն ուղղագրական սխալները:

Արարիաէն վերադառձաւ: — Թուսանշան մը դրէ՛ք զըրօին առջև, Վկէնսափ մէջ լայն փողոցներ կան: — Վիքոր շիւկօֆ գործերը Կարտացած էք: — Երէկ երեկո անձրև եկաւ: — Սպանիո մայրաբաղարը Մատրիտ է: — Մուրիլլօի Սուրբ Հնամիլը նշանաւոր նկար մըն է:

20. Շոկել հետեւեալ բառերուն ուղղագրութիւնը:

Կ'երթա, կ'օգնե, խարեա, զընդակ, կը վազե, խընդրել, խօսեցա, բըլուր, ահա՛յ, կը հիանա, պիտի տեսնե, կը մախք, սընարք, անզո, պապկա, մեծարքո:

Դ. Գ.Ս.Ս. — ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆ

29. Ուղղագրութիւն. — Ուղղագրութիւն կ'ըսուի բառերը անսխալ գրելու կանոններուն որոնք հետեւեալ ներն են.

30. Ա. — Բառերը ա ձայնաւորով չեն վերջանար, այլ և կ'առնեն, ինչպէս. հսկայ, կը լողայ: Բացառիկ են. 1. Ապա, աս, ահա, հապա, ասիկա, ատիկա, անիկա: 2. Օտար բառերը պանիս ակաղեւիս, և այն: 3. Յատուկ անուններ. Եղիա, Կեսարիա, և այն: 4. Սէ վերջացող բայերուն հրամայականները. պոռա, ինդա:

31. Ա. — Ե ձայնաւորը բառին վերջը չի մնար երբեք:

32. Ը. — Ը ձայնաւորը կը գրուի բառերուն սկիզբը, ինչպէս. ընտանիք, ընդհանուր: Կը գրուի նաև բառերուն վերջը. եօրը, ծառը: Ը ձայնաւորը ընդհանուրապէս մէջտեղը չի գրուիք, թէև կը հնչուի:

33. Ո. — Բառերը ո ձայնաւորով չեն վերջանար, այլ և կ'առնեն միշտ. դշխոյ, հաւախածոյ: Բացառիկ է այո՛ բառը:

34. Վ. — Վ բաղաձայնը բառերուն սկիզբը կը գործածուի ամէն գրի քով, ինչպէս, վարժարան, վերին. բառերուն մէջտեղը կամ վերջը ո ձայնաւորէն ետքը միայն կը գործածուի ընդհանրապէս, ինչպէս սոլ, երաղով, ժողովուրդ, բորովիլ:

35. Ռ. — Ռ բաղաձայնով բառ չ'սկսիր, բացի բոպէ, րաբունի. օտար բառերէն:

36. Ի. — Ի ձայնաւորով բառ չ'սկսիր:

36. Օ. — Օ ձայնաւորէն ետքը ձայնաւոր գիր չի գար:

38. Ուղղագրութեան հակառակ է գրել ահ, աի, օէ, օի, և այն. այլ պէտք է գրել այէ, այի, ոյէ, ոյի, աւալին, ինչպէս. Անգլիայ, Անգլիայի, Բանամա, Բանամայի, գրո, գրոյի, գրոյէ, և այն:

Ե ԸՆԹԵՐՑՈՒԱՅՑ: — ԽԱԲՈՂԻՆ ՊԱՏԻԺԸ

Ոսկերիչ մը կեզծ գոհարներ ծախեր էր Հռոմայեց-
ոց Գալլիանոս կայսեր կողմը՝ մեծ զիներով: Կայսրու-
հին խաբերայութիւնը հասկնալով՝ ուղեց պատմել յան-
ցաւորք: Վեհապետը հաւանեցաւ, և հրամայեց որ կրկէսը
տանին վաճառականը ու գազաններուն առջին նետեն:
Հանդիսականները լուս ու մունջ կ'սպասէին, կարծերով
որ առիւծ մը կամ գայլ մը պիտի ելքը վանդակէն
դուրս. խեղճ ոսկերիչը կը դողար ահաբեկ, բայց ինչ
եղաւ զարմանքը երբ տեսաւ . . . ոչխար մը: Ամէնքը
սկսան ծիծաղիկ: «Ի՞նքը խարեց, պէտք է որ խարուի»
Հասւ Գալլիանոս:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

21. Օրինակել այս հատուածը, տողադարձի օրէնքով բաժնելով
բառերուն վանկերը.
22. Կրկնել այս հատուածը բերանացի, յետոյ զրել զոյն դասա-
րանին մէջ:
23. Լուշ, գազաններ, գոհաններ, սախոս, տանջանի բառերով ամ-
բողջացնել հետեւեալ խօսքերը.

. . . մարդուն խօսքին մէկը չի հաւատար: — Հռոմայեցիք . . .
առջին կը նետէին ո՞րագործները: — Ան որ խօսել չի զիտեր պէտք է . . .
զիտայ: — Կին մը կրնայ . . . փայլի, բայց անոնցով չի կրնար յար-
դուիլ: — Սպասել հոգիին մեծ . . . մէկն է:

Օրինակ. — Սախոս մարդուն խօսքին մէկը չի հաւատար:

Ե Գ Ա Ս. — Տ Ո Ղ Ա Դ Ա Ր Չ

39. Տողադարձի կանոն կ'ըսուի բառի
մը մէկ մասը մէկ տողէն միւսը փոխադրելու կանոնին:

40. Ենթամեայ. — Բառի մը մէկ մասը մէկ տողէն
միւսը փոխադրելու ատեն՝ տողին վերջը սա նշանը (-)՝
կը դրուի որ ենթամեայ կ'ըսուի:

41. Տողադարձի կանոններ. — Տողադարձի ընդհա-
նուր կանոնն է բառի մը վանկերը իրարմէ զատել, ինչ-
պէս. բառութիւն, անարատ:

42. Առանց ձայնաւորի վանկ չի կազմուիր:

43. Միավանկ բառերը չեն զատուիր, ինչպէս.
ձեռի, բուղի:

44. Երբ երկու ձայնաւորի միջև մէկ բաղաձայն
միայն կայ, բաղաձայնը վար կ'առնուիր, ինչպէս. կանոն,
հաւսուր:


45. Երբ երկու ձայնաւորի միջև երկու բաղաձայն
կայ, վերջինը վար կ'առնուիր, ինչպէս. պար-սիզ-պան:

46. Երբ բառի մը մէջ, երկու կամ աւելի բաղա-
ձայնի միջև թ հնչումը կը լսուիր, տողադարձի ատեն թ
գիրը կը նշանակուիր, ինչպէս. բը-բամիս, խոր-հըր-
դա-կան:

47. Տողադարձի ատեն կարելի է միակ գիր մը
կերի տողին ձայրը ձգել երբ ձայնաւոր է, ինչպէս. ե-
ակ, ե-զա-կան:

48. Երբ միակ մնացած գիրը բաղաձայն է, պէտք
է թ զնել սկիզբը կամ վերջը հնչումին համեմատ, ինչ-
պէս. ըս-սա-նալ, մը-կըր-սել:

49. Միակ գիր մը, ձայնաւոր կամ բաղաձայն,
կարելի չէ վարի տողը անցընել:



Զ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԳԱՐՈՒՆ ԵՒ ԱՌՁԻԿ

Սրշալոյսը կը վառի,
Թուչունները իրենց քունէն կ'արթննան.
Ելի՛ր, աղջի՛կ, թօթվէ՛ քունըդ գիշերուան,
Դուն ալ թոչուն մես գարնան:

Դաշտեր զմրուխտ են հագեր.
Թիթեռները արծաթ թեր ունին զարդ.
Ելի՛ր, աղջի՛կ, ժամաէ՛ լոյսին մէջ զըւարթ.
Դուն ալ թիթեռ մըն ես վարդ:

Ծովը ծալ ծալ կը ծըփայ.
Երկնքն անոր մէջ կը խնդայ ըզմայուն.
Ելի՛ր, աղջի՛կ, բա՛ց աչուկներդ ասմազուն
Նըման իր վառ աստղերուն:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

26. Գոց սորպիլ եւ արտասանել այս ոտանաւորը;
27. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ ածանցեալ բառերով.
Քիւղացի, նաւակի, ծուլութիւն, զգացում, զրիչ, զիտուն, ման-

ՕՐԻՆԱԿ. — Քիւղացիները աշխատակի մարդիկ են:

28. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բարդ բառերով.
Սալայատակ, շողենաւ, խոհարար, ժամագործ, մատենազիր:

ՕՐԻՆԱԿ. — Մէր փողցին սալայատակները նորողուեցան»

Զ ԴԱՍ. — ԱՐՄԱՏ, ԲԱՐԴ ԵՒ ԱՇԱՆՑԵԱԼ ԲԱՌԵՐ

50. Բառերը կ'ըլլան արմատ, բարդ և ածանցեալ:

51. • Արմատ բառեր. — Արմատ կամ պարզ կ'ըսուին այն բառերը, որոնք վրանին յաւելուած չունին, ինչպէս . օդ, խայ, մայր, բաղաֆ:

52. Բայարմատ կը կոչուին բային արմատները. սիրելին բայարմատն է ակր, գրելին՝ զիր, և այլն:

53. Ածանցեալ բառեր. — Ածանցեալ կ'ըսուին այն բառերը որոնց վրայ մանիկ մը աւելցած է, ինչպէս . գրութիւն, օդաւես, մայրիկ, բաղախացի:

54. Մասնիկ. — Մասնիկը ինքնին նշանակութիւն չունեցող բառ մըն է, որ բառի մը սկիզբը կամ վերջը դրուելով անոր նշանակութիւնը կը փոխէ, ինչպէս . դժ, դժգին, ութիւն, ուրախութիւն, ակ, նաւակ, և այլն :

55. Մասնիկները կ'ըլլան նախադաս և յետադաս: Նախադաս կը կոչուին անոնք որ բառին սկիզբը կը դրուին, ինչպէս . ան, անկարոյ, ապ, ապերախ: Յետադաս կը կոչուին անոնք որ բառին վերջը կը դրուին ինչպէս . պան պարտիզպան, ում, հալածում:

56. Բարդ բառեր. — Բարդ կ'ըսուին այն բառերը որոնք երկու կամ աւելի բառերէ կազմուած են, ինչպէս գրաւեղան, օդապարիկ, մայրախաղաֆ:



Սուրբ Բենապիմը (Տե՛ս էջ 14)



Աղջիկ, ժայտէ լոյսին մեջ զբւարը (Տե՛ս, էջ 18)

Է. ԸՆԹԵՐՑՈՒՄՆ. — ԵՐԶԱՆԻԿ ՄԱՐԴԸ

Մեծահարուստ կալուածատէր մը, որ շատ կը ձանձրանար, կանչեց նշանաւոր բժիշկներ և դարման մը խնդրեց անոնցմէ իր անբոյժ ախտին: Գիտնականները միաձայն յայտարարեցին թէ բախտաւոր մարդու մը շապիկը պէտք էր զինքը բուժելու համար: Հիւանդը սպասաւորներ զրկեց ամէն կողմ որ փնտռեն, գտնեն և վայրկենապէս բերեն այդ հրաշագործ շապիկը. բայց ամէնքն ալ ձեռնունայն և յուսահատ վերադարձան: Մէկ բախտաւոր զիւղացի մը միայն գտեր էին, ան ալ շապիկ չունէր:

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Դ Բ

29. Օրինակել այս հատուածը եւ ստորագծել բարդ բառերը,
30. Կրկն օրինակել եւ ստորագծել ածանցեալ բառերը,
31. Բերանացի պատմել այս հատուածը, յետոյ զրել զայն դասարանին մէջ,
32. Մէջմէլ նախադասութիւն շինել հետեւեալ արմատ բառերով, Մեծ, կալուած, վայրկեան, հրաշը, յոյս, ունայն,
33. Դտնել թէ ինչ զիրեր կորսուած են հետեւեալ ածանցմանց կամ բարդութեանց մէջ:

Մտացի, նրամիտ, սրբազն, մրագլուխ, խճուղի, բրտնաթոր, հրավառ, նռնենի, լրագիր, զրութիւն, թղթավաճառ, մրտել, դռնապան, լռութիւն:

ՕՐԻՆԱԿ. — Իին բառին ի ն կորսուած է բարդութեան մէջ:

Է. Դ.Ս.Ս. — ԿՈՐՈՒՄԱՆ ԵՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՆՈՆ

ՖՅ. Արմատ բառերէ բարդ կամ ածանցեալ շինելու ատեն, այդ բառերուն մէջէն ձայնաւոր զիրերը կը կորսուին կամ կը փոխուին:

ՖՅ. Կորուման կանոն. — Երբ բառի մը վերջին վանկին մէջ ի կամ ու գտնուի բաղաձայնէն առաջ, բարդութեան կամ ածանցման ատեն ի կամ ու գիրերը ընդհանրապէս կը կորսուին, ինչպէս սիրս, սրառուչ. գիր, գրաւեր. զուր, շրու. սուրբ, սրբութիւնները կը կրեն:

ՖՅ. Փոփոխման կանոն. — Երբ բառի մը վերջին վանկին մէջ և, եա, ոյ գտնուին բաղաձայնէն առաջ, կամ բառին վերջը իւ, եայ գանուին, բարդութեան կամ ածանցման ատեն հետեւեալ փոփոխութիւնները կը կրեն.

Ե կը փոխուի իի, ինչպէս. սեր, սիրասուն, հանդէս, հանդիսատես:

Եա կը փոխուի եի, ինչպէս. վայրկեան, վայրկեական, մատեան, մատենագիր:

Ոյ կը փոխուի ուի, ինչպէս. լոյս, լուսաւոր. լոյսալից:

Իւ կը փոխուի ուի, ինչպէս. պաշիւ, պատուաւոր. թիւ, բռուաբան:

Եայ կը փոխուի եի, ինչպէս. քրիստոնեայ, քրիստոնեութիւն:

ՖՅ. Յօղակապ կ'ըսուի ա ձայնաւորը, որ ածանցման ու բարդութեան մէջ արմատ բառը կը կապէ ուրիշ բառի մը կամ մասնիկի մը, ինչպէս. ցաւագին, մարդասեր:

Ը ԸՆԹԱՅԹՑՈՒՄՆԵՐ. — ԱՌԻՒԾԸ

Առիւծը շէկ գոյնով գեղեցիկ չորքոտանի մըն է որ Սփրիկէի եւ Հնդկաստանի ամապատճերուն մէջ կը գըտնուի: Պոչին ծայրը մազերու փոքրիկ փունջ մը ունի, եւ արուն ուսերն ու գլուխը բաշերով ծածկուած են, մինչդեռ էզը զուրկ է այդ զարդարանքէն: Սովորամը եղերքը կամ եղէգնուատի մը մէջ կը պահուըտի, կապիկի մը կամ վիթի մը վրայ յարձակելու համար, որպէս զի սնունդ հալթայթէ իրեն: Առիւծին վեհանձնուելուն եւ ուժին նկատմամբ տարօրինակ մանրավէպէր կը պատմէն:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

34. Օրինակել այս հատուածը եւ ստորագծել փոփոխելի բառերը,
35. Կրկին օրինակել եւ ստորագծել անփոփոխ բառերը:
36. Գտնել տասը զոյական, տասը ածական, տասը բայ, հինգ գերանուն, հինգ մակրայ, հինգ նախադրութիւն, հինգ շաղկապ, հինգ միջարկութիւն:
37. Ն սխալառութիւն մը շինել, անոր մէջ գործածելով ծեր գտած մակրայներէն մէկը:
38. Ն ախալառութիւն մը շինել գործածելով ծեր գտած ածականներէն մէկը:

Ը Գ Ս Ա. — ԽօՍՔԻ ՄԱՍԵՐԸ

61. Քերականութիւն. — Քերականութիւնը լեզուի մը կանոններուն համեմատ զրելու և խօսելու արուեստն է:

62. Լեզու. — Լեզուն բառերէ կը կազմուի:

63. Խօսքի մասեր. — Տասը տեսակ բառ կայ, որոնք խօսքին մասերը կը կազմեն և հետեւեալներն են:

1. Անուն կամ Փոյական որ էտկ մը կը ներկայացնէ, ինչպէս. առիւծ:

2. Յօդ որ կը յարտնէ թէ անուն մը որոշեա'լ է թէ անորոշ, ինչպէս. առիւծը, առիւծ մը:

3. Ածական որ անունին մէկ հանգամանքը կը ցուցնէ, ինչպէս. գեղեցիկ:

4. Դերանուն որ անունի մը տեղը կը դրուի, ինչպէս. որ, ան, ևայլն:

5. Բայ որ գործողութիւն մը ցոյց կուտայ, ինչպէս. կը ցևուի:

6. Դերբայ որ բային մէկ ձեռն է, և յատկութիւն մը, վիճակ մը կամ գործողութիւն մը կը ցուցնէ, ինչպէս. ծածկուած, յարձափեղով:

7. Մակրայ որ տեղ, ժամանակ, եղանակ, ևայլն կը ցուցնէ, ինչպէս. ո՞ւր, ե՞րբ:

8. Նախադրութիւն որ կարգ մը բառեր յարաբերութեան մէջ դնելու կը ծառայէ, ինչպէս. մէջ, վրայ:

9. Շաղկապ, որ բառ բառի, և խօսք խօսքի կը կապէ, ինչպէս. եւ, կամ:

10. Զայնարկութիւն կամ միջարկութիւն որ տեսակ մը ձայն է և կիրք մը կը յայտնէ, ինչպէս. աւանդ:

64. Խօսքի մասերէն՝ գոյականը, գերանունը, բայը, գերբայը փոփոխելի բառեր են. իսկ յօդը, ածականը, մակրայը, նախադրութիւնը, շաղկապը, ձայնարկութիւնը անփոփոխելի բառեր են:

Թ. ԸՆԹԵՐՑՈՒԱՅ. — ՀԱՅ ՏՆԱՆ

Ես հայ տըղայ մ'իմ զարմէն հայկազուն.
Կը խօսիմ Հայկին, Սրամին լեզուն.
Չունիմ թագ, ոսկի, գահ և աղամանդ.
Բայց սիրաս հարուստ է, պարկեշտ՝ մանաւանդ:

Վառուած եմ ազգիս սիրով կաթողին.
Եմ մէջըս կ'ապրի քաջերու հոգին,
Եւ նախնիքներուս հուրը սրբազն
Զոր չեմ տար երբեք գանձերու փոխան:

Թէպէտ տարագիր, թէպէտ հալածուած,
Զի մուրար երբեք Հայը մէկէն հաց.
Իր զարդն է ճակարին քրտինքը մաքուր.
Եւ իր հովանին՝ հաւատքն երկնատուր:

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

39. Օրինակել այս ոսանաւորը եւ նշանակել յատուկ անունները, յետոյ ստորագծել վերացականները եւ խաչանիշ զնել նիւրականներուն տակ,
40. Գտնել տար յատուկ անուն անձի, ազգի կամ տեղի;
41. Գտնել տար հասարակ անուն անձի, անսուլի եւ իրի;
42. Գտնել տար վերացական անուն, եւ մէյմէկ խօսք շինել.
43. Օրինակ. — Ծովուրիւնը Թշուառութեան առաջնորդն է:
Հետեւեալ բառերը վերացական ընել ուժ մասնիկով.
44. Պայթիլ, շարժիլ, դատել, մտածել, կործանել, խզել, յուզել.
Օրինակ. — Պայթում:
45. Հետեւեալ բայերը վերացական ընել ոյք մասնիկով.
46. Երեւալ, երէլ, սորել, զայրանալ, հաւաքել.
47. Օրինակ. — Երեւոյը:

ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅԱԿԱՆ

Թ. ԳՍ.Ս. — ԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

65. Անուն կամ գոյական. — Անունը կամ գոյականը բառ մըն է որ անձ, անասուն կամ իր կը ցուցնէ. ինչպէս. հովիւ, ոյխար, արօս:

66. Երկու տեսակ անուն կայ. յատուկ և հասարակ:

67. Յատուկ անուն. — Յատուկ անունը անձի մը, ազգի մը կամ տեղի մը. ևլն. մասնաւոր անունն է, ինչպէս. Արտաշէս, Հայ, Օշական:

68. Յատուկ անունը զլխազրով կ'սկսի:

69. Հասարակ անուն. — Հասարակ է այն անունը, որ կը յարմարի միենոյն տեսակէ ամէն անձի, անասունի և իրի, ինչպէս մարդ, շուն, ծով:

70. Նիւրական անուններ. — Նիւրական կը կոչուին այն անունները, որոնց ցոյց տուած տարկան կը տեսնենք կամ կը շօշափենք, ինչպէս. ձուկ, տղայ, կրակ:

71. Վերացական անուններ. — Վերացական կ'ըսուին այն անունները, որոնց ներկայացուած գաղափարը ոչ կը տեսնենք, ոչ ալ կը շօշափենք, այլ կ'ըմբռնենք կամ կ'զգանք, ինչպէս. փախուս, ստորիւն, յապաղում:

72. Ութիւն, ում, ոյք վերջացող բառերը ընդհանուր բապէս վերացական են, ինչպէս. Երջանկուրիւն, զղում, սովորոյք:



Ժ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՕԴԻՆ ԵՐԵՒԱՅՑ

Արեւը, լուսինը և բոլոր երկնային մարմինները, որոնք հորիզոնին վրայ կը փայլին, կարծես թէ զմեզ շջապատող կապոյտ կամարին փակած են. բայց այնպայտը իրական գոյն մը չէ, այլ երկրին չորս կողմը չունին, բայց բոլոր անգոյն մարմիններուն նման՝ իրակ'երեւան. նայնպէս կապոյտ կ'երեւան հեռաւոր շինդրը, լեռները օդին խաւերուն մէջէն՝ երբ ծովափէն դժիտենք դիմացի եզերքները ուր բլուրները մշուշի մէջ ծրարուած կը թուին.

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

45. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել բոլոր յոթնակի անունները:
46. Պատմել բերանացի այս հատուածը, յիտոյ զբոլ զայն դասարանին մէջ:
47. Յոք վարդ, յոյս, հաւաբածոյ, բբածոյ, կոյս, մեքենայ, պաշտօնեայ, կաթսայ, շիթ, խութ, սարփինայ, սկիճ, կապելայ, գործ, զամփո, դրոշ, ծալք, անզո, կրօնը, ձեռք, հաւատք, շրմունք, խիդճ:
48. Յոքնակի ընել վերոգրեալ բառերը:

Ժ. ԳԱՍ. — ԱՆՈՒՆԵՐՈՒՆ ԹԻՒԸ

Ց3. Անուններուն բիւր.—Թիւր անուններուն այն յատկութիւնն է, որով ցոյց կուտանք անոնց մէկ կամ մէկէ աւելի ըլլալը:

Ց4. Թիւր երկուք է, եզակի և յոթնակի:

Ց5. Անուն մը եզակի է, երբ ցոյց կուտայ մէկ առարկայ միայն, ինչպէս. պահնորդ, կին, սիրտ:

Ց6. Անուն մը յոդնակի է, երբ ցոյց կուտայ մէկէ աւելի առարկաներ, ինչպէս. պահնորդներ, կիներ, սիրտեր:

Ց7. Յոգնակի կազմութիւնը.—Միավանկ բառերը եր մասնիկով յոքնակի կ'ըլլան, ինչպէս. հաց, հացեր:

Ց8. Բացառուկ են դուռ, բոռ, լեռ, մաս, միւս բառերը որոնք եր էն առաջ և մը կ'առնեն յոքնակի մէջ, ինչպէս. դուռներ, բոռներ, լեռներ, ևայն:

Ց9. Մէկուկէս վանկ ունեցող բառերը եր ով յոքնակի կ'ըլլան, երբ կէս վանկը բառին վերջին մասին վրայ է, ինչպէս. աստղ, աստղեր, սարր, սարրեր:

Ց10. Մէկուկէս վանկ ունեցող բառերը ներ ով յոքնակի կ'ըլլան, երբ կէս վանկը բառին սկիզբն է, ինչպէս. գլուխ, զղուխներ, արինգներ:

Ց11. Բազմավանկ բառերը ներով յոքնակի կ'ըլլան, ինչպէս. դարաններ, առիւծներ:

Ց12. Երբ անձայն չով վերջացող գոյականը յոքնակի կ'ըլլայ, չն կը կորսուի, ինչպէս. առարկայ, առարկաներ, հաւայածներ:

Ց13. Կարգ մը չով վերջացող բառեր։ որոնք գրաբարի մէջ անեզական են, աշխարհաբարի մէջ եզերկի կը կը նկատուին և եր ով յոքնակի կ'ըլլան, ինչպէս. ոսի, ոսիներ, զինի, զինիներ, կիրիներ, ևայն։

**Ժ. ԸՆԹԱՐՑՈՒՄ.՝ ԽՈՇՈՐ ՏՈՔԵՈՐԸ ՈՒ
ՓՈՔԻԿ ԳԻՒՂԱՑԻՆ**

Սնկիոյ մէջ, կորտ մը հացկերոյթի հրաւիրեր էր իր դաւառին աղնուականները և մէկ քանի օտարականներ: Ամէնուն զլուխը տաքցեր էր: Շատ գէր ու խոշոր ֆրանսացի բժիշկ մը սկսու ծաղրել շատ նիհար գաւառացի երիտասարդ մը որ իր գէմը նստեր էր: Շնչականը բարկացաւ, և պատասխանեց թէ հակառակ իր նիհարութեան, կրնար հետեւեալ օրը երեք անգամ Հայտ-Բարքի շրջանը ընել՝ կոնակը առած ահազին Տոքթորը: Բժիշկը ընդունեցաւ, և լիսուն ոսկի զրաւ դրաւ: Հետեւեալ օրը երիտասարդը, իր խոստմանը համեմատ, որոշեալ տեղը կրելու, բայց ոչ զգեստները, ուսաի պէտք էր հանուէր: Տոքթորը նեղը մնաց և ստիպուեցաւ վճարել յիսուն ոսկին, որովհետեւ հանդիսականները իրաւունք տուին զիւղացւոյն:

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

49. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել այն բառերը որոնք բացառիկ ծեւերով յորնակի կրնան ըլլալ:
50. Պատմել այս հատուածը բերանացի, յիտոյ զրել զայն դասարանին մէջ:
51. Յորնակի ընել հետեւեալ բարդ բառերը:
ծակաչը, նիւփասոյզ, ծովափ, համերգ, հողեվարք, երէցկին, իրթիռ, թռչնորս, ջրհան, բաղկաթոռ, շանթարգել, լուսամիոփի:
52. Մէյմէկ խօսր շինել հետեւեալ բառերով:
Հացկերոյթ, գաւառ, շինական, գրաւ զնել, խոստում, յայտարաբել, ստիպուիլ, հանդիսական:
53. Յորնակի ընել հետեւեալ բառերը:
Մշեցի, աղատական, արմէնեան, կուսակցական, քաղաքացի,

Ժ. Դ. Ա. Վ. Մ.՝ ԲԱՑԱՌԻԿ ՑՈՔՆԱԿԻՆԵՐ.՝ ԲԱՐԴ ԲԱՌԵՐՈՒ ՑՈՔՆԱԿԻՆ

**Տ 4. Բացառիկ յօթնակիներ.՝ Գրաբարի ձեւով,
այսինքն բով ալ յոքնակի կրնան ըլլալ.**

1. Յի մասնիկով վերջացող կարգ մը բառեր, ինչպէս.
Պողսեցի, Պողսեցին: զիւղացի, զիւղացին:

2. Կան մասնիկով վերջացող կարգ մը բառեր,
ինչպէս. Բողովական, Բողովականն. Հոռուեական, Հոռուեականն:

3. Եան վերջացող կարգ մը անուններ, ինչպէս.
Օսմանեան, Օսմանեանն:

Տ 5. Այս բառերը աղգի մը, կրօնքի մը, ընտանիքի մը, կուսակցութեան մը կամ միջավայրի մը պատահական մը, կուսակցութեան մը կամ միջավայրի մը պատահական մարդիկ կը ներկայացնեն ընդհանրապէս:

Տ 6. Սպլորտականէն տարբեր կերպով յոքնակի կը ըստ նաև կին, կանայք. մարդ, մարդիկ. սղայ, սան ըլլալ սկզբանէն. կտր, կտրուանն. Հայ, Հայք. Պուլկար, Պուլկարէ. ևայն:

Տ 7. Բարդ բառերուն յօթնակին.՝ Բարդ բառերը բազմավանկ ըլլալնուն պատճառաւ.՝ ներ ով յոքնակի բարդ բառերը երբեմն ներ ով եւ երբեմն եր ով յոքնակի բարդ բառերը երբեմն ներ ով յոդացաւեր, արմեթուղթեր, գրագէտ-կ'ըլլան, ինչպէս. յօդացաւեր, իրմեթուղթեր, կ'ըլլան, իրմականներ:

Տ 8. Բայց երբ իրենց վերջին բառը միավանկ է, բարդ բառերը երբեմն ներ ով եւ երբեմն եր ով յոքնակի բարդ բառերը երբեմն ներ ով յոդացաւեր, արմեթուղթեր, գրագէտ-կ'ըլլան, ինչպէս. յօդացաւեր, իրմեթուղթեր, կ'ըլլան, իրմականներ:

**Տ 9. Երբ բարդ բառը յօդակապով չէ կազմուած,
միշտ ներ ով յոքնակի կ'ըլլայ, ինչպէս. յրհորներ,
ձկնորսներ, յարակներ, իրծկալներ:**

Ճ.Բ ԱՐՏԱՍՏԱՆՈՒԹԻՒՆ. — ՀԱՅՈՑ ԱՐԵՒԻՆ

Ո՛վ Հայստանի վաղեմի արե,
Շողա՛ հայրենի գաշտերուն վերե,
Ահա՛ կը հասնի կենսաբեր գարուն.
Կապոյտ երկինքի հըմայքին ներքեւ,
Ուր զըւարթ ցոլքեր միշտ կը դողդոջեն,
Տուր տաքուկ ողջոյնդ հայ մըշակներուն.
Հայ ճակատներու վըրայ անխըտիր,
Անուշիկ արե՛ւ, ճառագայթ մը դի՛ր,
Ճառագայթ մը սուրբ յոյսի, հաւատքի.
Խորհուրդներուն մէջ թախծոտ ու մըռայլ,
Մըսկէ լուսաղեղ կայծեր ու շառայլ
Որ հոն գիտակից կայծ մը բորբոքի:
Հայ ճակատներու վըրայ անխըտիր
Անուշիկ արե՛ւ, ճառագայթ մը դի՛ր:

Ա.Դ.Ե.Բ. ՓԱՆՈՍԵԱՆ

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

54. Գրել այս ոտանաւորը, գտնել գոյականները եւ ըսել իւրաքանչիւրին ինչ հոլով ըլլալը,
55. Գոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը,
56. Արձակի վերածել այս ոտանաւորը,
57. Ուղղական ընել հետեւեալ հոլովուած բառերը.

Զանքով, զարմացմամբ, կամարէն, շողերու, տարափի, լեռներէն, զուարթութեամբ, ծովու, ծիծաղէն, ոչխարներէն, կովուն, հորթին, ուսման, տաներոշմէ,

Ճ.Բ ԳԱՍ. — ՀՈԼՈՎՈՒՄ

ԳՕ. Հոլովում. — Անունի մը վերջաւորութեան փոխուելուն հոլովում կ'ըսուի:

ԳՒ. Վեց հոդով կայ. ուղղական, հայցական, սեաւիան, տրական, բացառական, գործիական:

ԳԶ. Ուղղական. — Ուղղականը կը պատասխանէ ո՞վ հարցման, ինչպէս. Մայրու բարի հ: — Ո՞վ բարի հ: — Մայրու:

ԳՅ. Հայցական. — Հայցականը ուղղականին ձեւը ունի, բայց կը պատասխանէ զո՞վ հարցման, ինչպէս. Մայրու կը սիրեմ: — Զո՞վ կը սիրեմ: — Մայրու:

ԳԶ. Սեռական. — Սեռականը կը պատասխանէ որո՞ւն հարցման, ինչպէս. Մօրու աղջիկն եմ: — Որո՞ւն աղջիկն եմ: — Մօրու:

ԳԶ. Տրական. — Տրականը սեռականին ձեւը ունի, բայց կը պատասխանէ որո՞ւն հարցման, ինչպէս. Մօրու կապուած եմ: — Որո՞ւն կապուած եմ: — Մօրու:

ԳՅ. Բացառական. — Բացառականը կը պատասխանէ որմէ՞ հարցման, ինչպէս. Մօրմէն կը վախնամ: — Որմէ՞ կը վախնամ: — Մօրմէն:

ԳՅ. Գործիական. — Գործիականը կը պատասխանէ որո՞վ հարցման, ինչպէս, Մօրմնիս կ'ափոխուիմ: — Որո՞վ կ'ափոխուիմ: — Մօրմնիս:

ԳՅ. Հարցումներուն տեղ կը գործածուին. ի՞նչ բան, ի՞նչ բանը, ի՞նչ բանին, ի՞նչ բանի, ի՞նչ բանէ, ի՞նչ բանով, երբ խօսքին առարկան ոչ թէ անձ մը, այլ իր մըն է, ինչպէս. Տունը հին հ: — Ի՞նչ բանը հին հ: — Տունը:

Ժ.Գ. ԸՆԹԵՐՅՈՒԱԾ.—ՅԱԶՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ

Արայ և Պետրոս, երկու գիւղացիներ, օր մը բան-ջարանոցի մը քովէն կ'անցնէին՝ զլուխ զլխու խօսակցե-լով իրարու հետ: «Նայէ՛, ըսաւ յանկարծ Արայ իր ըն-կերոջը, սա կաղամբները ո՞րքան խոշոր են: — Ստոնք ալ բա՞ն են, պատասխանեց Պետրոս հեգնութեամբ, ես անանկ կաղամբ մը տեսած եմ օր մեր գիւղին զանգա-կատան չափ կար ։» Արայ՝ օր կաթսայագործ էր, ուղելով անոր բերնին չափը տալ, դիտմամբ ըսաւ: «Ես ալ ժա-մանակաւ մեր եկեղեցւոյն չափ կաթսայ մը շինոծ եմ: — Բայց այդ ահագին կաթսան ինչո՞ւ համար շինել տուին: — Քու կաղամբդ մէջը եփելու համար անտա-րակոյս,» յարեց երիտասարդը սրամտութեամբ:

Հ Յ Ա Ն Գ Ն Ե Բ

58. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել ընդհանուր կանոնէն տարբեր կերպով հոլովուած անունները.
59. Պատմել բերանացի այս հատուածը, յետոյ զրել զայն դասա-րանին մէջ:
60. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բառերուն սեռականը գործա-ծելով:
Պատիւ, որոտում, զաւակ, եկեղեցի, երկիր, մարգագետին, հաշիւ, բարութիւն:
61. Օրինակ. — Պատուոյս վրայ կը խոստանամ յեզի:
62. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բառերուն բացառականովը: Երկաթուղի, ճակատ, յուզում, անօթութիւն:
63. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բառերուն գործիականովը: Գիր, հաշիւ, ծուլութիւն, սաւան, յուզում, բերան:

Թ.Թ. ԳԱՍ. — ՀՈԼՈՎՈՒՄ (Նարունակութիւն)

99. Հոլովում. — Հոլովման ընդհանուր կանոնն է.

Եղակիի մէջ Յողնակիի մէջ

Ուղ. Հայց.	Հաց	Հացեր
Սեռ. Տրակ.	Հացի	Հացերու
Բաց.	Հացէ	Հացերէ
Գործ.	Հացով	Հացերով

100. Հաստրակ անուններու եղակի հոլովման բացառութիւններն են հետեւեալները.

101. Ա. ի վերջացող բազմավանկ անունները սեռականի մէջ կ'ըլլան նաև ոյ, ինչպէս. երկարուդի, երկարուդոյ, եկեղեցի, եկեղեցոյ:

102. Բ. ուրիւն վերջացող անունները կ'ըլլան միշտ թեան, թենէ, թեամբ, ինչպէս. թերուրիւն, թերու-թեան, թերուրիեամբ:

103. Գ. ում վերջացող ածանցեալ անունները կ'ըլլան նաև ման, մամբ, ինչպէս. որոտում, որոտման, որոտմամբ:

104. Դ. իւ վերջացող գոյականներէն ոմանք կ'ըլլան նաև ուոյ, ուէ, ուով, ինչպէս. պատիւ, պատուոյ, պատուէ, պատով, և ոմանք ալ ուի, ուէ, ուով, ինչ-պէս. հաշիւ, հաշուի, հաշուէ, հաշուով:

105. Ե. Վերջին վանկին մէջ ա ունեցող անունները հոլովման մէջ այդ աը չեն կորսնցներ, ինչպէս. ձա-սաւան, աւաւանի, մառան, մառանի: Բացառիկ են. ձա-կաս, ձակի, թերան, թերնի, զաւակ, զաւլի:

106. Զ. Վերջին վանկին մէջ ի պարունակող անուններէն ոմանք հոլովման միջոցին ին չեն կորսնցը-ներ, ինչպէս. սկին, սկինի, ալիք, ալիքի, մատիս, մատի-սի, յասմիկ, յասմիկի: Սակայն կան բառեր ու որոնց մէջ դիր, յասմիկ, յասմիկի: Սակայն կան բառեր ու որոնց մէջ կը կորսուի, ինչպէս. զիր, զրի, երկիր, երկրի, մար-զագետին, մարզագետին:

Ժ.Դ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ.—ԱԶԱՏԱՐԱՐԵ

Սառած գետին վրայ Սնայիս իր եղբօրը հետ կը խաղար : Յանկարձ սասոյցը կը կոտրի, կը բացուի փոքր-ըիկ աղջկան ոտքին տակ, և տղան ինքզինքը ջուրին մէջ կը դտնէ : Գլուխն ու թեկրը գեռ դուրմն են, Սառոյցի կտորին կը կառչի, իր եղբայրը օգնութեան կը կոչէ, բայց այն խելքը զիմէն գացած՝ կը ձգէ կը փախչի, սուր ճիշեր արձակելով : Սնայիս գիտէ թէ գետը խորունկէ, և թէ պիտի թաղուի հոն պաղ ջուրերուն խորը, հօրմէն մօրմէն հեռու : Բայց ահա՛ հաւատարիմ շունն է, խոշոր թեռ-նեօլ մը, որ կը վազէ կուգայ, կ'երկնցնէ թաթերը փոքրիկ տիրուհոյն, որ անոնց փաթթուելով վեր կ'ելլէ ու կ'ազատի, այսպէս իր շանը հաւատար-մութեան պարտելով իր կեանքը :

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

63. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել ընդհանուր օրէնքէն տարրեր կերպով հոլովուած անունները:
 64. Պատմել բերանացի այս հատուածը, յետոյ գրել զայն դասարա-նին մէջ:
 65. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բառերուն սեռականը գործա-ծելով.
- Ծով, տարի, լեռ, կին, բեռ, թռու, ամառ, դուռ, յոգնութիւն, արև, պարտէղ, սիրտ:

- ՕՐԻՆԱԿI.—ԾՈՎՈՒՆ ՎՐԱՅ ՆԱԼԱԿՈՎ ՎԱՄՍԻՔԻԸ ԱՄԵՆԱՄԵՃ ՀԱՅՈՐ**
66. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բառերով:
նկար, սառոյց, օգնութիւն, ճիչ, գետ, խորունկ:
- ՕՐԻՆԱԿI.—ՊՈՎԿՈՐՈՅի ԱԼՄԵԴՈՒԹԻՒՆԸ և ՌԵՆԻԻ ՄԱԳՐԱՂԱՅԱ-ՐԻԱՆ Նշանաւոր նկարներ են:**

Ժ.Դ. ԴԱՍ. — ՀՈԼՈՎՈՒՄ (ՇԱՐՈՆԵԱԿՈՒԹԻՒՆ)

107. Է. Վերջին վանկին մէջ ու պարունակող բառերը գրեթէ միշտ ուն կը պահեն, հոլովման ատեն, ինչպէս . ապուխտ, ապուխտի, հեղուկ, հեղուկի: Սակայն բացառութիւններ կան, ինչպէս . օգուտ, օգտի . տեսուց, տեսչի, ևայն: Ու պարունակող կարգ մը բառեր ալ տարրեր սեռական ունին, ինչպէս . տուն, տան . շուն, ևայն:

108. Ը. Կարգ մը միավանկ բառեր կան, որոնց սեռականը ու կ'ըլլայ, ինչպէս . մարդ, մարդու . շահ, շա-հու . դար, դարու . ծով, ծովու . նաւ, նաւու . մանչ, մանչու:

109. Թ. Ժամանակ ցուցնող գրեթէ բոլոր անուն-ները կ'ըլլան ուան, և կամ ուրնե, ով, ինչպէս . ամառ, ամառուան, ամառէ կամ ամառունիէ, ամառով: Այս-պէս կ'ըլլան . ձմեռ, հիմակ, երկէ, ատեն, ժամանակ, անզամ, ցորեկ, օր, կեսօր, զիշեր, առաջ, ժամ, հեղ, իրիկուն, առտու, վաղը, տարի, ամիս, շաբաթ:

110. Ժ. Ազգականութեան կապ ցուցնող գրեթէ բոլոր անունները բացառիկ հոլովումներ ունին, ինչպէս .

Ա. Հայր, հօր, հօրմէ, հօրմով: Նոյնպէս . մայր, եղբայր:

Բ. Աղջիկ, աղջկան, աղջիկէ, աղջիկով: Նոյնպէս . երիկ, կմիկ:

Գ. Ներ, ներոջ . ներոջմով: Նոյնպէս . ա-ներ, տաշ, բոյր, կետուր, կին: Ընկեր և տեր բառերը, թէկ չըլլան ազգականութեան կապ ցոյց տուող անուններ, կը հոլովուին ներին պէս :

111. ԺԱ. Սնկանոն կերպով կը հոլովուին սկր, սիրոյ, կայսր, կայսեր . ճամբայ, ճամբու . զրուխ, զիխու . արեւ, արեւու . տղայ, տղու . լեռ, լեռան . բեռ, բեռան . բռու, բռուան . եղ, եղան . հիմ, հիման . դուռ, դրան . մատուռ, մատրան:

ԺԵ. ԸՆԹԵՐՅՈՒՄ.՝ ՀՈՒԶՔԻ ԱՌԱԽՈՏ

Հունձքի տօնն է . արթընցէ՞ք , ո՞վ շինակա՞նք ,
Մանգաղին խովն արևուն դէմ թո՞ղ փայլի ,
Ինչպէս մահիկն արծաթի :

Օ՞ն , ոտք ելէ՞ք , կանա՞յք , այրե՞ր ու արղաք ,
Զեղ կ'սպասեն դաշտին հունձքերը յուռթի
Եւ աղջիկներ դեռատի :

Յաղթանակի և ցնծութեան երդերով ,
Ուկի հասկէ ձեղ պսակներ կը հիւսեն
Հարաւէն ու հիւսիսէն :

Զեղ կ'սպասէ փարթամն իր ձոխ դանձին քով .
Զեղ կը յուսայ արցունքներով կարօտի ,
Աղքատ արզեկն անօթի :

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

67. Օրինակել այս հատուածը , եւ ստորագծել այն անունները որոնք բացառիկ հողովումներ ունին յորնակին մէջ :
68. Պատմել թերանացի այս հատուածը , յետոյ զրել զայն :
69. Մէջմէկ խօսք շինել հետեւեալ բառերուն ո եւ է մէկ հողովը բողոքականք , լեռնցիք , կանայք , մարդիկ , դպրոցականք , աղաք , աղջիկներ :
70. **Օրինակ.** — Բողոքականաց ազգապետը ժողովին նախազահեց : Գտնել հետեւեալ բառերուն եղակի ուղղականները .
Բերկութեանց , տղոց , կանանց , բաղաքացւոց , պերճութեանց ,
բուրմանց , ունայնութեանց , զիւղացւոց , մարդոց , յիշողութեանց , հակա-

Ժ.Ե. ԴԱՍ.՝ ՀՈԼՈՎՈՒՄ (Եարունակուրիւմ)

112. Հասարակ անուններու յոքնակի հողովման բացառութիւնները հետեւեալներն են .

113. Ցիֆ վերջացող յոքնակիները սեռականի և տրականի մէջ կ'ըլլան ցւոց , ինչպէս . յաղաքիֆ , յաղաքացւոց , զիւղազիֆ , զիւղացւոց :

114. Կանի վերջացող յոքնակիները սեռականի և տրականի մէջ կ'ըլլան կանաց , ինչպէս . բողոքականի , բողոքականաց , պահպանողականի , պահպանողականաց :

115. Եամի վերջացող յոքնակիները սեռականի և տրականի մէջ կ'ըլլան եանց , ինչպէս . աջակողմանի , աջակողմեանց :

116. Ասոնցմէ զատ՝ ուրիւն և ում վերջացող անունները յոքնակի սեռականի և տրականի մէջ կրնան ըլլալ նաև թեանց և մանց , ինչպէս . ուրախուրեանց , ուսմանց :

117. Տղայ , մարդիկ , կանայյ հետեւեալ կերպով կը հողովումն .

Ռւդ. Հայց.	Տղաք	Մարդիկ	Կանայք
Սեռ. Տրակ.	Տղոց	Մարդոց	Կանանց
Բաց.	Տղոցմէ	Մարդոցմէ	Կիներէ
Դորձ.	Տղոցմոլ	Մարդոցմոլ	Կիներու

118. Մարդ և կին բառերը ընդհանուր օրէնքին համաձայն կ'ըլլան նաև յոքնակիի մէջ մարդեր , մարդերանց , մարդերուն եղակի ուղղականները :

119. Աղջիկ բառին յոքնակի սեռականը կ'ըլլայ նաև աղջկանց :

ՀԱՍՏԱՐԱԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆ

Եղակի	Յորնակի	Եղակի	Յորնակի
Ո. Հ. Ծառ	Ծառեր	Պարտէզ	Պարտէզներ
Ս. Տ. Ծառի	Ծառերու	Պարտէզի	Պարտէզներու
Բ. Ծառէ	Ծառերէ	Պարտէզէ	Պարտէզներէ
Գ. Ծառով	Ծառերով	Պարտէզով	Պարտէզներով

Բ Ա Յ Ա Ռ Ո Ւ Թ Ի Ի Ն Ն Ե Ր

Ա.

Ի ՎԵՐՋԱԳՈՂ ԲԱՌԵՐ

Բ

ԱՐԺԻԱ ՎԵՐՋԱԳՈՂ ԲԱՌԵՐ

Եղ.

Եղ.

Յոր.

Ո. Հ. Հոգի
Ս. Տ. Հոգոյ
Բ. Հոգիէ
Գ. Հոգիով

Բարուքիւն
Բարուքեան
Բարուքենէ
Բարուքեամբ

Բարուքիւններ
Բարուքեանց
Բարուքիւններէ
Բարուքիւններով

Գ.

ԱՐՄ ՎԵՐՋԱԳՈՂ ԲԱՌԵՐ

Եղ.

Յոր.

Ո. Հ. Ուսում
Ս. Տ. Ուսման
Բ. Ուսումնէ
Գ. Ուսմամբ

Ուսումներ
Ուսմանց
Ուսումներէ
Ուսումներով

Ե

ՎԵՐՋԻՆ ՎԱՆԿԻՆ ՄԵԶ Ա
ԱՎԱՐՈՒՆԱԿՈՂ ԿԱՐԳ ՄԸ ԲԱՌԵՐ

ՎԵՐՋԻՆ ՎԱՆԿԻՆ ՄԵԶ Ի

ԱՎԱՐՈՒՆԱԿՈՂ ԿԱՐԳ ՄԸ ԲԱՌԵՐ

Եղ.

Եղ.

Յոր.

Ո. Հ. Ճակատ
Ս. Տ. Ճակտի
Բ. Ճակտէ
Գ. Ճակտով

Ճակատ
Ճակտի
Ճակտէ
Ճակտով

Գիր
Գիրեր
Գիրերէ
Գիրերով

Է

ՎԵՐՋԻՆ ՎԱՆԿԻՆ ՄԵԶ Ա ԱՎԱՐՈՒՆԱԿՈՂ ՔԱՆԻ ՄԸ ԲԱՌԵՐ

ՎԵՐՋԻՆ ՎԱՆԿԻՆ ՄԵԶ Ա ԱՎԱՐՈՒՆԱԿՈՂ ՔԱՆԻ ՄԸ ԲԱՌԵՐ

Եղ.

Եղ.

Յոր.

Օգուտ
Օգտի
Օգուտէ
Օգուտով

Տուն
Տան
Տուննէ
Տունով

Տուներ
Տուներէ
Տուներով

Քանի մը միավանկ բառեր

bq.	Յոր.	bq.	Յոր.
Ո . Հ . Ծով	Ծովեր	Մարդ	Մարդիկ
Ս . Տ . Ծովու	Ծովերու	Մարդու	Մարդոց
Բ . Ծովէ	Ծովերէ	Մարդէ	Մարդոցմէ
Գ . Ծովով	Ծովերով	Մարդով	Մարդոցմով

Թ.

Ժամանակ ցուցնող բառեր

bq.	bq.	Յոր.	Ժամ
Ո . Հ . Ամառ	Ատեն	Ժամուան	Ժամուան
Ս . Տ . Ամառուան	Ատենուան	Ժամուան	Ժամուան
Բ . Ամառուընէ	Լամ Ատենի	Լամ Ժամու	Լամ Ժամու
Գ . Ամառով	Լամ Ամառէ	Ժամով	Ժամով

Ժ.

Ազգականութեան կապ ցուցնող բառեր

bq.	bq.	bq.	Յոր.
Ո . Հ . Հայր	Կնիկ	Ներ	Կիս
Ս . Տ . Հօր	Կնկան	Ներոց	Կնոց
Բ . Հօրմէ	Կնիկէ	Ներոչմէ	Կնոչմէ
Գ . Հօրմով	Կնիկով	Ներոչմով	Կնոչմով

Ժ.Ա.

Կանի վերջացող յոքնակիներ	Եամի վերջացող յոքնակիներ
Ո . Բողոքականի	Աջակողմեանի
Հ . Բողոքականեր	Աջակողմեաներ
Ս . Տ . Բողոքականաց	Աջակողմեանց
Բ . Բողոքականերէ	Աջակողմեաներէ
Գ . Բողոքականերով	Աջակողմեաներով

Ժ.Գ.

ցիի վերջացող յոքնակիներ
Ո . Գիւղազիիի
Հ . Գիւղազիներ
Ս . Տ . Գիւղազւոց
Բ . Գիւղազիներէ
Գ . Գիւղազիներով

Ժ.Ի.

Անկանոն հոլովումներ

Վ.գ.	Ուր	Կայր	Գլուխ
Ո . Հ . Սիր	Սիրոյ	Կայրոր	Գլուխու
Ս . Տ . Սիրոյ	Սիրէ	Կայրէ	Գլուխու
Բ . Սիրէ	Սիրէ	Կայրէ	Գլուխէ
Գ . Սիրով	Սիրով	Կայրով	Գլուխով

Յ.գ.

bq.	Յոր.	bq.	Յոր.
Ո . Հ . Տղալ	Տղաֆ	Ճամբալ	Ճամբաներ
Ս . Տ . Տղու	Տղոց	Ճամբու	Ճամբաներու
Բ . Տղէ	Տղոցմէ	Ճամբէ	Ճամբաներէ
Գ . Տղով	Տղոցմով	Ճամբով	Ճամբաներով

Յ.ո.

bq.	Յոր.	bq.	Յոր.
Ո . Հ . Թոռ	Թոռան	Դուռ	Դուռներ
Ս . Տ . Թոռան	Թոռան	Դուռն	Դուռներու
Բ . Թոռն	Թոռն	Դուռն	Դուռներէ
Գ . Թոռով	Թոռով	Դուռով	Դուռներով

Ժ. Զ. ԸՆԹԵՐՅՈՒՄ.— ԽԱՂԱԼԻԿՆԵՐ

Խաղալիկները ժամանակակից գիւտ մը չեն։ Հազարաւոր տարիներ առաջ, հին ազգերն ալ տեսակ տեսակ խաղալիկներ հնարած էին, որոնք նոյն ժամանակի տղոց ուրախութիւն և զուարձութիւն կը հայթայթէին։ Ցոյները, Հռոմայցիք ու Եգիպտացիք ալ կը շինէին շարժուն պուպրիկներ, և փայտէ կոկորդիլոսներ կը քանդակէին։ Սակայն ամէն դար իր մասնաւոր զրոշմը ձգած է զուարձութեան գործիքներուն վրայ։ Այսօր ընդհանրապէս գիտական խաղալիկներ շատ կը փնտրուին։ Ֆրանսայի, Անգլիոյ, Գերմանիոյ մէջ տղոց համար վայրաշարժներ, հանրակառքեր և ելեկտրական մեքեաններ կը յօրինեն հիմայ, որպէս զի այդ մանրանկար առարկաներուն վրայ պատրաստուի իրենց միտքը՝ օր մը անոնց մեծերը ըմբռներու։

Հ. Բ. Հ. Ա. Ն. Գ. Ն. Ե. Բ

71. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել այն յատուկ անունները որոնք բացառիկ հոլովումներ ունին եզակի կամյորնակիթ մէջ։
72. Բերանացի պատուել այս հատուածը, յետոյ զրել զայն դասարանին մէջ։
73. Սորվիլ հետեւեալ բառերը եւ մէյմէկ խօսք շինել անոնցմով։ Ժամանակակից, գիւտ, զուարձութիւն, հայթայթել, պուպրիկ, կոկորդիլոս, բանդակել, զրոշմ, ընդհանրապէս, վայրաշարժ, հանրակառք, սորվիլ։

Օրինակ.— Վայրաշարժն է որ կառախումը կը բաշէ իր ետեւէն։

74. Դտնել հետեւեալ բառերուն եզակի ուղղականները։ Զինացւոց, Ակովտիացիք, Գալիֆորնիոյ, Ճարոնցւոց, Եսքիմացիք, Կարիոյ։

Ժ. Զ. Գ. Ա. Ս.— ՅԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՈՒՄ

121. Յատուկ անունները ընդհանուր կանոնին համեմատ կը հոլովուին։ Յատուկ անունները ընդհանրապէս եղակի կը գործածուին, սակայն կրնան յոքնակի ալ գործածուիլ, ինչպէս։ Պուրպունները տիրեցին Ֆրանսայի։

122. Յատուկ անուններու հոլովման բացառութիւններն են եղակիի մէջ հետեւեալները։

1. ա և իա վերջացող յատուկ անունները յ կ'առնեն հոլովման մէջ, ինչպէս։ Ֆրանսա, Ֆրանսայի, Անաս, Աննայի, Եւսովսիա, Եւսովսիայի։

2. իա վերջացող աշխարհագրական անունները կը լլան իոյ, իայէ, իայով, ինչպէս։ Անգլիա, Անգլիոյ, Անգլիայի, Անգլիայով։

3. Նոյնպէս օ վերջացող անունները կ'ըլլան ոյի, ոյէ, ոյով, ինչպէս։ Շիզալո, Շիզալոյի, Շիզալոյէ, Շիֆալոյով, Քոնկո, Քոնկոյի, Քոնկոյէ, Քոնկոյով։

4. Վերջին վանկին մէջ ա, ի, ու պարունակող յատուկ անունները միշտ անփոփոխ կը մնան հոլովման յատուկ անուններ միշտ անփոփոխ կը մնան հոլովման մէջ, ինչպէս։ Եփրատ, Եփրատի, Պերջին, Պերջինի, Վարդէ, Վարդուկի։

5. Անկանոն հոլովմաններ ունին Ասուած, Ասուծով, Ասուծմէ, Ասուծմով։ Զին, Զինու, Զայու, Զայուով, Ասուածմին, Ասուածմանայ, Կրում, Կրուման, Կային։

123. Յատուկ անուններու հոլովման բացառութիւններն են յոքնակիի մէջ հետեւեալները։

Եանի, ցիֆ, կանի վերջաւորուած յատուկ անունները յոքնակի սեռականի մէջ կ'ըլլան եանց, ցոց, կանաց, ինչպէս։ Օսմանեանի, Օսմանեանց, Կարնեցին, Կարնեցոց, Ղեւսականի, Ղեւսականց։ Բացառիկ կերպով կրնան հոլովուիլ նաև Հայ, Ցոյն, Հեղին, Հեղինայ և ուրիշ ազգերուն անուններ, ինչպէս։ Հայի, Հայոց, Ցոյնի, Ցոյնաց, Հեղինի, Հեղինաց։ Հրեայի, Հրեայոց։

ՅԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՈՒՄԸԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆ

Եղ.

Յոր.

Ո . Հ .	Յովսէփ	Յովսէփներ
Ս . Տ .	Յովսէփի	Յովսէփներու
Բ .	Յովսէփին	Յովսէփներէ
Գ .	Յովսէփով	Յովսէփներով

Եղ.

Յոր.

Ո . Հ .	Շուշան	Շուշաններ
Ս . Տ .	Շուշանի	Շուշաններու
Բ .	Շուշանին	Շուշաններէ
Գ .	Շուշանով	Շուշաններով

ԲԱՑԱՌԻԹԻՒՆՆԵՐ

Ա.

ա եւ իա վերջացող անուններ

Ո . Հ .	Ֆրանսա	Եւտոքսիա
Ս . Տ .	Ֆրանսայի	Եւտոքսիայի
Բ .	Ֆրանսայէ	Եւտոքսիայէ
Գ .	Ֆրանսայով	Եւտոքսիայով

Բ

Գ

իա վերջացող երկրի անուններ օ վերջացող երկրի անուններ

Ո . Հ .	Սպանիա	Շիքակօ
Ս . Տ .	Սպանիոյ	Շիքակոյի
Բ .	Սպանիայէ	Շիքակոյէ
Գ .	Սպանիայով	Շիքակոյով

ՊԵՐՁԻՆ ՎԱՆԿԻ Ի ՄԱԿԱԿՈՎՄՅ

Ո . Հ . **ԶԱՄԻԿ**

Ս . Տ . **ԶԱՄԻԿԻ**

Բ . **ԶԱՄԻԿԻՆ**

Գ . **ԶԱՄԻԿԻՆՈՎ**

ՄՆԿԱՆՈՆ ԻՆԼՈՎՈՒՄՆԵՐ ԵԳՎԱԿԻԻ մէջ

Ո . Հ . **ԱՍՏՈՎԱՃ** **ՀԱՅ** **ԽԹՈՎԱՄ** **ՊՈՂԻԱ** **ԶԻՆ**

Ս . Տ . **ԱՍՏՈՎԱՃՈՅ** **ՀԱՅՈՒ** **ԽԹՄԱՆ** **ՊՈՂՄՈՅ** **ԶԻՆՈՒ**

Բ . **ԱՍՏՈՎԱՃՄԻ** **ՀԱՅԻ** **ԽԹՈՎԱՄԻ** **ՊՈՂՄԻ** **ԶԻՆԻ**

Գ . **ԱՍՏՈՎԱՃՄՈՎ** **ՀԱՅՈՎ** **ԽԹՈՎԱՄՈՎ** **ՊՈՂՄՈՎ** **ԶԻՆՈՎ**

Զ **Լ** **Է**
կաթի վերջացող // ցի վերջացող // կանի վերջացող
յորնակի անուններ // յորն, անուններ // յորնակի անուններ

Ո . **ՕԱՄԱՆԵԱԾԻ** **ՊՈՂՄԵՋԻԲ** **ՀԱՌՄԵԿԱԿԱՆԻ**

Հ . **ՕԱՄԱՆԵԱԾԱՆԵՐ** **ՊՈՂՄԵՋԻԲՆԵՐ** **ՀԱՌՄԵԿԱԿԱՆԵՐ**

Ս . Տ . **ՕԱՄԱՆԵԱԾԱՆԳ** **ՊՈՂՄԵՋԻՇՈ** **ՀԱՌՄԵԿԱԿԱՆԱԳ**

Բ . **ՕԱՄԱՆԵԱԾԱՆԵՐէ** **ՊՈՂՄԵՋԻԲՆԵՐէ** **ՀԱՌՄԵԿԱԿԱՆԵՐԷ**

Գ . **ՕԱՄԱՆԵԱԾԱՆԵՐՈՎ** **ՊՈՂՄԵՋԻԲՆԵՐՈՎ** **ՀԱՌՄԵԿԱԿԱՆԵՐՈՎ**

Թ **Ա** **Բ**

ԱՆԿԱՆՈՆ ՅՈՐՆԱԿԻ ԻՆԼՈՎՆԵՐ

Ո . **ՀԱՅՔ** **ՀՐԵԱԿՔ**

Հ . **ՀԱՅԵՐ** **ՀՐԵԱԿԵՐ**

Ս . Տ . **ՀԱՅՈՒԳ** **ՀՐԵԱԿԵՒԳ**

Բ . **ՀԱՅԵՐէ** **ՀՐԵԱԿԵՒՐԷ**

Գ . **ՀԱՅԵՐՈՎ** **ՀՐԵԱԿԵՒՐՈՎ**

Ո . **ՀՆԴԻԿՔ** **ՊԱՐՄԻԿՔ**

Հ . **ՀՆԴԻԿՆԵՐ** **ՊԱՐՄԻԿՆԵՐ**

Ս . Տ . **ՀՆԴԼԿԱԳ** **ՊԱՐՄԼԿԱԳ**

Բ . **ՀՆԴԻԿՆԵՐԷ** **ՊԱՐՄԻԿՆԵՐԷ**

Գ . **ՀՆԴԻԿՆԵՐՈՎ** **ՊԱՐՄԻԿՆԵՐՈՎ**

Ժ. Ե. ԸՆԹԵՐՑՈՒԱՅԻ. — ՄՐԱՄԻՏ ՊԱՏԱՍԽԱՆ

Ժամանակաւ, երբ տակաւին հնարուած չէր շողեակառքը և ամէն մարդ կառքով կը ճամբորդէր, Անգլիոյ թագաւորներէն մէկը, Գէորգ Ա. զիւզի մը պանդոկը իջաւ, կառքին ձիերը փոխել տալու համար, և անօթի ըլլալով՝ երկու հաւկիթ բերել տուաւ: Մեկնելու պահուն՝ իր մանկաւիկը եկաւ գանգատեցաւ թէ պանդոկապետը հարիւր ֆիօրին կը պահանջէր հաւկիթներուն փոխարէն: Ինքնակալը կանչել տուաւ զայն և հարցուց թէ արդեօք հաւկիթները շա՞տ հազուագիւտ էին այդ զիւզին մէջ որ այդպէս սուղ կը ծախէր: «Ո՛չ, տէ՛ր արքայ, պատասխանեց սրամիտ զիւզացին, նոյն իսկ շատ առատ են, բայց թագաւորները հազուագիւտ են, և երբ բախտը Զեր Վեհափառութեան պէս մնծ ինքնակալ մը կը զրկէ մեզի, կը ջանանք օգուտ քաղել»: Թագաւորը ժպտեցաւ և հարիւր ֆիօրինը համրել տուաւ:

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ե Բ

75. Օրինակել այս հատուածը, եւ ցոյց տալ մէջի անուներուն թիւը:
76. Ցոյց տալ այդ անուններուն հոլովները:
77. Պատմել բերանացի այս հատուածը, յիտոյ զրել զայն:
78. Հետեւեալ բառերով մէյմէկ խօսք շինել:
79. Շոգեկառք, նամբորդ, պանդոկ, հաւկիթ, մանկաւիկ, սրամիտ,

Օրինակ.— Շոգեկառք ճամբորդութիւնը յոզնեցուցիչ է:

79. Էլուծել այս հատուածին առաջին տասը անունները:
- | | |
|---|---|
| <p>Օրինակ.— Կառքին
ձիերը</p> | <p>հասարակ անուն եզակի սեռական
հասարակ անուն յոբնակի հայցական</p> |
|---|---|

ՅԵՏԵԼԵԱԼ ԽՈՍՔԵՐՈՒՆ մէջի շեղագիր անուններուն թիւը փոխել-

Թուշունը պուրակին մէջ կը գեղգեղէ: — Սարկաւագը խորանը կը խնկարկէ: — Բանասետդները տաղեր կը յօրինեն: — Ատենախօսները յեւերուն վրայէն կը ճառին: — Վարազը և արշը գայլին չափ անգութ յեւերուն: — Այս հրւանդութիւնները, որոնք ուրիշին կը փոխանցուին, տարածն: — Այս հրւանդութիւնները, որոնք ուրիշին կը տեսնէ, նախատես մարդ փոխիկ կը կոչուին: — Ան որ գալիք փոանցը կը տեսնէ, նախատես մարդն է: — Փոսուռաները գիշերը կը փայլին խոտին մէջ:

31. Գտնել վեց ծաղկի անուն, եւ զրել անոնց յոբնակին: Գտնել վեց թուչունի անուն, եւ հոլովել: Գտնել վեց բաղարի անուն, եւ զրել անոնց եզակի բացառականները:

Ժ. Կ. Դ. Ս. — ԱՆՈՒՆԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ

123. ԱՆՈՒՆԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ. — ԱՆՈՒՆ մը լուծելու համար պէտք է ցոյց տալ.

1. **Տեսակը.** հասարակ կամ յատուկ անուն:
2. **Թիւը.** եզակի կամ յոթնակի:
3. **Հողովը.** ուղղական, հայցական, սեռական, տական բացառական, կամ զործիական:

124. ԿԵՐԱՏՈՒՄՆԵՐ. — Լուծման մէջ սովորութիւն է բառերը կրծատելով դրել:

Յատուկ անուն գրելու տեղ՝ գրելու է յս. ան. հասարակ անուն՝ հս. ան. եզակի՝ եզ. յոթնակի՝ յթ. Ուղղական՝ ուղ. հայցական՝ հյց. սեռական՝ սռ. տական՝ բց. զործիական՝ զրձ.:

Ժ.Բ. ԸՆԹԵՐՅՈՒՄ.՝ ԶԻՒՆԱԳՆԴԱԿ

Այսօր անձրեւ չըկայ . երկինքն է ճերմակ .
Ճերմակ են հողն ու տանիքներ ճիւնին տակ .
Եւ կը կախուին ծառերու մերկ ճիւղէն վար
Քիւրեղի պէս ցօղ-եղեամներ լուսավառ .
Օ՛ն , հայ արդաք , դուք քաջ եղէ՞ք և անվախ .
Չիւնի տանը արզոց մեծ տօնն է ուրախ .
Տուներնուղ մէջ մի՛ կծկտիք կրակին մօտ .
Քունը բաւ է ճեղի մինչև առաւօտ .
Դուրս նետուեցէ՞ք դաշտին վրայ լուսազարդ
Խաղալ ճերմակ գնդակներով ճիւնամարտ .
Չեր բազուկներ ցուրտին շարժիլ թո՛ղ ուսնին
Չեր այտին վրայ կարմիր վարդեր թո՛ղ բունին .

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

- 82. Օրինակել այս ոտանաւորը եւ ցոյց տալ յատկացուցիչները .
 - 83. Գոց սորվել եւ արտասանել այս ոտանաւորը .
 - 84. Մէյմէկ պատշաճ յատկացուցիչ դնել հետեւեալ յատկացեալնետ
... իրատը — ... հրացանը . — ... լեզուն . — ... բրիւլ . — ... որ-
որդութիւնը . — ... աշըլը . — ... ապուրը . — ... ստեղնաշարը . — ... եր-
գեհննը . — ... չերմանցը . — ... կանթեղը .
- Օրինակ .** — Ծերութիին իրատը :
- 85. Մէյմէկ խօսք շնորհ հետեւեալ անուններով .
Որմաղրին ծեփակը , աշխատանոցին լոյսը , նորմիկին մկրատը ,
գրքին պատկերները , ծառային ամսականները , դեղձանիկին դայլայիկը .
 - 86. Օրինադրին ծեփակը ցեփին մէջ ինկաւ .
Մէյմէկ յարմար յատկացեալ դնել հետեւեալ յատկացուցիչներուն
բով .
Լուսնին . . . ճիւնին . . . ջութակին . . . հայլիկին . . . մատերուն
... դաշտին . . . սեղանին . . . դեղձին . . . եղեւիններուն . . .

Ժ.Բ. Դ.Ա.Ս.՝ ՑԱՏԿԱՑՈՒՑԻՉ ԵՒ ՑԱՏԿԱՑԵԱԼ

125. Անունը յատկացուցիչ . — Յատկացուցիչը բանի
մը որուն ըլլազը կը ցուցնէ , և կ'ըլլայ միշտ սեռական ,
թէ՛ եղակիի և թէ յոքնակիի մէջ , ինչպէս . դպրոցին
աշակերտը , տուներուն տանիքները , դրան բանալին :

126. Անունը յատկացեալ . — Յատկացեալը յատկա-
ցուցիչին վերաբերեալ տնունն է , ինչպէս . դպրոցին աւա-
կերտները . տանը տանիքը . դուռներուն բանալիները :

127. Յատկացեալը կրնայ ըլլալ ուղղական , հայցա-
կան , սեռական , տրական , բացառական , գործիական , ինչ-
պէս . դպրոցին աւակերտը , դպրոցին աւակերտին , դպրոցին
աւակերտեն , դպրոցին աւակերտով :

128. Յատկացուցիչը կը պատասխանէ որո՞ւն հարց-
ման , ինչպէս . որո՞ւն աշակերտը . — դպրոցին :

129. Յատկացուցիչը յատկացեալէն առաջ կը դրուի .
Ընդհանրապէս , բայց երբեմն կրնայ նաև ետքը դրուիլ :

Բ ԸՆԹԵՐՑՈՒՄԾ.—ԳԻՒՂԱՑԻՆ ԵՒ ԿԱՐԵԿ

Հարուստ և տպեղ կոմսուհի մը կապիկ մը ունէր որ թաւիչէ ոսկեճամուկ զգեստներով հագուած՝ տանը մէջ կը պարաէր։ Օր մը ադարակի մը ծառան իր տէրոջը կողմէն կողով մը լցցուն պառուղ բերաւ կոմսուհիին։ Երբ սանդուխն վեր կ'ելէր, կապիկին հանդիպեցաւ, ու մարդ կարծելով՝ բարեւեց զայն։ Կապիկը, գուշակելով որ ուտելիք մը կար, տղան կեցուց, և կողովին տերեւ ները բանալով՝ մէջը գտնուած թուղերը մէկիկ մէկիկ կերաւ։ Նոյն միջոցին տան տիրուհին վրայ հասաւ։ Այն ատեն ծառան ըսաւ։ «Տիկին, տէրս ձեզի կը դրէք այս կողովը որուն մէջ սերկեւիլներ կան։ թուղեր ալ կային բայց ձեր որդին կերաւ զանոնք։»

ՀՐԱՀԱՎԳՎԵՐ

87. Օրինակել այս հատուածը, նշանակել մէկ գծով անունները եւ
երկու գծով բայերը:

88. Պատմել այս հատուածը բերանացի, յետոյ զրել զայն դասարա-
նին մէջ:

*89. Մէմէկ խօսք շինել հետեւեալ բառերը իրրեւ ենթակայ զործա-
ծելով,

190. ԱՐԵՎԵԿ ԵՆԹԱԿԱյ ԴՆԵԼ ՀԵտեւեալ բայերուն քով .

• . . Թափեցան:	• . . կը մտնէ:
• . . կը գծազրեն:	• . . կը կարդայ:
• . . կ'երթայ:	• . . կը ծափսինարեն:
• . . կուլայ:	• . . կը ննդան:

91. Մէյմէկ յատկացուցիչ աւելցնել հետեւեալ ենթականներուն քով:
 . . . ընտանիքը բարեկիրծ է,
 . . . տղաքը հիւանդ են:
 . . . աղջիկը դուռս գնաց,
 . . . կոճակը փրթաւ,
 . . . սիւները կործանեցան,
 . . . թանաքը թափեցաւ

Օրենսդիր.՝ Մարզարին ընաանիքը բարեկիրծ է:

92 Յաջականիկ ուսումնել հետեւեալ խօսքերը

Տատրակը կը մնչէ:—Կայծը հրդեն կը պատճառէ:—Վտակը գետին
մէջ կը թափի:—Խենդը զիւրահաւասան կ'ըլլայ:—Մարզիտը խոզին առշև
յարք չունի:—Թռչունը կամաց կամաց բոյն կը շինէ:—Կոտրէ՛ կորիզը որ
միջուկը ուտես :

Ա. Դ. Վ. - Ենթական եր բազ

130. Թայ.—թայը բան մը լնել կոմ սնալ կը ցուցնէ :

131. Անունը՝ իրեւ և նրակայ. — Ենթակայ անու-
նը ցոյց կուտայ այն անձը, այն անաստեղ, այն իրը, որ
գործողութիւնը կը կատարէ կամ իր վրայ, ինչպէս՝ ինա-
ցայ (չեզո՞), և կամ ուրիշ առարկայի մը վրայ, ինչպէս՝
ծեծեղի (ներդրածական):

132. ԵՐԲ ԿԱԹԱԿԱՆ յովնակի անուն մըն է, բայց
յովնակի կը դրո՞ւ:

133. Առանց բայի խօսք չ'ըլլար :

ԵՐ ԸՆԹԵՐՑՈՒՄՆ.՝ ՄԵՐ ԲԱՆԱՏԵՂ ԹԱԳԱԿՈՐԸ

Հայերը ունեցած են, Քրիստոսէ կէս դարու չափ առաջ, բանաստեղծ թագաւոր մը, Արտաւազդ թ. Անիւ կա մտաւոր բարձր զարգացում ունէր, զիաքը հայերէն և յունարէն, և որքան ճարտարութեամբ կը խօսէր, նոյն քան տաղանդով կը գրէր: Իր երկերէն կը յիշուին յունարէն լեզուով զրուած արտասանելի հատուածներ և թատրերգութիւններ, զորս ներկայացնել կուտար իր արքունիքին մէջ, պալատական բարձր անձնաւորութեանց և օտար իշխաններու ներկայութեան:

Այն թուականին, հայերը դեռ զիր չունէին, և այդ է պատճառը անշուշտ որ Արտաւազդ յոյն տառերով գրած է թերեւս իր հայերէն երկերն անգամ:

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

93. Օրինակել այս հատուածը, ցոյց տալ բայերը եւ անունները:

94. Պատմել այս հատուածը բերանացի, յետոյ գրել զայն:

95. Մէջմէկ նախաղասութիւն շինել վերոգրեալ ընթերցուածին մէջ գտնուած հետեւեալ իննիւնները իբրեւ ենթակայ զործածելով:

Քրիստոս, դար, զարգացում, ճարտարութիւն տաղանդ, երկ, տառ:

Օրինակ. — Ափո՞ս որ Արտաւազդ թի երկերը հասած չեն

96. Ցոյց տալ թէ հետեւեալ նախաղասութեանց մէջ որոնք են և արականները, որոնք են խնդիրները:

Քոյրս մատնոցով չի կարեր, — Մարզբիտ տանոց մը տուաւ աղբատին: — Հայրս ուշ կը դառնայ շուկայէն: — Վարդուհին աւելլ լուաց: — Կոյրերը լոյս չեն տեսներ, — Աղբատը սրինդ կը նուազէր: — Տղան — Կոյրերը լոյս ան տեսներ, — Աղբատը սրինդ ինկաւ: — Կատուն մուլին պարսէզ պիտի երայ: — Ճրազը աշտանակէն ինկաւ: — Կատուն մուլին պարսէզ պիտի երայ: — Ճրազը աշտանակէն ինկաւ: — Զեռքերս շղթայով կապհանդիպեցաւ: — Շունը սակառը կը տանէր: — Զեռքերս շղթայով կապհանդիպեցաւ: — Շունը սակառը կը տանէր: — Զիւնէն լեռները ճերուած էին: — Ոտքերս ցուրտէն սառեր էին: — Զիւնէն լեռները ճերմեցան:

Օրինակներ. — Քոյրս (ևնրակայ) մատնոցով (խնդիր) չի կարեր, ջիւնէն (խնդիր) լեռները (ևնրակայ) ճերմեցան:

Բ. Գ. Դ. Ա. Ս. — Խ Ն Դ Ի Ր

134. Անունը՝ խնդիր. — Խնդիրը ցոյց կուտայ այն առարկան որուն վրայ գործողութիւնը կը կատարուի, ինչպէս կը պիրեմ դպրոցը: — Ամէն օր դպրոց կ'երթամ: — Ինչպէս կը պիրեմ դպրոցը: — Ամէն ուզեր հեռանալ դրափափակ տուած եմ դպրոցին: — Զեմ ուզեր հեռանալ դրափափակ տուած եմ դպրոցին: — Դպրոցով մարդ պիտի ըլլամ:

135. Խնդիրը բային յայտնած իմաստը կը լրացնէ, ինչպէս ի՞նչ բանը կը պիրեմ. — Դպրոցը: — Ամէն օր ո՞ւր ինչպէս ի՞նչ բանը կը պիրեմ. — Դպրոց: — Ի՞նչ բանի փախաֆ տուած եմ. — կ'երթամ. — Դպրոցին: — Ուրկի շեմ ուզեր հեռանալ. — Դպրոցին: — Կնչով մարդ պիտի ըլլամ. — Դպրոցով:

136. Բայերը կը նան նաև խնդիր չունենալ, ինչպէս պիտի մասնամիտ, յաղեցիր, չհասանի, կը մսինի:

ԻԴ ԸՆԹԱՐՑՈՒՄՆ. — ՀԱՅՐԵՆԻ ԿԱՐՈՏ

Կը կանչէ նորէն, կը կանչէ զիս յար
իմ չքնաղ երկրիս կարօտը անքուն,
Ու թեւերն ահա՝ բացած տիրաբար
կը թռչի հոգիս դէպ հայրենի տուն:
Էյ, հի՞ն ծանօթներ, էյ կանանչ սարեր,
Ահա՛ զձեզ տեսայ ու միտքըս ինկաւ,
Աչքիս դէմ եկան երջանիկ օրեր
Սիրելի դէմքեր որ հիմայ չըկա՞ն:
Ողձո՞յն ձեզ, կեանքիս անդրանի՛կ յուշեր
Որբացած հոգիս արդ կ'ողջունէ զձեզ,
Կարօտով կ'երթայ փնտոել ձոր ու լեռ,
Դիւթական ձայնով կը կանչէ հանդէս:
Դուրս եկէ՛ք գարձեալ շիրմէն, խաւերէն,
Դուրս եկէ՛ք, տեսնեմ, շօշափե՛մ, լըսեմ.
Կեանքով չնչեցէ՛ք, ապրեցէ՛ք նորէն,
Լեցուցէ՛ք սրտիս հաճոյքը վըսեմ:

Յ. ԹՈՒՄՍՆԵԱՆ

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

97. Օթինակել այս հատուածը, եւ ցոյց տալ անումները եւ բայերը:
 98. Զատել անուններուն մէջէն սեմի խնդիրները եւ հերականները:
 99. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բառերով.
- Չքնաղ, կարօտ, սար, յուշ, ձոր, դիւթական, շօշափել, վսեմ
- Օրինակ.** — Հիւսիսային երկիրներու յատուկ դիւթական տեսարան

101. Թրոշել հետեւեալ խօսքերուն մէջէն ենթական, բայը եւ սեղի խնդիրները:

Զին կառըը կը բաշէ: — Թիթեռնիկը կը սիրէ ծաղկիները: — Ա. ու ուակը կը բաշէ պարտէզը: — Նաւավարը կը վարէ նաւը: — Եզր կոտոշներ ունի: — Նկարիչը վրձին կը զործածէ: — Փորագրիչը զրոցը կուրեց: — Պարտիզանը մարկելը ձեռք առաւ: — Տգրուկը արինը կը ծծէ:

Օրինակ. — Զին (ևեր.) կառըը (սեղի խնդ.) կը բաշէ (բայ):

101. Մէյմէկ խօսք շինել յետազայ օրինակին համեմատ, հետեւեալ բառերը զործածելով.

Ենթականներ. — կանչի, հաճարի, հոյնի, մամիկի, սնի, մորենի, արբայամորի, որթատունկ:

Սեղի խնդիրներ. — Հոյն, արքայամոր, խաղող, սին, մամուխ, հաճար, մոր, խոզկաղին:

Օրինակ. — Կանչին խոզկաղին կուտայ :

102. Հետեւեալ ենթականները յարմարցնել վարի խօսքերուն.

Հետեւեալ կանչին շիրմէն, կուտայ, շողի, աղբիւր, անձեռ, զետ, վտակ, լոյս, շրվէժ, հիւսիսակ, շողի, աղբիւր, անձեռ, զետ, վտակ, առուակ:

... ամսկերն կը տեղայ: . . . արեէն կուզայ: . . . այս . . . ամսկերն կը տեղայ: . . . հողէն կը բղի: . . . հիւսիսէն կը փէէ: . . . գահավիժի: . . . հողէն կը բղի: . . . հիւսիսէն կը փէէ: . . . ժովէն կը բարձրանայ: . . . վտակին մէջ կը հոսի: . . . ժովէն կը բարձրանայ: . . . վտակին մէջ կը հոսի: . . . գէպի զետը կը բայէ: . . . իր չուրերը ժովէն կը ասնի:

ԻԵ Գ.Ա.Ս. — ՍԵՐԻԻ ԽՆԴԻՐ

133. Սեղի խնդիրը միշտ հայցական հոլով կ'ըլլայ և միշտ ներզործական բայերու հետ կը գործածուի, ինչ- պէս. Դպրոցը կը սիրել: — Խնձորը կ'սկիւմ: — Վարդը պէս. Դպրոցը կը սիրել: — Հաց կ'ուտամ:

ԻՉ ԸՆԹԵՐՑՈՒՄ.՝ ՄՏԱՑԻՐ ԳԻՏՈՒՆԸ

Մեծ գիտուն մը իր բարեկամներէն մէկուն այցելու-
թեան գացեր էր . տուն դարձած ատեն նշմարեց որ
ծխատուփը քովը չէ . Ուսկի գեղոր մըն էր զոր մեծ
խնամքով կը պահէր . Կարծեց թէ իր բարեկամն տունը
ձգած էր զայն , ու հետեւեալ տոմսակը գրեց անոր .
«Սիրելի բարեկամ , կարծեմ թէ ծխատուփս ձեր տունը
մոռցած եմ . հաճեցէք գտնել զայն և գրաբերիս հետ
զրկել ինձի : » Բայց պահարանը գոցելու պահուն , զրպա-
նին մէջ ծանր բան մը զգաց , վնասուց : «Վայ , հոս է
նղեր , աղաղակեց . Էյ , աւելի աղէկ , » և նամակը բա-
լու նեղութիւնը մի՛ կրէք . ծխատուփս գտայ : » Յետոյ
նամակը նորէն փակեց ու իր բարեկամն զրկեց զայն :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

103. Օրինակել այս հատուածը , զատել անունները եւ բայերը:
104. Անուններուն մէջէն գտնել իննիրները:
105. Գտնել Ենթականները:
106. Պատմել բերանացի այս պատմութիւնը , յետոյ զրել զայն զա-
սարանին մէջ:
107. Մէյմէկ խօսր շինել հետեւեալ բառերով վարի օրինակին հա-
թեականներ .— Եզ , խոզ , փիղ , կրիայ , մեղու , առիւժ , աքաղաղ ,
Սեռի իննիրներ .— Խայթոց , պատիճ , եղջիւր , ծիրան , կնճիթ ,
իսկոր , բբուկ:

ՕՐԻՆԱԿԻ.— Աբաղաղը բբուկ ունի:

108. Յորինակի խօսքեր շինել հետեւեալ բառերով վարի օրինակին
համեմատ .
Ենթականներ .— Գրոց , մուրճ , մորակ , ծեփակ , թիւկ , տապար ,
գրիչ :
109. Բնուրեան իննիրներ .— Դարբին , նաւազար , բանդակազորժ ,
փայտահատ , սալլապան , զրագէտ , որմանդիր :
110. ՕՐԻՆԱԿԻ .— Մուրճերը դարբիններուն զործիքներն են ,
Խօսքեր շինել հետեւեալ բառերով վարի օրինակին համեմատ .
Ենթականներ .— Մուկ , գայլ , եզ , սկիւռ , տզրուկ :
111. Բայեր .— Կը կ'ծէ , կը զիշատէ , կը ծծէ , կը ճարակի , կը ծամէ ,
Սեռի իննիրներ .— Արմատ , ոչխար , խոտ , կաղին , արիւն :
112. ՕՐԻՆԱԿԻ .— Սկիւռը կաղինները կը ծամէ :
113. Շինել վեց խօսք , որոնց խնդիրները ըլլան հայ հեղինակներու
անուններ :
114. ՕՐԻՆԱԿԻ .— Եղինիկը կարդացած էք :
115. Շինել վեց խօսք , որոնց ենթականները ըլլան օտար զիտուն-
ներու անուններ :
116. ՕՐԻՆԱԿԻ .— Կոպերնիկ գտաւ մոլորակային դրութիւնը :

Ի Հ Գ Ա Ս . — Բ Ն Ո Ւ Թ Ե Ա Ն Խ Ն Դ Ի Ր

**138 . ԲՆՈՒՐԵԱՆ ԻՆՆԻՐ .— ԲՆՈՒՐԵԱՆ ԻՆՆԻՐԸ ԿՇԵ-
ԼԱՅ ՀԱՅԳԱԿԱՆ , ՏՐԱԿԱՆ , ԲԱՋԱՆԱԿԱՆ , ԳՐԾԻԱԿԱՆ , ԻՆ-
ԱՔՆ :**

ՀԱՅԳԱԿԱՆ . ԴՎՐՈՑ ԿՇԵՐՎԱՄ :

ՏՐԱԿԱՆ . ԴՎՐՈՑԻՆ ՎԻԱԼԻՖ ՏՄԱԾ ԵՄ :

ԲԱՋԱՆԱԿԱՆ . ԴՎՐՈՑԻՆ ՃԵՄ ԻՆՉՈԱՆԱՐ :

ԳՐԾԻԱԿԱՆ . ԴՎՐՈՑՈՎ ՄԱՐԴ ՎԻՏԻ ՌԱՄ :

ԹԸ ԸՆԹԵՐՑՈՒԽԱԾ. — ԹԷ ԻՆՉՊԵՍ ԱՆՁՐԵՒ ԿՈՒԳԱՅ

Օդին մէջ շատ շոգի կայ: Արեւը և երկիրը իրենց ջերմութեամբ կը շողիացնեն ծովերուն, գետերուն և լիճերուն ջուրերը: Այդ շոգին օդին մէջ կը պաղի և պղտիկ կաթիներու կը վերածուի, որոնք իրարու միանալով՝ բարձրերը կ'ելեն և ամպերը կը կազմեն. ու ինչպէս ծուխը օդին մէջ կը սոււառնի, նոյնակէս ամպն ալ հոն ծանրանան, ա'լ չեն կրնար օդին մէջ կենալ, և անձրեւի ձեւով կաթիլ կաթիլ վար կ'ինան:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

112. Օրինակել այս հատուածը, ցոյց տալ ենթակաները եւ ինդիր:

113. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բառերով.

Շոգի, ջերմութիւն, լիճ, գետ, կաթիլ, ամպ, ծուխ:

Օրինակ. — Շոգին տաքութենէ առաջ կուզայ:

114. Խօսքեր շինել հետեւեալ բառերով վարի օրինակին համեմատ. Ենթականեր. — Արեւ, լուսին, եզ, ձի, կով, այծ, հայր, մայր, վտակ, առուակ, խայտիտ, սոխակ:

Բայեր. — Գեղգեղել, սիրել, չըել, լուսաւորել, տալ, վարել:

Կեռի ինդիրներ. — Արօր, երգ, տղաք, երկիր, մարզագետին,

Օրինակ. — Արեւ ու լուսինը երկիրը կը լուսաւորեն:

115. Խօսքեր շինել հետեւեալ բառերով վարի օրինակին համեմատ.

Ենթականեր. — Ասեղ, զնդասեղ, զիրք, լրազիր, եզ, կով, ձի, զամբիկ, ոչխար գառնուկ, կաթսայ, սան, թութակ, անծեղ, հիւանդ, վիրաւոր, վինուոր, սպայ.

Բնուքրեան ինդիր. — Դրադարան, զօրանոց, ասեղնոց, զոմ, մսուր, ախոռ, վանդակ, խոհանոց, հիւանդանոց,

Օրինակ. — Ասեղն ու զնդասեղները ասեղնոցին մէջ կը դնեն:

116. Խօսքեր շինել հետեւեալ բառերով:

Ենթականեր. — Շուն, կատու, արեւ, անձրեւ, փայտահատ, բեռի:

Յատկացուցիչներ. — Երէկուան, եղրօրս, անտառին, Գէորգին, առտուան, դրացին:

Բայեր. — Կը տաքնէ, կը պահպանէ, կը սիրէ, կը կարէ, կ'ուտէ, կը չու:

Սեռի ինդիրներ. — Այծեր, ոչխարներ, մուկեր, ճանճեր, մարդիկ, կենդանիներ, դաշտեր, մարգեր, կաղնիներ, եղեւիներ, եղբօրորդիներ, քեռորդիներ:

Օրինակ. — Դրացին շունը այժերն ու ոչխարները կը պահպանէ:

ԻԹ. Գ.Ա.Ս. — ԵՆԹԱԿԱՑԻՆ ԵՒ ԲԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՑՆՈՒԹԻՒՆԸ

139. Այն բայերը, որ մէկէ աւելի եզակի ենթակայ ունին, յոքնակի կը դրուին, ինչպէս, յոյրս եւ եզայրս եկան:

I. ԸՆԹԵՐՑՈՒՅՆ. — ՆՈՐԱԾԻԼ ՏԵՐԵՒ

Հաղիւ լոյսին դրդգոջ փայլ
Պատուց ամպին ոև մըռայլ,
Մեր գաշտերուն՝ հաղիւ ձիւն
Դարձուց իրենց սեւութիւն.
Եւ գուն գարնան քաղցր ընկեր
Մեզ կը ժպտիս լուսաբեր
Նախածիլ տերե՛ւ,
Բարե՛ւ քեզ, բարեւ:
Դեռ մարգերուն մեր ցրտիկ
Զեկաւ այցող ծիծառնիկ:
Դեռ սոխակին քաղցրավանդ
Չըտուաւ ձայն արձագանդ.
Եւ գուն կու գաս ինդագին
Բերկրանք բերել մեր երկրին.
Նորածիլ տերեւ,
Բարեւ քեզ, բարե՛ւ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

117. Օրինակել այս հատուածը, եւ գտնել պնուններն ու բալերը.
118. Գոյ սորվիլ այս ոտանաւորը եւ արտասանել զայն.
119. Ամբողչացնել հետեւեալ խօսքերը վարդ բարդ ենթականերով:

• . . ժամացոյց կը շինէ:	• . . կերակուր կեփէ:
• . . կառք կը վարէ:	• . . կոշիկ կը շինէ:
• . . թուզք կը ծախէ:	• . . կղամնք կը շինէ:
• . . զիրք կը ծախէ:	• . . խմորեղիներ կը շինէ:
• . . ձողեր կը շինէ:	

Ենթականեր. — Կառապան, Թղթավաճառ, կողպարար, երկաթա-
գործ, գրավաճառ, խոհարար, ծաղարար, կոշկակար, ճամագործ:

120. Մէջմէկ խօսք շինել հետեւեալ բարդ բառերով:

Տանտիկին, արդուզարդ, սեղանատուն, որդեգիր, ժաղկեփունք,
ինքերգ, թատերաբեմ, վայրագաւիթ, զատարան, պայմանաժամ, հաւկիթ,

Օրինակ. — Տանտիկին մը պարտական է հակել իր տանը վրայ:

I. Պ. Դ. Ս. — ԲԱՐԴ ԳՈՅԱԿԱՆՆԵՐ

140. Սովորաբար բարդութիւնը երկու բառով

Կ'ըլլայ:

141. Երեք բառով բարդութիւնները խորթ և քիչ
գործածական են:

142. Բարդութիւնը երեք ձեռով կ'ըլլայ.

1. Երկու բառ առանց յօդակապի միացած, ինչ-
պէս. ցր-հնր, կրծ-կալ, ծով-եղեր, գետ-ափ:

2. Երկու բառ ա յօդակապով միացած, ինչպէս.

Ասւ-ա-վար, դպր-ա-տուն, վան-ա-հայր:

3. Երկու բառ ու շաղկապով միացած, ինչպէս.
ահ-ու-դող, կեր-ու-խում, արդ-ու-զարդ:

143. Երբ բարդ անունի մը առաջին բառը բազ-
մավանկ է և ի զիրով կ'աւարտի, և երկրորդ բառը բա-
մավանկ կ'սկսի, ընդհանրապէս բարդութեան մէջ ին-
զաձայնով կ'սկսի, ա յօդակապը չի դրուիր, ինչպէս.
եթ կը փոխուի և ա յօդակապը չի դրուիր, աղաւենտուն փոխանակ ըսելու-
մատնեմաս, շղգեկառ, աղաւենիատուն:

144. Բարդ անունները կը կազմուին գլխաւորա-
բար.

1. Գոյական գոյականի հետ, ինչպէս. շղգենաւ,

դպրատուն:

2. Գոյական ետքը բայարմաս, ինչպէս. ձկնորս,

նաւալիար:

3. Ածախան ետքը գոյական, ինչպէս. նորավեա,

մանրաղուր:

145. Կորուսման և փոփոխման կանոնը կը գոր-

ծաղրուի ընդհանրապէս բարդութեանց մէջ:

ԱՅ ԸՆԹԵՐՑՈՒՄ.՝ ԱՊԱԿԻՆ

Ապակին կը շինուին սրուակներ, սկահակներ, դաւաթներ. որովհետև մաքուր նիւթ մըն է և իր պարուշինուին տուներու պատուհաններ, որովհետև թափանցիկ պարելով, կ'անդրադարձնէ լոյսն ու ջերմութիւնը, պատըշինուին միանգամայն զմեղ ցուրտէն և անձրեւէն. կը դիրութեան համար, նաև ժամացոյցներ, ակնոցներ, գիտակներ որոնք կը մեծցնեն ու կը մօտեցնեն ամէնէն նաև հայլիներու համար, որոնք հիւրանցի մըկամ աշպուրիչ և լուսակամ կ'անդրադարձնէն մը մէջ կախուելով, աւելի խնդուն, հրապուրիչ կը դարձնեն զայն:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

- 121. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել ածանցեալ բառերը
 - + 122. Սորվիլ հետեւեալ բառերը եւ մէյմէկ խօսք շինել անոնց Սրուակ, հայլի, գաւաթ, հեղուկ, թափանցիկ, ջերմութիւն, ընդարձակ, դիտակ, հեռաւոր:
 - + 123. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բառերով վարի օրինակին հանդաստ:
- Սալոր, տոնձ, կեռաս, ձիթապտուղ, թուղ, արմաւ, հաղարձ, խնձոր, զեղձ, բալ, սերկեւիլ:

Օրինակ.—Զիթապտուղը ձիթնիին պտուղն է:

124. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բառերով վարի օրինակին համեմատ.

Զկեռի, սրճնի, նարնջնի, կիտրոնի, լեմոնի, ընկուզնի, յունապի, կալնենի, կեռասենի:

Օրինակ.—Զկեռին զլեարի ժառն է:

125. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բառերով.

Աղցոն, հաւ, աղաւնի, փայտ, մեղու, մըշին, աղ, պղպեղ, վարժապետ, ասեղ, յիմար, չիւանդ, բանջար, ծաղիկ, զօրք:

Օրինակ.—Աղցանոցին մէջ աղցան կը դնեն:

126. Խօսքեր շինել հետեւեալ ածանցեալ բառերով.

Կոռապան, առաջնորդ, սողուն, հաւարիչ, դռնապան, սափրիչ, սուլիչ, պահնորդ, նկարիչ, ծորորդ:

Օրինակ.—Սուլիչը ձայն հանող գործիք մըն է:

ԻԵ Գ.Ա.Ս.՝ ԱԾԱՆՑԵԱԼ ԳՈՅԱԿԱՆՆԵՐ

- 146.** Ածանցեալ գոյականներուն ամենամեծ մասը յետագաս մասնիկներով կը կազմուի կորուսման և փոփոխման կանոնով: Ասոնցմէ գլխաւորներն են.

147. Ենի կամ ի որ ծառի կամ տունկի գաղափար կ'արտայացէ, ինչպէս վարդենի, կաղնի:

148. Նոց կամ ոց՝ պարունակողի գաղափար, ինչպէս զօրանոց դպրոց:

149. Պան, որդ, իջ, ուն՝ գործողութիւն մը կատարողի կամ յատկութիւն մը ունեցողի գաղափար, ինչպէս այգեպան, սայլորդ, սախիրիչ, սողուն:

150. Ակ, իկ, ուկ փոքրութեան գաղափար կ'արտայայտեն, ինչպէս տեսկ, բոյնիկ, այծուկ:

ԻԶ ԸՆԹԵՐՑՈՒՄԾ. — ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՍ

Ազարակապանի մը Յակոբիկ անունով մէկ սպասաւորը տէրոյջ կողմէն ստէպ որսեր ու պառշներ նուէր կը տանէր ծեր և ծակաչք հասառուի մը, որ փոքրիկ պարզե մը անգամ չէր տար անոր: Օր մը, տղան նապաստակ մը տարաւ ու առանց բարեկու, «Առ սա նապաստակը, ըսաւ: — Ստա՛հակ, գոչեց ծերուկը բարկութեամբ, ատանկ նուէր կը բերեն. կեցի՛ր, դաս մը տամ քեզի ու միտքդ պահէ՛» Տղուն հրամայեց որ իր տեղը նստի, և ինք նապաստակը ձեռքը առնելով՝ քաղաքալարութեամբ նազելի քալուածքով մը առաջ եկաւ, ու յարգանքով բարեւելով ըսաւ. «Պարո՞ն, այս նապաստակը տէրս զրկեց ձեզի, ինդրելով որ ընդունելու պատիւը ընէք», » Այն ատեն Յակոբիկ թիկնաթոռին մէջ երկնալով. «Ճնորհակալ եմ, տղա՛ս, » պատասխանեց, և ձեռքը գրպանը խոթելով յարեց. «Առ քեզի մէջիւ մը, ու գնա՛ կենացս գաւաթ մը պարզէ՛»

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

127. Յրինակել այս հատուածը, եւ ցոյց տալ բարդ եւ ածանցեալ բառերը.
128. Պատմել այս հատուածը բերանացի, յետոյ զրել զայն դասարանին մէջ:
129. Մէջմէկ խօսր շինել հետեւեալ բառերով.
Թռչնարան, խօսուածք, Թփիկ, խոսում, ընտութիւն, յարգանք, գաւառացի, Ասիա, Յունաստան:
130. Մէջմէկ խօսր շինել հետեւեալ ածանցեալ բառերով:
Խաղարան, սառնարան, փառարան, դատարան, լսարան, ձկնարան, Կայարան, Թանգարան:
131. Օրինակ.— Յեծ բռչնարանի մը մէջ ուրուր մը տեսայ,

+ 131. Իկ, ակ կամ ուկ նուազական մասմիկներով ածանցեալ ընել հետեւեալ բառերը.

Նաւ, զայլ, սայլ, լիճ, հատ, որդի, հաւ, ցուպ, թռչուն, հորթ, ձագ, զուռ, թաթ, թռո, լսւին, առու, զետ, ծով, հով, կայծ, թռոփ, մարդ, աթոռ, տուն, թռողթ. բլուր:

132. Արական ընել հետեւեալ իզական բառերը.

Վարժունի, զանձագետունի, բարեկամունի, տիրունի, երաժտունի մանկունի, սանունի, սպասունի, դաստիարակունի, սարկաւագունի:

133. Ըսել թէ ի՞նչպէս կը կոչուին հետեւեալ երկիրներուն բնակիչները.

Զին, Պուլկարիա, Հրէաստան, Աֆղանիստան, Անգլիա, Ֆրանսա, Աւստրիա, Ասորիք, Յունաստան, Եթովպիա, Հնդկաստան, Ռումանիա, Պարսկաստան:

ԻԶ ԳԱՍ. — ԱՄԱՆՑԵԱԼ ԳՈՅԱԿԱՆՆԵՐ

151. Իս, ստան, արան, տեղի գաղափար կը յայտնեն, ինչպէս. Իտալիա, պարսկաստան, վարժարան:

152. Ցի, կան ծագումի կամ բնակութեան գաղափար, ինչպէս. Ֆրանսացի, ազնուական:

153. Ուհի իգականի գաղափար, ինչպէս. Մրունի:

154. Ուրիսն, ում, ուածի, անի, գործողութեան կամ վիճակի գաղափար, ինչպէս. բարուքիւն, սոսկում, կաղուածի, աշխատանի:

Ի Ե ԸՆԹԵՐՑՈՒՄԾ. — ԲԱՐԻ ԵՂԻՐ

Բարի եղի՛ր, ո՞վ բարեկամ, դուն բարի՛,
Բարիները չունին վիշտ.

Ազատութեան և բռնութեան մէջ արի՝
Բարին յաղթող կ'ըլլայ միշտ,

Բարւոյն բընոյթն է միշտ ներող և ազնիւ
Ըլլալ հանդէպ ամէնուն,

Զարերուն դէմ չընել երբեք չար հաշիւ.
Այդ է բարւոյն յաղթութիւն,

Բարիներուն չըկայ պատիժ, ազատ հն.
Զարին պատիժն է միշտ ահ.

Զարը վրէժն է, ոճիքն է, մահն է ու քէն.
Միայն բարին է անժահ.

6. ՄՐՄՐԵՍՆ

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

134. Օրինակել այս ոտանառը, եւ ստորագծել անուները եւ
փակագծի մէջ առնել բայերը:
135. Հետեւեալ բառերէն յարմարները ընտրելով ամրողացնել վա-
րի խօսքերը.

Յարկ (շենքի մը ծածկոյթը), հարկ (ինչ որ բացարձակապէս կա-
քեւը է) — դիակ (մեռնողին մարմինը), բիակ (նաև վարելու գործիք) —

Աղբատներ կան որ . . . մը չունին — նաւուն մէջ մեռնողին . . .
չովը կը նետեն — Աջ . . . կոտրեց — Ապուշները միայն . . . կը վախ-

136. Միեւնոյն հրահանզը ընել հետեւեալ բառերով.

Թեմ (եպիսկոպոսական զինակի), դկէմ (հակառակ), — փակ (գոց),
քակի (զաւիթ) — փոր (մարմին մէկ մասը), բոր (ախտ) — զող (աւազակ)
հող (ծածկոց):

Քեզի . . . ոխ ունիմ — . . . տաճանելի հիւանդումիւն մըն է . . .
հէմբը . . . ծածկուած եր: — Տղաքը . . . մէջ կը խաղանաւ — Եփրեմ
եպիսկոպոսը իր . . . չկրցաւ հովուել: — Մանկիկը կուզայ երբ . . . ցաւի:
— Մեր տունը . . . մուաւ — Դուռներնիդ միշտ . . . պահեցէք

137. Եւնոյն հրահանզը ընել հետեւեալ բառ երով.

Պար (ոտքի խաղ), պար (խումբ) — ա՛հ (ո՛հ), ահ (վախ) — այս
(ասիկա), այս (չար ողի):

Մեր գարոցին մէջ երդի և . . . դաս չկայ: — . . . աղջիկը շատ
իկլացի է: — Ամէն կողմ . . . ու սարսափ կը տիրեր: — Հրեշտակներու . . .
մը նկարուած եր եկեղեցւոյն ձեղունին վրայ: — . . . ինչո՞ւ խարեցիր
զիս: — Քրիստոս հիւանդները կը բուժէր և . . . երը կը հանէր:

Ի Ե Գ Ա Ս . — ՆՄԱՆԱՉԱՑՆ ԲԱՌԵՐ

**155. Նմանաձայն բառեր. — Նմանաձայն կ'ըսուին
այն բառերը, որոնք տարբեր իմաստ, տարբեր ուղղա-
կութիւն ունին, բայց միեւնոյն կերպով կը հնչուին,
հնչպէս. դպրուկ (դեղնութիւն), բոլուկ (զյխու պոյշ),
հնարք (շիտակ), յարդ (յոր խոս):**

**156. Բազմանիօ բառեր. — Բազմանիշ կ'ըսուին
այն բառերը, որոնք մէկէ աւելի իմաստ ունին, ինչպէս.
փող (երաշշական զործիք, դրամ), ժամ (վարտուն վայր-
կան, եկեղեցի):**

ԻԵ ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՀՐԱՏԱԳՈՐԾ ՏՈՒՓՐ

Մարգրիտ և իր ամուսինը էրէն-դիւղի մօտերը, ագարակ մը կը բանեցնէին, ու միշտ վասս կ'ընէին։ Լսելով որ այդ գիւղին մէջ կախարդ մը կար, կլան անոր գացին և անյաջողութիւննին հասկցուցին անոր, «Առէք քսա տուփը, ըսաւ ծերունին, ամէն օր ագարակին բոլոր անկիւնները պարտցուցէք։ Տարիէ մը նորէն ինձի դարձուցէք զայն»։ Ագարակապանները կախարդին պատուէրը գործադրեցին, և մոգական տուփը պարտցուցած ատենախին տեսան ծառաներուն բոլոր անկարգութիւններն ու անհօգութիւնները, և դարմանեցին զանոնք։ Տարի մը ետքը գործերնին յաջողելով՝ նորէն զացին կախարդին խնդրելու համար որ այդ մոգական տուփը քովերնին ձգէ։ Գիւղացին տուփը բացաւ, մէջը բան չկար։ «Տղա՛քս, ըսաւ, ես կախարդ չեմ, բայց փորձառու մարդ մը։ Միշտ անձամբ հսկեցէք ձեր գործերուն վրայ, և միշտ յաջող պիտի երթան անոնք»։

ՀՐԱՀԱՎԵԼԸ

138. Օրինակել այս հատուածը, եւ անոր մէջ զտնուած հետեւեալ բառերուն տեղ դրէ՛ք իրենց հոմանիշները:

Ամուսին, վնաս, կախարդ, անյաջողութիւն, հասկցնել, տուփ, պատուէր, զործադրել, ծառայ, անհոգութիւն, մողական, գիւղացի:

139. Լուծել այս հատուածին անունները.

140. Մէյմէկ խօսք շինել այդ անուններով.

142. Գրել հետեւեալ բառերուն առջեւ իրենց ածանցեալներէն
մէկը:

+ 143. Սալլ, խաղ, գանձ, ժառանգ, հիւզ, թերթ, խիստ, ցուրտ:
143. Դունել հետեւեալ բառերուն հակաբիշները:

Զերմ, թանձը, առատութիւն բարեկամ, լեռ, կղզի, իրաւունք,
կեղծիր, ամսու, տապ, լուզում, արցունք, լոյս, հիւսիս, թերակղզի:

ՏԵ ԳԱՅՈՒՄ—ՀՈՍԿԱՆԻՇ ԵՒ ՀԱԿԱՆԻՇ ԲԱՐԵՐ

153. Հոմանիք բառեր. — Հոմանիչ կ'ըսուին այն
բառերը, որոնք նոյն գաղտափարը կը ներկայացնեն, թէև
մեծ մասը կը տարբերի իրարմէ երանգներով, ինչպէս .
ցուպ, զաւազան — շող, լոյս — ցող, շաղ — մեղ, մառա-
խուղ, մշուշ:


158. Հականից բառեր. — Հականից կըսուրս այս
բառերը, որոնք իրարու հակառակ նշանակութիւն ունին,
ինչպէս բաց, չոր — կիև, այր — ևեր, դուրս — բարիփ,
չուրիփ — իրաւ, առևս:



ԱՆՄԵԴՈՒԹԻՒՆ

Նկար Պուկրուսի

(Տես էջ 36)



Մարիամ Մագդաղինացի
Նկար Կուիտո Ռ-Էնիի
(Տես էջ 36)

ԹԹ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԳԵՏՆԱՌԻՒՄ

Գետնառիւծը զարմանալի կենդանի մըն է : Ա. Ժբողջ
մորթը փոքրիկ ողորկ ուսուցքներով ծածկուած է, որոնք
գլխուն վրայ աւելի կը մեծնան : Իր երկու աչքերը
իրարմէ անկախ կը շարժին, այնպէս որ մէկը վեր նայած
առեն, միւսը կրնայ վար նայիլ : Լեզուն կլոր է, ծայրը
խոչոր կապ մը ունի, և ամբողջապէս ծեփուած է տեսակ
մը կպչուն սիւթով, որուն միջոցաւ կը բռնէ մասրիկ
հճիներ : Ինքը մողէզէ մը աւելի մեծ է ընդհանրապէս,
և ծառերու վրայ ապրելէ կ'ախորմի : Այնչափ հեղ է որ
եթէ մատդ բերանը գնես, բնաւ չի խածներ, Տղեղ կեն-
դանի մըն է, բայց լոյսին մէջ առած դիրքերուն համե-
մատ՝ զանազան թոյրեր կ'ստանայ, հետեւաբար որոյ
գոյն մը չունի : Գետնառիւծը կրնայ տարի մը ապրիւ
առանց բան մը ուտելու :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

- 144. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել յօդ ունեցող անունները:
- 145. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բառերով.
Զարմանալի, ողորկ, ծեփել, կպչուն, ճճի, հեղ, թոյրի
- 146. Յօդ զնել հետեւեալ բառերուն վրայ.
Մառ, հաշիւ, խոյ, մատնայ, ակռայ, հեռու, շոփի, երկու, կողի,
շաղափ, շղթալ, ուրազ, սմբակ, սուտակ, արծիւ, շիւ, լնծայ,
- 147. Երնակի ընել հետեւեալ բառերը եւ յօդ զնել անոնց վրայ.
Բոկոտ, հայլի, որսորդ, ուռենի, բեռապ, գնդասեղ, բազկաթոռ,
- 148. Յօդով հոլովել հետեւեալ բառերը.
Սիրտ, մերձում, դղում, դար, եկեղեցի, Զատիկի, ձմեռ,
- 149. Մէյմէկ յատկացուցիչ զնել հետեւեալ բառերուն առջեւ ու
հոլովել զանոնք.
... կաթիլը — ... բուրումը — ... վարդենին — ... ծովը —
... մայրը — ... իրիկունը — ... զիւղացին:

Յ Ո Դ

ԹԹ. ԳԵՏ. — ՈՐՈՇԻՉ ՅՈԴ ԵՒ ՅՈԴՈՎ ՀՈԼՈՎՈՒՄ

159. Յօդ. — Յօդ կ'ըսուի այն գիրը կամ մասնիկը
որ գոյականէ մը ետքը գրուելով անոր նշանակութիւնը
կ'որոշէ կամ ընդհանուր իմաստը մասնաւորի կը վերածէ,
ինչպէս . տուն տեսնել զացի, տունը տեսնել զացի, տուն մը
տեսնել զացի:

160. Յօդը երկու տեսակ է . որոշիչ և անորոշ:

161. Որոշիչ յօդ կ'ըսուին ը և ն գիրերը :

162. Ը կը գործածուի բառի մը ծայրը, երբ այդ
բառին վերջին գիրը բաղաձայն է, ինչպէս . կառիը,
դրամը :

163. Ը կը գործածուի և ձայնաւորով վերջացող
բառի մը ծայրը, երբ այդ ւ ը վ հնչուելով, բաղաձայն կը
նկատուի, ինչպէս անիւը, պատիւը:

164. Ը կը գործածուի յով վերջացող բառի մը
վրայ, երբ յ ն կը հնչուի, ինչպէս . բայը, Հայը, թէյը:

165. Անունները յօդով սապէս կը հոլովուին .

Ե Զ Ա Կ Ի

Յ Ո Գ Խ Ա Կ Ի

- | | | | |
|----------------|---------|-----------|-------------|
| Պ . Հ . կառքը | կատուն | կառքերը | կատուները |
| Ս . Տ . կառքին | կատուին | կառքերուն | կատուներուն |
| Բ . | կառքեն | կատուեն | կատուներեն |
| Գ . | կառքովը | կատուովը | կատուներովը |

I. ԸՆԹԵՐՑՈՒՅՆ. — ԿԱՐԱՊՆԵՐԸ

Լըճակին հանդարտ կապոցախն վըրան
ծերմակ կարապներ հոյլ հոյլ կը լողան.
Սըփուած ձիւնագոյն փետուրներ մաքուր,
Կ'երթան ճեղքելով ջուրերը փրփուր:
Քնքուշ թռչուններ զոյգ զոյգ, քովէ քով,
Միշա օրօրուելով, հարսի նաղանքով
կը սահին կ'անցնին մերթ շուտ, մերթ կամաց
Հըպարտ ուլերնին միշա բարձըր բռնած:
Բամպակ կարապներ, թռչուններ աղուոր,
Դուք երազներն էք մտքիս մեղմօրօր.
Դուք՝ իմ աչքերուս ցընորքն ըսպիտակ,
Լոյսէ կետնքերու պատրանքն ինձ կու տաք:

Հ Յ Ա Ն Գ Ն Ե Ր

150. Օրինակել այս հատուածը, եւ ստորագեկ որոշիչ յօդերը:
151. Լուծել այս ստանաւորին մէջի անունները:
152. Մէջմէկ խօսք շինել հետեւեալ բառերով.
Փառքը, ապարանք մը, սաբդը, ընթերցում մը, վայրենիները, յուղարկաւութիւն մը, փետուր մը, զերիները, մրցումը:
Օրինակ. — Մարդու մը հշմարիս փառիլ իր արժանիքն է:
153. Յարմար անորոշ յօդեր ղնել հետեւեալ բառերուն րով.
Տիգրան բարեսիրտ տղայ . . . է: — Բարիզ մեծ ստան . . . է: —
Դուք ալ մեծ աշխատող . . . էիք: — Ան բարեկամ . . . էր ինծի համար,
— Հող . . . տւելցաւ մեր վրայ: — Գրող . . . ալ կորսնցուցինք: — Լեզու . . .
ալ սորվեցայ:
154. Հոլովի հետեւեալները.
Հոմայեցոց իշխանութիւնը — եղրօրս մատերը — բրաչս հովանոցը
— ամառուած տաքը — հարաւէ հովը — տան հիմը — Ռուսիոյ կայսրը —

I. ԳԱՍ. — ՈՐՈՇԻՉ ՅՈԴ (Շարունակութիւն). — ԱՆՈՐՈՇ ՅՈԴ

166. Ն որոշիչ յօդը կը գործածուի բառի մը
ծայրը երբ այդ բառին վերջին գիրը ձայնաւոր է, ինչ-
պէս. մեղու, մեղուն, հոգի, հոգին:

167. Զայնաւորով վերջացող բառերուն ծայրը
երբ անձայն յ գտնուի, այդ յն կը ջնջուի, յետոյ և յօդը
կը դրուի, ինչպէս. ծառայ, ծառան. պողոտան.
սպածոյ, սպածոն:

168. Ն յօդը կը գործածուի նաև բաղաձայնով
վերջացող բառերուն ծայրը, երբ էական բային սահմա-
նական ներկան կամ անկատարը յաջորդէ անոնց. նաև
ու, ալ, իսկ, անգամ, չաղկապներէն և ի վեր, ի վար-
նախադրութիւններէն առաջ:

169. Երբեմն և յօդը կրնայ դրուիլ նաև, ոտա-
նաւորի մէջ, բաղաձայնով վերջացող բառերուն վրայ,
օրինակի համար երբ իրենցմէ վերջը եկող բառը ձայնա-
ւորով սկսի, ինչպէս. իր ցաւն արցունիով հօրը կը պատ-
մեր, փոխանակ ըսելու իր ցաւն արցունիով հօրը կը
պատմեր:

170. Անորոշ յօդն է մը կամ մըն:

171. Մը կը գործածուի ամէն անունի առջե
անորոշ իմաստ մը տալու համար անոր, ինչպէս. ծաղիկ
մը, քորակ մը: Փոխանակ մըն՝ մըն կը գործածուի էա-
կան բային սահմանական ներկային և անկատարին բոլոր
գէմքերէն և ալ չաղկապն առաջ, ինչպէս մարդ մըն
ալ, մարդ մըն եւ, մարդ մըն է, մարդ մըն է, մարդ
մըն էի, և այն:

172. Յօդին լուծումը. — Յօդը լուծելու համար
պէտք է ըսել թէ որոշիչ է կամ անորոշ:

Ա. ԲՆԹԵՐՑՈՒԱՌ. — ՍՈԽԱԿԸ

Անտառներու նուազախումբին վարպետն է սոխակը։
Անոր ձայնը լսելով՝ կը յիշենք ամառուան չքնաղ զիշերները, զուարթ երկինք մը, խաղաղաւէտ ժամեր և լոին բնութիւն մը՝ ուշագիր անոր հմայիչ դայլայլիկին։ Եռանդուն արտօյալը, նրբին գեղձանիկը, հոգեղմայլիկ խայտիալը, գորովոտ շիկահաւը, կրակոտ եկքանիկը, զուարթ վշահաւը, գեղգեղուն կեռնեխը, ճոռուղուն սարեակը այն տաեն միայն կ'երգեն, երբ լոէ իրենց վարպետը։ Ասոնց ամէնուն ասուլիսը անուշ է սոխակին չափ, և ոմանց հնչիւնը ա'լ աւելի վճիտ ու սրտառուչ է։ Քայց սոխակը կը նսեմացնէ ամէնքը իր տաղանդին դանաղան թրթոռումներով և իր գեղգեղանքին հիաքանչ պէսպիսութեամբը։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

155. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել ածականները։
 156. Մէջմէկ խօսք շինել հետեւեալ բաւերով։
 Անտառ, նուազախումբ, սոխակ, զիշեր, բնութիւն, դայլայլիկ, երազ, ասուլիս, հնչիւն, տաղանդ, գեղգեղանք, պէսպիսութիւն։
 157. Մէջմէկ ածական յարմարցնել հետեւեալ բաւերուն։
 Խնձորը, փոնչը, չորը, նուազը, սիրտը, աշակերտը, գործաւորը, աղանին, վաճառականը, ձին, պատութիւնը, ժայռը։
Օրինակ.—Կարմիր խմձորը։
 158. Մէջմէկ գոյական զոնել հետեւեալ ածականներուն յարմար։
 Չքնաղ, տրտում, ամայի ծաւի, թաւ, ցանցառ, դողդողուն, սէզ, կայտառ, խօնջ։
Օրինակ.—Թաւ ոստեր։
 159. Հոլվել հետեւեալ անունները մէջմէկ ածական դնելով անոնց առջեւ։
 Հաւ, հօրաբրոյր, առտու, հոգի, խարակ։

Ա Ծ Ա Կ Ա Ն

Լ.Գ. Գ.Ա.Ս. — ԱԾԱԿԱՆԻՆ ԴԵՐԸ ԵՒ ՏԵՍԱԿԱՆԵՐԸ

183. Ա. ԾԱԿԱՆ. — Ածականը բառ մըն է, որ անունի մը հետ կը գործածուի անոր մէկ հանգամանքը ցոյց տալու կամ զայն որոշելու համար։

184. Ածականը ընդհանրապէս անունէն առաջ կը դրուի, թէկ ետքն ալ կրնայ դրուիլ երբեմն։

185. Ածականները ոչ թիւ ունին և ոչ հողով, և յոդ չեն առներ, ինչպէս։ զիտուն մարդը, զիտուն մարդուն, զիտուն մարդիկ։

186. Ածականները երբ առանձին գործածուին, այն ատեն անունի տեղ կ'անցնին, և անոր պէս թէյն առաջակի կ'ըլլան, թէ՛ կը հոլովուին և թէ՛ յօդ կ'առնեն, ինչպէս։ զիտուններ, զիտուններին, զիտուններին։

187. Ածականները և յօդը կ'առնեն նաև երբ յատուկ անունէ մը առաջ դրուելով իրը ախտղոս գործածուին, ինչպէս։ մեծն Աղեխանդր։

188. Երբ յատուկ անուն մը իրը ածական գործածուի կամ անկէ ածական մը շինուի, զիխագրով չի գրուիր, ինչպէս։ ամերիկեան սովորոյք, Ֆրանսացի կին մը։

189. Հինգ տեսակ ածական կայ. Որակական, Յուցական, Սացական, Թուական, Անորոյ։

ԱՐ ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՍԿԻՒՌԸ

Սկիւռը մաքրասէր, արագընթաց, եռանդոտ, շատ կայտառ, շատ արթուն ու ճարտարագէտ անասնիկ մընէ: Հրացայտ աչքեր ունի, նուրբ դիմագծութիւն մը, ջղուտ մարմին մը, դիւրաթհաք անդամներ: Իր աղուորիկ դէմքը աւելի սիրուն ու գեղազարդ կ'երեւայ վեարափունչի ձեւով գեղեցիկ ագիխն ներքև, զոր կոնսկի կողմէն մինչև զիսուն վերև կը բարձրացնէ, ու անոր հովանիխ տակ կը պատսպարէ իր դէմքը արեւէն, անձրեւէն ու հովին հարուածներէն:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

160. Օրինակել այս հատուածը եւ ստորագծել բարդ բառերը.
161. Կրկնել բերանացի այս հատուածը. յետոյ զրել զայն.
162. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բառերով.

Զեփիւռ, քամի, հիւսիսակ, սիւգ — պատ, որմ, պատուար, պատէշ, պարիսպ — սենեակ, խուց, դահլիճ, սրան — կանթեղ, լամզար, շահ, լապտեր — կօշիկ, մուճակ, հողաթափ, տրեխ — զլիսարկ, վեղոր, խոյր, դդակ — նախանաշ, ծաշ, նախընթրիք, ընթրիք:

Օրինակ. — | Զեփիւռ կը կոչուի արեւմտեան անուշ հովիկը:
| Քամին ձևուուան ցուրտ հովն է:

163. Բաղդատական ընել հետեւեալ ածականները.
Թանձր, տիմար, ծեր, գեղեցիկ, նոր, յիմար, փափուկ, սիրելի, դառն, զուարթ, քաղցր, հզօր, տկար, սրանչելի, լաւ, յոոի, ներքին, թեթև,

164. Գերադրական ընել հետեւեալ ածականները.

Ցուսահատ, գեր, խոշոր, վտիտ, գեղցուկ, տժգոյն, գիտ, զաղտնի կծու, զզուելի, կատարեալ, կակուղ, սիրուն, հանգիստ, խաղաղ, յուզեալ խօլ, անապակ, վերջնական, զօրեղ, զոռող, վայելուչ, զգայուն, չնչին,

ԼՐ ԴԱՎԱ. — ՈՐԱԿԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ. — ԲԱՐԴ ԱԾԱԿԱՆՆԵՐ

180. Որակական ածական. — Որակական ածականը անունի մը ինչպէս ըլլալը կը ցուցնէ, և ինչպէս հարցման կը պատասխանէ:

181. Որակական ածականը երեք աստիճան ունի. Դրական, Բաղդատական, Գերադրական:

182. Դրական աստիճանը՝ առանց բաղդատութեան՝ առարկային ինչպէս ըլլալը կը ցուցնէ ինչպէս. մեծ մարդ, խոնարհ արարած:

183. Բաղդատական աստիճանը՝ երկու առարկաներ իրարու հետ համեմատելով, ցոյց կուտայ մէկուն առաւելութիւնը կամ նուազութիւնը:

184. Բաղդատականը կը շինուի գոյն մասնիկով, կամ աւելի ու նուազ մակրայով, ինչպէս. մեծագոյն կամ աւելի մեծ, նուազ խոնարհ:

185. Գերադրական աստիճանը՝ ցոյց կուտայ թէ առարկայ մը բոլոր իր նմաններէն գերազանց կամ ստորին է:

186. Գերադրականը կը շինուի աւելի բառով, բարդութեամբ կամ առանց բարդութեան, ինչպէս. առևենամեծ կամ ամենեն մեծ, աւելնախնարհ կամ ամենեն խոնարհ:

187. Բարդ ածականներ. — Բարդ ածականները կը կազմուին:

1. Ածական հառքը գոյական, ինչպէս. չարաիրս, թերահաւաս, խայցրաձայն:

2. Գոյական հառքը բայարմատ, ինչպէս. մարդաւեց, բարեսկր, դրւասփիւռ:

3. Գոյական գոյականի հետ, ինչպէս. վարդագեղ, ստենադիմ, դրւաբրոյ:

4. Մակրայ հառքը բայարմատ, ինչպէս. մշտահու, յարատել հեռատել:

188. Գոյականներու բարդութեան կանոնները կը գործադրուին նաև ածականներու բարդութեան մէջ:

Հ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄԻՈՒԹԻՒՆ

Ինչ տարբեր կըրօնք ալ որ դաւանիք,
Հայեր, գործեցէ՞ք դուք միշտ քով քովի-
նոյն պատմութիւնը, նոյն անցեալն ունիք.
Իրարու եղէ՞ք նեցուկ կորովի:

Ո՞ր կուսակցութեան ալ՝ որ պատկանիք,
Հայեր, քալեցէ՞ք դուք միշտ ձեռք ձեռքի-
Ունիք մէկ լեզու, և մէկ հայրենիք,
Ունեցէ՞ք նաև մէկ կամք, մէկ հողի:

Ո՞ր դասակարգի ալ վերաբերիք,
Հայեր, չնչեցէ՞ք դուք միշտ սիրտ սրտի.
Չեր կեանքն յուզած է միշտ նոյն փոթորիկ
Եղէ՞ք անբաժան ընկերներ ուխտի:

Ո՞ր աստղին տակ ալ ապրիք, աշխատիք
Հայեր, ձեր պէտք է եղբայրութեան սէր.
Իրենց տապանէն ձեր մեռած նախնիք
Կը կարդան ձեզի միութեան հրաւէր:

Հ Բ Ա Ն Գ Ն Ե Բ

165. Օրինակել այս ոտանաւորը եւ ստորագծել ածականները,
166. Պատմել այս ոտանաւորը բերանացի, յետոյ արձակ զրել զայն
դաստիանին մէջ,
167. Լուծել այս ոտանաւորին անունները եւ յօդերը,
168. Ային, կան, աւոր յետադաս մասնիկներով ածական ընել հե-
տեւել բառերը.
169. Աւետ, եղ, ոս մասնիկներով ածական ընել հետեւեալ բառերը-
իոտ, բոյ, դալար, բոր, ժանզ, մետարս, մարմին, սիրտ
170. Եղ, ող մասնիկներով ածական ընել հետեւեալ բառերը-
Սփոփանք, երգ, խնայել, աշխատանք, յուզում, կրթութիւն,
171. Եկ, ուկ մասնիկներով նուզազական ընել հետեւեալ անունները-
Խեղճ, սկ, մերմ, անուշ, ցած, խենդ, սիրուն,
172. Եղին, և մասնիկով ածական ընել հետեւեալ անունները-
Ոսկի, կտու, հաւ, միս, բիբել, անազ, պղինձ, պղղպատ, կաթ-
Ռուղթ, գոհար, զած մարմար, զմբուխտ:

173. Նախադաս մասնիկներով հետեւեալ ածականներուն իմաստը
հակառակ դարձնել.

Երախտագէտ, մաքուր, կարող, ուշիմ, օգտակար, փորձ, տպեալ,
տեղեակ, վշտանար, խողիբալ, վճարեալ, վատահ, զոհ, պատեհ, կամաւոր
հաճոյ, ձեւաւոր, հասուն:

Հ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱԾԱՆՑԵԱԼ ԱԾԱԿԱՆՆԵՐ

189. Ածանցեալ ածականներ. — Ածանցեալ ածա-
կանները կը կազմուին նախադաս և յետադաս մասնիկներ
աւելցնելով բայարմաններու, գոյականներու, ածական-
ներու, դերանուններու և մակրայններու վրայ, ինչպէս.
շարժուն, մարդկային, կեղծաւոր, եսական, հեռաւոր:

190. Նախադաս մասնիկներ. — Գլխաւոր նախա-
դաս մասնիկներն են. ան, ապ, յ, ս, թձ, սժ, որոնք միշտ
ածականներ կը կազմին, հակառակ նշանակութիւն տա-
լով բառերուն, ինչպէս. ան-միտ, ապ-օրին, յ-ժես, ս-զէս,
թձ-բախս, սժ-գոն:

191. Յետադաս մասնիկներ. — Ածականները կազ-
մող յետադաս մասնիկներէն զիխաւորները հետեւեալներն են.

192. Ային, եան, կան, ենի, ուր, ցի որ ծագումի
և վերաբերութեան գաղափար կու տան ընդհանրապէս,
ինչպէս. մարդկային, արեւմտեան, գաւառական, մայրենի,
մշաւոր, կանացի:

193. Անի, աւետ, եղ, ուս, ոս՝ ունեցողի գաղա-
փար, ինչպէս. շեզուանի, հուսաւետ, համեղ, վախկոս,
շղմուս, նախանձու:

194. Ան, իչ, ող, որդ՝ գործողի գաղափար, ինչ-
պէս. խածան, ամորիչ, լացող, յացորդ:

195. Կակ, իկ, ուկ՝ նուազական են, ինչպէս.
Աեծկակ, փորիկ, աղեկուկ:

196. Գոյմ՝ բազգատական, ինչպէս. բարձրագոյն:

197. Եղին, և նիւթ կամ տեսակ ցոյց կու տան,
ինչպէս. բրդեղին, մետասնեղին, ոսկին, արծաթի:

Լ.Դ. ԸՆԹԵՐՑՈՒՄԾ. — ՀԱՐՈՒՏՆԵՐԸ ԵՒ ԱՌՔԱՏՆԵՐԸ

Ելնարանի մը աստիճանները օր մը, սկսան իրարու հետ վիճաբանիլ: Վերինները գոռողոթեամբ կ'ըսէին վարիններուն. «Ինքզինքնիդ մեզի հետ մի՛ բաղդատէք, դուք մեզի հաւասար չէք: Տեսէ՛ք, մենք ի՞նչ մաքուր ենք, մինչդեռ դուք սա ցեխին ու փոշիին մէջ թաթխուած ու աղատուած էք: Բնութիւնը ձեզմէ բարձր ստեղծած է զմեզ» իմաստուն մարդ մը որ հոնկէ կ'անցնէր, այդ խօսքերը լսեց, ժապեցաւ, ու ելնարանը հակառակ կողմը դարձուց, այնպէս որ վերի ցպիկները վար իջան, և վարինները վեր ելան: Այս առակը մեր կեանքին պատմութիւնն է: Սնակնկալ դէպք մը կը բաւէ շատ անգամ մարդոց զիրքը տակնուվրայ ընելու: Այն ատեն հարուստները կ'աղքատանան, և աղքատները հարուստներուն տեղը կ'անցնին,

Հ Բ Ա Հ Ա Գ Ն Ե Ր

174. Պատմել այս հատուածը բերանացի, յետոյ զրել զայն դասարանին մէջ:
175. Անորոշ յօդ զնել հետեւեալ ցուցական ածականներուն տեղ. Այս մուրճը, սա զզրոցը, այս խարտոցը, այդ սալը, այդ քերիչը՝ այն տապարը, այն սլաքը:
176. Մէյմէկ ցուցական ածականով հոլովել հետեւեալ անուններուն եզակին եւ յորնակին. Լումայ, ծալք, ծորակ, ցաւ, փոս, կոնք, թորակ:
177. Հոլովել ցուցական ածականներով հետեւեալ անունները. Լում, բնութիւն, կնքամայր, արծիւ:
178. Մէյմէկ յարմար որակական ածական դնել հետեւեալ անուններուն վրայ. Այս ... տեղը, այդ ... կանթը, այն ... այզին, աս ... հրազները, աս ... գէմքերը, այդ ... խաղողները, սա ... ծիրանները:

Լ.Դ. ԴԱՍ. — ՑՈՒՑԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

198. Ցուցական ածականները. — Ցուցական ածականները ցոյց կու տան այն անունները որոնց վրայ կը խօսուի:

199. Ցուցական ածականներն են. այս, աս, աս, այդ, աս, այն, ան:

Այս կը գործածուի մեզի ամէնէն մօտ եղող առարկայի մը համար. այդ՝ քիչ մը հեռու եղողին. այն՝ ամէնէն հեռու եղողին համար:

200. Ցուցական ածականները եկող եկող անունը և կամ ը յօցը կ'առնէ ընդհանրապէս, ինչպէս. այս զիրքը, այդ հովանոցը, այն պաշտօնեան:

201. Ցուցական ածական ունեցող անունները երբեմն որոշիչ յօդ չեն առներ երբ գործիական հոլով են, ինչպէս. այս գրիչով գրեցի, այդ զիսարկով գացիր:

ԱՅ ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԽՈԶԿԱՇԽՆԻՆ ԱՆԿՈՒՄԸ

Ամառուան մէջ տաք օր մը , աքիսը կաղնիի մը տակ քնացեր էր , երբ խոզկաղին մը ինկաւ իր սրածայր ցոռւկին վրայ : Սարսափահար ցատքեց ելաւ ու փախաւ : Ճամբան մուկի մը հանդիպեցաւ . «Աստուածս , կաղնիի խոշոր ձիւղ մը ինկաւ վրաս ,» ըսաւ ու մեկնեցաւ : Մուկը վազեց ճագարին քով գնաց որ մերձակայ դաշտին մէջ կը ճարակէր . «Եղածը իմացար . ահագին կաղնի մը ինկար է աքիսի մը վրայ :» Իրիկունը , ճագարը դրձը բարեկամներուն պատմեց : «Կ'երեւայ թէ , ըսաւ անոնց , կաղնին ահագին գոռումով մը տապալեր է , որոտմանց ու փայլակներու միջոցին :» Սնձեղը այն տեղէն կ'անցնէր , լսեց և գնաց ծանօթներուն քով շաղակրատեց : «Ճշմարիտ երկրաշարժ մըն է եղեր , կ'ըսէր , աւա՛զ , չեմ գիտեր թէ քանի հոգի մեռեր է :» Հետեւեալ առտուն երկրին բոլոր անասունները այս զարհուրելի աղէտքին վրայ կը խօսէին մէջերնին :

ԳՐԱՀԱՆԳՆԵՐ

179. Օրինակել այս հատուածը , եւ ստացական ածականներ դնել այն բաւերուն քով որոնք դիմորոյ յօդեր ունին :
180. Մորվիլ հետեւեալ բառերը եւ մէջմէկ խօսք շինել անոնցմով : Աքիս , կաղնի սոսկ , սրածայր , սարսափահար , ճիւղ , ճագար , ճարակիլ , տապալիլ , անուղութիւն , անծեղ , շաղակրատել , աղէտք :
181. Մէջմէկ խօսք շնել հետեւեալ բառերով ստացական ածականներ կցելով անոնց .
182. Տացական ածականով հոլովել հետեւեալ բառերը . եղ , զինի , հովիւ , զաւակ , մատուռ , չահ , զլուխ , ժամ ,

ԼԵ ԴԱՍ. — ՍՏԱՑԱԿԱՆ ԱՆԱԿԱՆ

202. Ստացական ածականներ . — Ստացական ածականները բանի մը որուն ըլլալը կը ցուցնեն , և հետեւեալներն են .

ՅՇԱԿԻ	ՅՈՒՆԱԿԻ
իմ կամ իմին	Մեր կամ Մերին
Քու » Քուկին	Զեր » Զերին
իր » իրեն	իրենց

203. Իմ , քու , իր ստացական ածականներուն կը ուած անունները եղակիի մէջ միշտ ս , դ , ն կամ ը պիրերը կ'առնեն որոնք դիմորոյ յօդ կ'ըսուին , ինչպէս . իմ գիրերը կ'առնեն որոնք դիմորոյ յօդ կ'ըսուին , իսկ յոքնակիի մէջ ը տունս , քու պարտէզդ , իր մասնին , իսկ յոքնակիի մէջ ը որոշի յօդը կ'առնեն ինչպէս . մեր , ձեր , իրենց շապիկները :

204. Իմ , քու , իր ստացական ածականներուն տեղ շատ անգամ ս , դ , ն կամ ը դիմորոյ յօդեր մինակ կը շործածուին , ինչպէս . հոգիս , պարէզդ , մասնին :

205. Մեր , ձեր , իրենց ստացական ածականներն ալ կրնան զանց առնութիւն հետեւեալ օրէնքով .

206. Եթէ անունը բազմավանկ է , թէ՛ եղակիի և թէ՛ յոքնակիի մէջ նիս , նիդ , նին կ'առնէ :

207. Եթէ անունը միավանկ է , թէ եղակիի և թէ՛ յոքնակիի մէջ երնիս , երնիդ , երնին կ'առնէ : Բացառիկ է միավանկ դործիականը , ինչպէս կ'երեւայ հետեւեալ հոլովմանց մէջ .

ՅՈՒՆԱԿԻ	ՄԻԱՎԱՆԿ
ԵԶ.	ՅՈՒՆԻ
Պ. Հ. Պարտէզնիս	Պարտէզներնիս
Ս. Տ. Պարտէզնուս	Պարտէզներնուս
Բ. Պարտէզնիս	Պարտէզներնիս
Գ. Պարտէզնիս	Պարտէզներնիս (եղ.) Տունովնիս (յու.) Տուներովնիս

208. Այս ձեւերը ի հարկին միայն գործածելու է , նախընտրելով , մանաւանդ հոլովմանց մէջ , մեր , ձեր , իրենց դերանուններուն գործածութիւնը :

Ե՞՞ ԸՆԹԵՐՑՈՒԱՅ. — ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒ ՏԱՐՅԵՐ

Եղը, որ այնքան խոշոր ու մեծղի է, քսանէն երեսուն տարեկան շատ ծերացած կը համարուի: Մեր դալար երիտասարդութիւնը խոր ծերութիւն է անոր համար: Զին, ինչպէս իր համեստ ընկերը՝ Էշը, երեսունը հինգ տարեկանէն աւելի չ'ապրիր: Միւս ընտանի կենդանիները աւելի պակաս կ'ապրին. խոզը քսան տարեկանին զառամեալ է. կատուն տասնընդինգէն ետքը ա'լ մուկ չի բռներ. այծը, ոչխարը տասնէն տասնը հինգ տարեկան՝ լմնցած են: Ճագարը ութնէն տասը տարեկան կ'ապրի. Իսկ մարդը, Կթէ կանոնաւոր կեանք մը վարէ, մինչև ութսուն, իննըսուն տարի կրնայ ապրիլ ընդհանրապէս:

ՀՐԱՄԱՆԱԿԱՐՏ

183. Թրինակել այս հատուածը եւ նշանակել թուական ածականները,
 184. Գտնել տասը անասունի անուն, եւ իրենց յարմար ածականները
 զնել անոնց առջեւ։
 185. Հետեւեալ խօսքերուն մէջ թուանշանով գրուած թուականները

Գրիգոր Լուսաւորիչ ծնած է Քրիստոսի 247 Թուականին, Սահմակ Պարեւ մեռած է 439ին 86 տարեկանու Քաջկեդոնի ժողովը գումարուած է Քրիստոսի 451 տարի ետքը, Գրիգոր Նարեկացի մեռած է 951ին, և Մխիթար Գօշ՝ 1213 ին, Մխիթար Աբբան 1676 ին ծնաւ Սեբաստիոս մէջ՝ Յակոբ Նալեան Պատրիարքը 1764 ին մեռաւ Կոստանդնուպոլիս Պետրոս Դուբեան բանաստեղծը ծնած է Խևակիւար 1851 մայիս 20 ին, և մեռած է 1872 յունիւար 21 ին, Պետրոս Աղամեան, հոչափաւոր զերասանը, մեռած է 1891 յունիս 2 ին:

Եշ ԴԱՍ. — ԹՈՒԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

209. Թուական ածականներ.— Թուական ածական
կըսուէին այն բառերը, որոնք անունի մը խնի հատ կամ
խնիերորդ ըլլալը ցոյց կու տան, ինչպէս. մեկ, երկու,
հինգերորդ, վեզական:

210. Բացարձակ կ'ըսուին այն թուական ածաւ կանսերը, որոնք անունի մը խնի հատ ըլլալը ցոյց կու առն ինչաես. մեկ, երկու:

211. Դասական կ'ըսուին անոնք որ անուինի մը
խնիկերնդ ըլլալը ցոյց կուտան, ինչպէս. հինգերնդ,
վեցերնդ:

212. Բաշխական կըսուին անոնք, որ ասէս սէ-
կուն բանիական հատ բաշխուած ըլլալը կը յայտնեն,
հնաւես, հինգական, վեցական:

213. Բացարձակ բուլակներն են. զրո, մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, եօթը, ութը կամ ութ, ինը, տասը, տասնյակի, տասերկու, տասերեք, տասեր-չորս, տասերինգ, տասերվեց, տասերեօթը, տասերութը, տասերինը, տասե, երեսուն, տաստասուն, յիստասուն, վարտասուն, եօթանտասուն, ութանտասուն, իննինտասուն, հարիւր, հազար, միլիոն:

214. Թէ՛ բացարձայ և թէ դաստիառ լուսական
ածականները երբ առանձին գործածութին, գոյական են,
յօդ կ'առնեն, յոդնակի ունին, և գոյականին հողովման

Ընդհանուր օրէնքին կը հետեւիս, բաշխ։
 Ո. Հ. Հարիւր Հարիւրներ Առաջին Առաջիններ
 Ս. Տ. Հարիւրի Հարիւրներու Առաջինի Առաջիններու
 Բ. Հարիւրէ Հարիւրներէ Առաջինէ Առաջիններէ

215. Երկու, երբ գոյական է, կ'ըսայ երկուի, և
երկու հաստի, երկուի, երկուիք, երկուիք, երկուիք:

216. Թուական ածականներէն ետքը գոյականը
ընդհանուրապէս եղակի կը մնայ. երկու մարդ, տարը զիրք:

ԱՅ ԲՆԹԵՐՑՈՒՄ. — ՈՍԿԵՇԱՐ

Հայ գրաբար լեզուի ամէնէն ծաղկած ժամանակն է
Ե դարը, զոր Ոսկեղար կ'անուտնէ պատմութիւնը:
Այս դարուն մէջ է որ գանուեցան հայ զիրերը Սահակայ
և Մեսրոպայ ձեռքով, և շատ մը հեղինակութիւններ
ու թարգմանութիւններ լրյու տեսան, որոնց գլխաւորն է Աստուածաշունչը: Յաջորդ դարերուն մէջ աւելի փայ-
լուն գրողներ ունեցած ենք արդարեւ, բայց ոչ ոք
կրցած է զրել այն ընտիր գրաբարը զոր գործածեցին
առաջին թարգմանիչներէն Եղիշի Կողբացի, և երկրորդ
թարգմանիչներէն՝ Եղիշէ:

ՀՐԱՀԱՎԳԵՐ

186. Օրինակել այս հատուածը եւ ստորագծել դասական բուական ածականները:

187. Բերանացի պատմել այս հատուածը, յետոյ զրել զայն դասաւարանին մէջ:

188. Հետեւեալ խօսքերուն մէջ զրով զրուած թիւերը հայ այրութեանով նշանակել.

Թարգմանիչներուն առաջին աշակերտներէն է Կորիւն. Երկրորդ աշակերտներէն են Դաւիթ Անյաղթ, Գիւտ Կամողիկոս. Յովհան Մանդարակոնի, Ղազար Փարպեցի, ևայնու Տամնըեօթներորդ դարուն մէջ Ճաղկեցալ Ֆրանսայի դասական գրականութիւնը. Քսաներորդ դարը սկսաւ հազար ինը հարիւր մէկին,

189. Մէյմէկ բաշխական բուական ածական դնել հետեւեալ խօսքերուն մէջ:

Ամէն մէկ կարգին մէջ . . . աշակերտ կայ; . . . հողի միատեղ կը քալէին: . . . հատ տեսրակ քածնեցի իրենց,

190. Հայ տառերով նշանակել հետեւեալ թիւերը.
47, 98, 61, 104, 1002, 516, 87, 16, 52, 22

3631, 69, 70, 1348.

Ե ՅԱՆԻ - ԹՈՒԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ (Եարունակութիւն)

117. Դասական բուլական ածականները կը կաղմուին բացարձակներուն վրայ երրորդ մասնիկը աւելցնելով, ինչպէս հինգ հինգերորդ, ուր ուրերորդ: Բացառիկ են առաջին երերորդ, երրորդ, չորրորդ:

118. Բաջիսական թուականները կը կազմուին բացարձակներուն վրայ ական աւելցնելով, ինչպէս. հինգական բացառիկ է մեջ մեջ : Կ'ըսուի նաև գալան, բասնական : Բացառիկ է մեջ մեջ : Կ'ըսուի նաև երկու, երեք երեք, յորս յորս, հինգ հինգ, վեց վեց մինչև վեց թիւը :

119. Եօրը, ինը, տասը բառերուն ք գրը պարու, և ական մասնիկներուն առջև կը փոխուի ցի, ինչպէս, և ական մասնիկներուն առջև կը փոխուի ցի, ինչպէս, եօրներող, իննական: Ուրը կամ ութ կ'ըլլայ ութեղորդ, ութնական:

120. Երեսուն, յառասուն, յիսուս, պարտուս, առանասուն, ուրսուն, և իներսուն բառերը, հակառակ կորուսման օրէնքին, իրենց վերջին վանկին ուն չեն կորսնցներ, եթք ածանցուին երորդ և ական մասնիկներ, ինչպէս. երեսուներորդ, յառասունական, և ոչ երեսներորդ, յառասնական :

423. Τυπωμένη ροτιακή περιοδικότητα με τίτλο "Επιστημονική Εφημερίδα για την Κατασκευή Στρατιωτικών Μηχανημάτων".

Առաջ այս պատճենութեաւ Ս. Առաջին, Բ Երկրորդ, Գ Երրորդ, Դ չորրորդ,
Ե հինգերորդ, Զ վեցերորդ, Է հօբելերորդ, Ը ութերորդ,
Թ ինըերորդ, Ժ ասմւերորդ, ԺԱ. ասմւըսկերորդ, ԺԲ աս-
մւերկուերորդ, Կայն: Խ ասմերորդ, ԽԱ. ասմւըսկերորդ,
ԽԵրկուերորդ, Խ ասուասմւերորդ, Ծ յիսու-
ևայն: Լ երկուամերորդ, Խ ասուասմւերորդ, Ծ յիսու-
ևայն, Կ վարսուամերորդ, Հ եօրանասուամերորդ, Զ ութ-
ամերորդ, Պ ինըասուամերորդ, Ճ հարիւրերորդ, Մ երկու-
հարիւրերորդ, Կայն: Ռ հազարերորդ, Ս երկուհազարե-
րորդ, Վ երեխհազարերորդ, Կայն:

ԱՅ ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱՆՔԱՏԵՐԸ ԵՒ ՀԻՒԱՆԴՆԵՐԸ

Պէտք չէ արհամարհանքով նայիլ ոչ մէկ աղքատի և չգանիլ ուեէ հիւանդէ մը։ Աղքատութիւնը և հիւանդութիւնը այնպիսի վիճակներ են որ կրնան մնզի ալ պատահիլ։ Ուստի պէտք է ընտեղանանք անոնց, ինչպէս մեր բոլոր գործերուն և նկվածական ու բարյական պարտքերուն։ Երբ այդ ամէն դժբախտութիւնները սովորական բան մը նկատելու վարժուինք, և բարեկարտութեամբ վարուինք զանոնք կրողներուն հետ, մեր տառապանքը պակաս կ'ըլլայ այն պարագային որ մենք ալ ենթարկուինք նոյն չարիքներուն։ Զրկեալները սիրելու զգացումը ամէնէն գերազանց զգացումն է մարդուս և զայն վեր կը բարձրացնէ հասարակ մարդոց մակարդակէն։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

191. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել անորոշ ածականները։
192. ՄԵյմէկ խօսք շինել հետեւեալ բառերով.
Արհամարհանք, աղքատութիւն, հիւանդ, վիճակ, պարտք, դժբախտութիւն, բարեկարտութիւն, տառապանք, պարագայ, զգացում։
193. ՄԵյմէկ խօսք շինել հետեւեալ անորոշ ածականներով.
Միւս, բոլոր, ուեէ, այդշափ, քանի՞, իւրաքանչիւր, որչափ, միեւնոյն, այսպէս այսինչ, ինչ, ո՞ր, քանի մը։
194. Որոշել հետեւեալ խօսքերուն մէջ գտնուած ածականներն ու առութեները։

Խնափառ մարդիկ իրենց կորուստին կը դիմեն, Ամէն բանի համեստ է։ Ամէն բանի մէջ վախճանն է գովելի, Տիմար մարդիկ հապատ կ'ըլլան։ Առաջին մրցանակի արժանացողները աշխատաւէներն են Երկու անգամ երկուր չորս կ'ընէ, Արտաքին երեւոյթները ո՛րչափ կը խարեն զմեզ սիրտերը սուս չունին։

195. Որոշել հետեւեալ ածականներուն տեսակները։
Չորրորդ դուռը, ցուրտ սենեակը, երկու աղաւնի, ամէն անգամ, ձեր գլխարկը, այդ գիրքերը, այն պարտէղը, մէջ մէկ ձմերուկ, հինգական ընկոյզ, երկերկու զանեկան, ի՞նչպէս հաւ, քանի՞ հաւկի՞, Թարմ կարագ, առաստ մնունդ, եօթներորդ աստիճան։

ԱՅ ԴԱՍ. — ԱՆՈՐՈՇ ԱԾԱԿԱՆ

Զ 2 2 . Անորոշ ածականներ. — Անորոշ ածականները առարտամ և անորոշ իմաստ մը կու տան գոյականնին, ինչպէս ուրիշ մարդ մը։

Զ 2 3 . Անորոշ ածականները հետեւեալներն են։

Ամէնն, բոլոր.

Բանի մը, մէկ բանի, ինչ ինչ.

Ամէնն մէկ, իւրախանջիւր, անձնիւր,

Նոյն, միեւնոյն.

Ուրիշ, միւս.

Ոչ մէկ.

Որ եւ հ.

Այս ինչ, այն ինչ.

Այսպէս, այսպիսի, ասանկ։

Այսպէս, այնպիսի, անանկ։

Այսին, այսցափ.

Այդին, այդչափ.

Այնին, այնչափ.

Այնին, այնչափ,

Որին, որչափ,

Որ, ինչ, բանի՝ բանի։

Զ 2 4 . Ասոնցմէ ամէնքն ալ հարցական ձեւով ալ կը սանցածածուիլ, բայց մասնաւորապէս հետեւեալները կը կոչուին. ո՞րչափ, ո՞րշան, ո՞ր, ի՞նչ, բանի, հինչպէս։

Լ. Թ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՑՈՐԵՆԻ ԾՈՎԵՐ

Հովեր կ'անցնին,

Ու ցորեններն յուշիկ յուշիկ կ'արթննան .
իրենց խորքէն կը հոսի դող մ'անսահման ,
Դալարագեղ կողերն իվար բըլուրին
Ծովեր կ'անցնին :

Հովեր կ'անցնին ,

Ու ցորենին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին , մերթ կը կարուին փողփողուն ,
Հստուերի մէջ , լոյսերու մէջ փրփրագին
Ծովեր կ'անցնին :

Հովեր կ'անցնին ,

Զմրուխաններով կը ծըփայ դաշտը անհուն .
Ծիտը կ'երգէ թառած հասկի մ'օրօրուն .
Մինչ իր տակէն ցորեններու մոլեգին
Ծովեր կ'անցնին . . .

Հովեր կ'անցնին . . .

ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

196. Օրինակել այս ոտանաւորը , ստորագծել անունները , եւ նշանակել ածականները ;
197. Գոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը ;
198. Սորվիլ հետեւեալ բառերը եւ մէջ մէկ խօսք շինել անոնցմով :
Ցուշիկ յուշիկ , հոսիլ , անսահման , դալարագեղ , բլուր , պատմունան , ծփուն , փողփողուն , փրփրագին , ծիտ , թառիլ , հասկ , մոլեգին .
199. Լուծել հետեւեալ բառերը .

Այս շքեղ ձաղբկները , — իմ նոր զրիչս . — Երկու բարի դրացիներ .
— Հինգերորդ կարգը . — Բոլոր ոչխարները . — Իրենց պատիժը ,

200. Հետեւեալ ածականներուն տեղ՝ յատկացուցիչներ դնել գոյականներուն քով .

Որդիական յարգանք , մայրական սէր , տղայական խաղ , ցաւագին ,
աղաղակ , գարենային ծաղիկ , գիշերային պտոյտ , զատկական տօն ,
ուամիկ խօսքեր , դժոխային ոճիր , երկնային կապոյտ , երեշտակային
ուամիկ խօսքեր , մարդկային միրտ , աշխարհային բարիք , երկնաւոր
գեղեցկութիւն , մարդկային միրտ , աշխարհային բարիք , երկնաւոր
արքայութիւն :

ՕՌԻՑԱԿ . — Որդւոյ յարգանք , մօր սէր !

201. Հետեւեալ ածականներէն գոյականներ շինել .

Ծաղկաւէտ , երկար , լզնդաձեւ , անգութ , վախկոտ , խորհրդաւոր ,
տափակ , բմայեկ , բազ , ապուշ , զուարձալի , ծանր , դառն , ուշադիր , խիտ ,
դալկանար :

Լ. Թ. Գ. Ս. — ԱԾԱԿԱՆԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ

225 . Ածականներին լուծումը . — Ածականը լուծելու
համար , պէտք է ըսել թէ որակակա՞ն է , ցուցակա՞ն է ,
ատացակա՞ն է , թուակա՞ն է կամ անորոշ , և թէ ո՛ր
անունին կը վերաբերի , ինչպէս .

Այս	Ցուցական ածական խնձորին :
իմանորը	Հս . ան . եզ . ուղ .

Խ ԸՆԹԵՐՑՈՒՄԾ. — ԹԱԳԱԽՈՐԻ ՄՅ ԶԵՐԸՆԿԱՆ ՈՎՐԸ

Սպանիոյ արդի թագաւորը, Ալֆոնսո, Մատրիարք
շրջակաները ինքնաշարժով ծառեալ պարտած ատեն, երկու ոստիկաններ իր կառքը կը կեցնեն օրէնքին թոյ-
լարածէն աւելի արագ վազցնելուն համար։ Ալֆոնսօ
կարեւորութիւն չի տար անոնց. ու անոնք կը ձերբա-
կալեն զինքը ոստիկանատուն տանելու համար։ Այն ա-
տեն Սպանիոյ ինքնակալը, վախնալով որ իրենց սպառ-
նալիքը կը գործադրեն, «Ես ձեր թագաւորն եմ» կ'ըսէ, Բայց ոստիկանները չեն հաւատար, և քաշքչելով կը տա-
սին զայն մինչև որ ոստիկանապետը վրայ համելով, կը ճանչնայ թագաւորը և անոր ոտքը իյնալով ներողու-
թիւն կը խնդրէ անկէ։

Սակայն Ալֆոնս գոհունակութիւն կը յայտնէ ուստիկաններուն՝ իրենց պարտականութիւնը ձշղիւ կատարենուն համար, և աստիճանի բարձրացում կը չնորջէ անոնց :

ՀՐԱՀԱՎԳԻԿԵ

202. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել դերանունները՝
203. Բացատրել հետեւեալ բառերուն նշանակութիւնը.

Եկանիկ, Երկիր, Թռչուն, կոնսածեւ, շարժիլ, հանդարտ, Օրինակ. — Եկանիկը տեսակ մը փոքրիկ թռչուն է:

204. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ անձնական դերանուներով-
Դուք, ինծի, իբմէ, անող, քեզի, ես, ինք, ան;
Օրինակ.—Դուք մեր բարեկամն էք,
Կ'ուզէք դաս տալ ինծի;

ԳԵՐԱՆՈՒՆ

Խ. ԴԱՎ. — ԴԵՐԱՆՈՒՄԻՆ ԴԵՐ. — ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՄ

226. Գերանուն.— Դերանունը բառ մըն է, որ
անունի մը տեղ կը դրուի, ինչպէս ես, դուն, այս, իմս,
որ, ամենին:

223. Գերանունը կը ծառայէ խօսքի մէջ զոյտ-
կանը չկրկնելու, ինչպէս . գերանունով
Անունով

Ծոյլ տղան դասերուն մէջ Ծոյլ տղան դասերուն մէջ
չի յաջողիք. ծոյլ տղան չ'զբա- չի յաջողիք. ինչ չ'զբաղիք
զիք դասերով, որովհետեւ դա- անոնցմով, որովհետեւ ա-
սերը գժուար կու գան ծոյլ նոնի գժուար կու գան իրեւն:
սոյնէ:

228. Դերանունը անունին պէս կըսաց ՌԱՊԻ առ
թակաց, խնդիր, և այլն, ինչպէս. ես կը խօսիմ, զենք
կը յարգեմ:

229. Դերանունը ունի թիւ; Ապօք և գոյ։
230. Դէմիլ երեք է. առաջին, երկրորդ, երրորդ։

Ա. ԿԵՄՔԸ ԽՈՍՈՂԸ ՏՐԻ ԿՌՆ ՄԱՅ:

Տեսակն ուղարկված է առաջարկությունը:

Յ. կենաչ և Յ. Տիգրան Մատոսյան, որուն վրայ կը խօսուի:

231. Φερωνικούς είναι τα πάντα τα πλαστικά σώματα, οι οποίες διαθέτουν την ιδιότητα να μετατρέπονται σε άλλη μορφή όταν τις ασκούνται στρεβλές δυνάμεις. Τα πλαστικά σώματα είναι οι μόνιμες μορφές των πλαστικών σωμάτων.

Յուղական, Սասական, Յարաբարական, Յանից, Իշխան
ես, այս, իմ, nr, բոլորը:

232. Ս. Յ. Յակովի դրամա:

233. Անձնական են սառ ցիւրա, առզգությունը՝ պարծ
դերանունները : Ինչ գերանունը կրինակ ձեւ մըն ալ
ունի, որ է ինչզինիս, ինչզինիշ, ինչզինիլ, ևն :

ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Ա. Դեմք

ԵԶ.	ՅՈՒԹ.	ԵԶ.	ՅՈՒԹ.
Ա . ԵԱ	ՄԿՆՔ	ԳԱԼՆ	ԴՊՆՔ
Հ . ԶԻԱ	ԶԺԵՂ	ԶՔԵՂ	ԶՃԵՂ
Ս . ԽԵՐ, ԽՄԲԻՆ	ՄԵՐԵՐ	ՔՈՆ, ՔՊՆԿԻՆ	ԶԵՐ, ԶԵՐԻՆ
Տ . ԽՆՁ, ԽՆՁԻ	ՄԵՂ, ՄԿՂԻ	ՔԵՂ, ՔԵՂԻ	ԶԵՂ, ԶԵՂԻ
Բ . ԽՆՁՄՔ, ԽՆԷ ՄԵՂՋՔ	ՄԵԽԷ	ՔԱՂՄՔ, ՔԽՆԷ	ԶԵՂՄՔ, ԶԽՆԷ
Գ . ԽՆՁՄՈՎ	ՄԵՂՄՈՎ	ՔԵՂՄՈՎ	ԶԵՂՄՈՎ

፭፻፲፭

ԵԶ.	ՑՈՒԲ.	ԵԶ.	ՑՈՒԲ.
Ա. ԻՆՔ	ԻՐԵՆՔ	ԱՆ , ԱՆԻԿԱ	ԱՆՈՆՔ
Հ. ԶԻՆՔ	ԶԻՐԵՆՔ	ԶԱՅՆ , ԶԱՆԻԿԱ	ԶԱՆՈՆՔ
Մ. ԻՌ	ԻՐԵՆց	ԱՆՈՐ	ԱՆՈՆՑ
Տ. ԻՐԵՆ	ԻՐԵՆց	ԱՆՈՐ	ԱՆՈՆՑ
Բ. ԻՐՄԵՇ	ԻՐԵՆցմեշ	ԱՆԿԵ	ԱՆՈՆՑմԵՇ
Գ. ԻՐՄՈՎ	ԻՐԵՆցմով	ԱՆՎ	ԱՆՈՆՑմՈՎ

ՓՈԽԱԴԱՐՁ ԴԵՐԱՆՈՒԿՆԵՐ

8.

Հ.	Մէկզմէկ	իրար
Ա.	Մէկզմէկու	իրարու
Տ.	Մէկզմէկու	իրարու
Բ.	Մէկզմէկէ	իրարմէ
Գ.	Մէկզմէկով	իրարմով

ԲԱՐՁՐ ԴԵՐԱՆՈՒՆԻՆ ԿՐԿՆԱԿ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Ա Պէս

<i>Ա.</i>	<i>Ինքզինքս</i>	<i>ՏՊՀ.</i>
<i>Հ.</i>	<i>Ինքզինքս</i>	<i>Ինքզինքնիս</i>
<i>Շ.</i>	<i>Ինքզինքիս</i>	<i>Ինքզինքնուս</i>
<i>Ո.</i>	<i>Ինքզինքիս</i>	<i>Ինքզինքնուս</i>
<i>Տ.</i>	<i>Ինքզինքիս</i>	<i>Ինքզինքնուս</i>
<i>Բ.</i>	<i>Ինքզինքէս</i>	<i>Ինքզինքնէս</i>
<i>Գ.</i>	<i>Ինքզինքովս</i>	<i>Ինքզինքովսիս</i>

፩፻፲፭

<i>Ա.</i>	<i>Ինքզինքդ</i>	<i>Ինքզինքնիդ</i>
<i>Հ.</i>	<i>Ինքզինքիդ</i>	<i>Ինքզինքնուրդ</i>
<i>Ս.</i>	<i>Ինքզինքիդ</i>	<i>Ինքզինքնուրդ</i>
<i>Բ.</i>	<i>Ինքզինքէդ</i>	<i>Ինքզինքնէդ</i>
<i>Գ.</i>	<i>Ինքզինքուրդ</i>	<i>Ինքզինքուրմիդ</i>

፩፻፭፻

Ո .		
Հ .	Ինքզինքը	Ինքզինքին
Մ .	Ինքզինքին	Ինքզինքնուն
Տ .	Ինքզինքին	Ինքզինքնուն
Բ .	Ինքզինքէն	Ինքզինքնէն
Գ .	Ինքզինքովը	Ինքզինքովմին

Զիթենին միշտ յարգուած ծառ մըն է : Իմաստութեան և խաղաղութեան խորհրդանշանն է ան : Հին Յոյները անով կը պսակէին ոյիմպիական խաղերու մէջ յաղթականները : Պոսիդոն և Աթենաս, երկուքն ալ փափաքելով իրենց անունով կոչել Յունաստանը նոր շինուած ատեն, Արամազդ, չաստուածներուն պետը, որոյց քաղաքին առ անունը անոր որ ամէնչն թանկազին նուէրը բերէր : Պոսիդոն երկիրը ճեղքեց, և գետնէն հանեց ձի մը որ պատերազմի խորհրդանշանն է : Աթենաս ձիթենի մը հանեց, և քաղաքը Արէնին կոչուեցաւ զիցունոյն անունովը : Քրիստոնեաններուն համար ալ նուիրական է ան : Նոյի տապանին աղաւնին անով վերադարձաւ ջրնեղեղին ցամքիլը աւետելու համար, և անոր ոստերովը Քրիստոս փառաբանուեցաւ Երուսաղէմի մանուկներէն :

ՀՐԱՀԱՎԳՆԵՐ

205. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել անձնական դերա.
Յունենք:
 206. Բացատրել հետեւեալ բառերը.
Ձիթենի, իմաստութիւն, պակել, կոչել, թանկազին, ճեղքել.
 207. Մէջմէկ խօսք շինել հետեւեալ ցուցական դերանուներով.
Ասոնք, այդ, ան, անոնք, առոնք, առ, ասիկա:
 208. Մէջմէկ խօսք շինել հետեւեալ սացական դերանուներով.
Մերինը, իրնոցը, իմա, ձերիները, բուկի, իրենը.
 209. Օրինակել կրկին վերի հատուածը, եւ հարկ եղած անունը զնել
անձնական դերանուներուն տեղ:
 210. Ցոյց տալ հետեւեալ դերանուներուն դէմքերը.
Այդ, իրը, իմա, ասիկա, ձերը, մերիները, ան, առ, բուկի:

234. Յուցական դերանուն.— Յուցական դերանունը
կը ծառայէ ցոյց տալու այն անձերը և իրերը, որոնց
տեղը դրուած է :

235. Յուղական դերանուններն են

b9: 808.

Ա. դեմք	Այս, աս, ասիկա, աս	Ասոնք
Բ.	» Այդ, աս, ասիկա	Ասոնք
Գ.	» Այն, ան, անիկա	Ասոնք

236. Յուցական դերանուններուն մէկ մասը ցուցական ածականներ են, որոնք առանց պնունի, առանձին կրտործածութն, ինչպէս աս իմ զիրս է. սա ի՞նչ է:

233. Այս յիշուած առարկայի ուր զան գալուպարը
մը համար կը գործածուի, ինչպէս. պէս և պցտիկները
մեծերուն հնազանդին. այս և իմ կարծիք: Սա՝ յիշուելիք
առարկայի մը համար, ինչպէս. իմ կարծիքն սա և որ
պցտիկները պէս և մեծերուն հնազանդին:

238. Սացական պերանուն. — Ծայշական կում
Առևները ստացական ածականներէ կը շինուին անոնց
Վրայ աւելցնելով ս, դ, և կամ ը զիմորոշ յօդերը, բանի
մը որուն ըլլալը կը ցուցնեն, և առանձին կը գործա-
ծուին, ինչպէս.

62. 80f. 63. 80f.
 Ա. Դես Խաչիկու Մերը, մերինը Իմիններս Մերինները
 Բ. » Քուկդ քուկինը Զերը, ձերինը Քուկիններդ Զերինները
 Գ. » Իրը, իրենը Իրենը Իրենները

ՑՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐՈՒԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Այս**ԵԶ.**

Ո . Հ .	Այս , աս , սա , ասիկա
Ս . Տ .	Ասոր
Բ .	Ասկէ
Գ .	Ասով

ՑՈՒ

Ասոնք
Ասոնց
Ասոնցմէ
Ասոնցմով

Այդ

Ո . Հ .	Այդ , ատ , ատիկա
Ս . Տ .	Ատոր
Բ .	Ատկէ
Գ .	Ատով

Այն

Ո . Հ .	Այն , ան , անիկա
Ս . Տ .	Անոր
Բ .	Անկէ
Գ .	Անով

ԱՏԱՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐՈՒԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Ա. Պ.Է.Բ**ԵԶ.**

Ո . Հ .	Իմ , իսկա
Ս . Տ .	Իմինիս
Բ .	Իմինէս
Գ .	Իմինով

ՑՈՒ

Իմինս
Իմինսերուս
Իմինսերէս
Իմինսերով

ԵԶ.

Ո . Հ .	Մերը , Մերինը
Ս . Տ .	Մերինին
Բ .	Մերինէն
Գ .	Մերինովը

Բ. Պ.Է.Բ

Ո . Հ .	Քուկդ , Քուկինդ
Ս . Տ .	Քուկինիդ
Բ .	Քուկինէդ
Գ .	Քուկինովդ

Ո . Հ .	Զերը , Զերինը
Ս . Տ .	Զերինին
Բ .	Զերինէն
Գ .	Զերինովը

Գ. Պ.Է.Բ

Ո . Հ .	Իրենցը , Իրենցինը
Ս . Տ .	Իրենցինին
Բ .	Իրենցինէն
Գ .	Իրենցինովը

ՑՈՒ

Մերինները
Մերիններուն
Մերիններէն
Մերիններով

Քուկիններդ
Քուկիններուդ
Քուկիններէդ
Քուկիններովդ

Զերինները
Զերիններուն
Զերիններէն
Զերիններով

Իրենները
Իրեններուն
Իրեններէն
Իրեններով

ԽԵ. ԸՆԹԵՐՑԱԿԱՎՈՒՄ. — ԶԻՆ ԵՒ ՑՈՒԼՎ

Առոյդ ձի մը մանուկ մ'առած իր վըրան ,
Դաշտերուն մէջ , ասդին անդին կուգար ման .
Մերթ կը վազէր , կը վազվէր ոստոստուն ,
Եւ մերթ հազիւ կը դպչէր թարմ խոտերուն :
«Ի՞նչ , մըունչեց ցուլն անդիէն զայրացած ,
«Ըղքեղ վարել՝ պղտիկ աըլո՞ւն այդ միաց ,
«Շուտ պատճէ՛ զայն , և վըրայէդ նետէ՛ վար ,
«Երթայ սորվի թէ ձիուն հետ չեն խաղար :
«—Ի՞նչ յաղթանակ , ի՞նչ փառք և ի՞նչ մեծ պատիւ ,
Հօսւ անոր ծիծալելով ձիս ազնիւ .
«Ամօթ չէ՞ ինձ , և չե՞ն խնդար իմ վըրաս ,
«Երբ վար նետեմ սա խեղճ մանուկն անվընաս :

ՀՐԱՀԱՎԿԵՐԸ

211. Արձակի վերածել այս ոտանաւորը,
 212. Մէջմէկ յարմար յարաբերական դերանուն դնել հետեւեալ խօսքերուն մէջ զտնուած կէտերուն տեղ:

Այն մարդիկը . . . վրայ խօսեցայ, եկեր են: Այն աշակերտը . . .
մրցանակ առուեցաւ, հիւանդացեր է: Այն զնալակները . . . կը խաղայինք,
կրսուեր են: Այն օգնութիւնը . . . կը յւևայի, պիտի մատուցան¹⁰ ք ինծիք:
Հայրս . . . ամէն բան կ'սպասէի, մերժեց զիս: Քոյրս . . . հետ կը
բնակէի, մեկնեցաւ քաղաքէն:

213. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ յարաբերակամ դերանուններով
Արոնց, որմէ, որ, զորս, որոնք, արոնցմէ, որով, զոր, որոն:

ԱՅ Դ.Ս.Ս.— ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՌԱՆՈՒՆ

239. Յարաբերական դերանուն. — Յարաբերական
դերանունը որ բառն է, և իրմէտ առաջ յիշուած անուն մը
կամ գերանուն մը կը ցուցնէ, այդ անունը կամ գերա-
նունը կ'ըսուի յարաբերեալ, ինչպէս. այն աղջիկը որ ֆեզի
հետ էր: Դուն որ այնան բարի ես:

240. Յարաբերական գերանունը ունի թիւ, հոլով
և երեք դէմքի համար ալ կրնայ գործածուիլ, ինչպէս.
Ես ու ահեմի, որևէ որ զիտես, ան որ զիտէ:

241. Յարաբերակոն դերանունը սապէս կը հո-
լովուի :

242. Յարաբերական գերանունին եղակին շատ ան-
ր յոքնակիր տեղ ալ կընայ գործածուիլ ուղղական և
յական հողովարու մէջ, երբ յարաբերեալին կից ըլլայ,
պէս. Անոնիք որ խօսիլ չեն գիտեր, պիտի և դեռ: Վար-
ը զոր այնան կը խնամէի, բռուեցան: Փոխանակ
լու՝ Անոնիք որոնիք խօսիլ չեն գիտեր, վարդերը զորս
ան կը խնամէի, և այլն:

ԽԳ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԵՂԲԵԿԱՆԻ ԿՈՄ ԼԵԱՅ.

Պարսկաստանէն եկած տունի մըն է լելակը, և
մշակութեամբ ու պատուաստով այնքան ճոխացած ու
նրացած է, որ բազմաթիւ տեսակներ արտադրած է:
Անոր նուրբ օդային գոյնը որ բաց կապոյտի և մանիշակի
խառնուրդ մըն է, և տեսակին համեմատ կը փոխուի,
գդիսիչ բուրումը որ ամբողջ պարտէց մը խնկաւետէ, շատ
լաւ կը բացատրեն այն նշանակութիւնը զոր տուած են
իրեն Եւրոպացիք, խորհրդանշան անուանելով զայն յուղ-
ման և տկարութիւն: Լինմէ երեւելի բնագէտը սիոնելիա
անուանած է զանիկա, ինչ որ լատիներէն սրբնգ կը
նշանակէ, և կ'ուզէ ցոյց տալ թէ անոր ճիւղերովը
արինգ կը շինեն: Տաճկաստանի մէջ ալ ծխափողեր կը
շինեն անկէ:

ՀՐԱՀԱՎԳԵՐ

214. Օրինակել այս հատուածը, եւ սկզբնատառերով նշանակել անձնական եւ յարաբերական դերանուները,

215. Նշանակել հետեւեալ խօսքերուն մէջ շեղագիր գրուած դերանուներուն տեսակները,

Ոչինչ կրնայ զինելը սփոփել, — Շատ աշխատեցանք որ յաջողի ան: — Ասոնք ըսոզը ես չեմ, ուրիշ մըն է: — Ի՞նչ բան կ'արգիլէ զքեզ ճըշ-
մարիսը խօսելէ: — Այսչափը բաւականէ այսօրուան համար: — Ամէն
մէկուն իրեն յարմար նուէր մը տրուեցաւ: — Ով որ կ'ուզէ տգէտ մաս, Թօ՛ղ չաշխատի: — Շատեր կ'աշխատին, բայց իինէր կը յաջողնն: — Ո՞վ
կրնայ զինելը համոզել: — Ոչ ո՛վ կը համարձակի դիտողութիւն ընել:

ԵԳ ԴԱՍ. — ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒՆ

243. Οι περνούσαντα στην απόβαση της οροφής της οικίας τους, οι δύο μεγάλοι άνδρες παρατηρούσαν την πόλη που βρισκόταν σε μια απόσταση περίπου δέκα εκατομμυρίων μέτρων από την πύλη της Αθηναϊκής οχύρωσης.

244. Անորոշ դերանուններուն սաս ստուբ ամոքչ
ածականներէն կը կազմուին, յօդ մը աւելցնելով անսոնց
վրայ, և հետեւեալներն են.

Ամենը, ամենիր, բողոքը — մեկը, ասսէ, ասսէ
մարդ, մարդ, ուսակ, շատեր, իիցեր—մեկը եւ միւսը,
ամեն մեկը, իրավանչիւր, իրավանչիւր ո՛, անձնիւր,
ոյ ո՛, ոչ մեկը, ոյինչ — ուրիշը, միւսը, ուրիշ մը—
նոյնը, միեւնոյնը, նոյնինքն — բան մը, ամեն բան,
այսինչը, այնինչը — այսափր, այդպափր, այնչափր,
այսինչը, այդպափր, այնինչը — այսպիսին, այդպիսին,
այսինքն, ասանկը, առանիկը, անանիկը — ինչ որ, ով
այնպիսին, ասանկը, առանիկը, անանիկը — ինչ որ, ով

246.	Բացառիկ են հստակածաւ ուրբագիւն		
Դ. Հ.	Ա.մէնը	Ոմանք	Որո՞նք
Դ. Տ.	Ա.մէնուն	Ոմանց	Որո՞նց
Բ.	Ա.մէնէն	Ոմանցմէ	Որո՞նցմէն
Գ.	Ա.մէնով	Ոմանցմով	Որո՞նցմո՞վ
Դ.			
Դ. Հ.	Ո՞վ, Զո՞վ	Ո՞րը	Մէկը
Դ. Տ.	Որո՞ւ	Որո՞ւն	Մէկուն
Բ.	Որմէ՞	Որմէ՞ն	Մէկէն
Գ.	Որո՞վ	Որո՞վ	Մէկով

ԽԴ ՀՆԹԵՐՑՈՒՄ. — ԿԱՐՄՐԱԼԱՇԸ

Կարմրալանջը շատ կատաղի և միանգամայն շատ
ընտանի կենդանի մըն է, իրեն վեստ հասցնողին հետ
շատ կատաղի է, և շատ ընտանի՝ անոր հետ որ չար
դիտաւորութիւն չունի: Եթէ փորձես զայն բոնել, կը
փախչի կտուցի հարուած մը տալով քեզի. իսկ եթէ
չդպչիս իրեն, զիսուդ բոլորտիքը կը պտուակի: Սո-
խակը և ծիծեռնակը կը մեկնին, ան կը կենայ, տա-
սիքի թուզուններուն պէս, իր փոքրիկ տոտիկներովը
կէտկիտելով գետնի աւազը, կոռուելով շատակեր հա-
ւերուն հետ, տակն ու վրայ ընելով ախոռին յարդը և
նիբրհելով մսուրին մէջ: Եթէ ձմեռը շատ ցուրտ ըլլայ,
տուններէն ներս կը մտնէ, կարասախներուն վրայ կը
թափի, և զլուխը ծոելով կը դիտէ ինքզինքը հայլինե-
րուն մէջ: Սրուակի մը բերանը թառած կը քնանայ,
մերթ ընդ մերթ փոքրիկ հձծիւնով մը պատասխաննելով
վառարանին ճարճատման որմէ հաձոյք կ'զգայ:

ՀՐԱՀԱՎԳԵԼԻ

216. Օրինակել այս հատուածը. եւ ստորագծել բոլոր դերանունները:
 217. Օրինակել եւ բերանացի սորվիլ այս հատուածին հետեւեալ դերանուններուն լուծումը:

<i>Որ</i>	<i>Յր. դր. եզ. ուղ. ենթ. չունի բային:</i>
<i>Զայն</i>	<i>Անձ. դր. եզ. հյց. սեռի խնդիր բռնել բային:</i>
<i>Քեզի</i>	<i>Անձ. դր. եզ. տրիք. բնութ. խնդիր տալով բային:</i>
<i>Ան</i>	<i>Անձ. դր. եզ. ուղ. ենթ. կը կենաց բային:</i>
<i>Ինչպիսի</i>	<i>Անձ. դր. եզ. հյց. սեռի խնդիր կը դեսէ բային:</i>

218. Սկզբնատառերով ցոյց տալ հետեւեալ խօսքերուն մէջ դերա-
նուներուն տեսակները:

Մի՛ ըներ ուրիշէն ինչ որ չես ուզեր որ բեզի ընեն, — Մարտի ղիւրաւ կը հաւատայ իր փափաքած բաներուն, — Պէտք չէ կիրապարանքէն դատել մէկը, — Ինքզինք մի՛ գովեր, — Դուն քեզ օգնէ՛, Աստուած աշ-դատել մէկը, — Բան մը գաղտնի մի՛ պահեր բու մօրմէդ, — Արհա-պիտի օգնէ քեզի, — Բան մը գաղտնի մի՛ պահեր բու մօրմէդ, — Արհա-պարհէ՛ բոլոր վատ մարդիկը, — Ով որ կը խարէ, ինք ալ պիտի խարուի: մարդէ՛ բոլոր վատ մարդիկը, — Ով որ կը խարէ, ինք ալ պիտի խարուի:

219. ՄԵԼԻՔՆ խօսք շինել ուստեւեալ բառերով.

Ազգեր, տորդիկ, մրջնան, օթիքու, հրինել, կարմրախայտ, բգեց,
իշամեռու, ճայ, փրփռուկ, շերեփաքի,

Օրինակ - Աղկերը լուղաթեւեր ունի, որովհետև ձուկ է:
Շերեփային վեց ոտք ունի, որովհետև միջատ է:

220. Նշանակել մեր շինած խօսքերուն մէջ անռաները, յօդերը՝
ածականները, դերանունները եւ բայերը սկզբնատառերով:

ԽԴ. Դ.Ա.Ս.-ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐՈՒՆ ԼՈՒԾՈՒՄԸ

247. Τերամու簸ները լուծելու համեսր պէտք է ցոյց-
տալ անընց տեսակը, թիւը, հողովը, դէմքը, և նախա-
դասութեան մէջ ինչ պաշտօն կատարելը, ինչպէս.
Անձնական դերանուն եզակի ուղղական
եւ խօսեցայ { ենթակայ, խօսեցայ բային :
Առաջարկու է կոճատել :

Այս լուծումը հատեւեալ ձեռով պէս ք զի՞ւն

ԽԵՎ ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱՂԲԻՒՐՆ ՈՒ ԾՈՎԸ

Անհուն ծովուն մէջ շիթ առ շիթ
կը կաթէր ջուր մ'ականակիտ,
Երբ շառաչեց ծովս ալեսաստ
Անեղագոչ. «Ի՞նչ կ'ընես աստ.
«Ես ամպրոպն եմ, շանթն ու մրրիկ.
«Անսահման եմ, ինչպէս երկինք.
«Պէտք ունիմ քեզ, խեղճ աղբերակ,
«Մինչ փոքր ես դուն, ես՝ անյատակ : »
Եւ աղբիւրն ալ ըստ ծովուն.
«Ես անշուք եմ, դուն ամենի.
«Բայց կը բերեմ քեզ, ծով անհուն,
«Կաթիւ մը ջուր որ կը խըմուի : »

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

221. Օրինակել այս ոտանաւորը եւ ստորագծել դիմաւոր բայերը:

222. Սորվիլ հետեւեալ բառերը.

Անհուն, շիթ առ շիթ, ականակիտ, շառաչել, ալեսաստ, անեղագոչ, ամպրոպ, շանթ, անյատակ, ամենի:

223. Արձակի վերածել այս ոտանաւորը:

224. Որոշել այս ոտանաւորին մէջ զտնուած անուները, յօդերը, ածականները, դերանունները :

225. Մէյմէկ յարմար դերանուած զնել հետեւեալ կէտերուն տեղ.

... չի կրնար երկու տէրոզ ծառայել — Դուն . . . այնքան բարի-
ես, ինչու չես ուզեր օզնել այդ խեղճնեն: — . . . կը զովեն զբեզ — Հե-
ռացէք այն համոյքէն . . . անպատճութիւնը կընայ եղծել: — Ըստ Թէ . . .
հետ կը տեսնուիս, լսեմ . . . Թէ . . . ես: — Զկայ տիսմար մը որ . . .
աւելի տիսմար մը չգտնէ:

226. Մէյմէկ խօսք շինե հետեւեալ դերանուածներով.

Դուք, ոչինչ, միւսը, անոր, զբեզ, ինձի, որոնք, որմէ, զիս, ամէնքը,
որո՞ւն, քեզի, իրենց, ամէն օր, այսչափը, զինքը, զիրար:

227. Լուծել հետեւեալ խօսքերը.

կը ճանչնա՞ս սա բարձրահասակ կինը: — Ես մէկը չեմ տեսներ: —
Ես որ բարեկամ էի իրեն, կը դատապարտեմ զինքը: — Ճշմարիտ բարե-
— կամներու կը վայլէ, անկեղծ ըլլալ: — Բոլոր տղաքը իմ սիրելիներս են:
կամներու կը վայլէ, անկեղծ ըլլալ: — Այս թուշունը կ'երգէ, ան-
— ջեր բոյրերը դպրոցէն վերագարձան: — Այս թուշունը կ'երգէ, ան-
չերգերու: — Ասոնք մեզմէ կը փախչին: — Իրենցմէ մէկը չեմ ճանչնար:
Ով որ կ'ըսէ, կը լսէ: — Այն աղջիկը, որուն ձայնը լսեցիր, մեկնեցաւ:

Բ Ա Յ

ԽԵՎ ԳԱՍ. — ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

248. Նախադասութիւն. — Նախադասութիւնը դա-
տում մըն է, որով ընդհանրապէս առարկայի մը մէկ
տում մըն է, որով ընդհանրապէս առարկայի մը մէկ:

Տող է. հաւը երգիչ չէ. գրիչը կուրած է:

249. Ամէն նախադասութիւն երեք մասէ կը բաղ-

կանայ. ենթակայ, ստորոգելի և բայ:

250. Ամէն նախադասութիւն մէջ պէտք է դի-

մաւոր բայ մը ըլլայ:



Արեգակ (Տեղ 100)



Էլեն Պետր (Տեղ 116)

ԽԶ ԲՆԹԵՐՑՈՒՅԹ. — ԳԵՏԱՁԻՆ

Գետաձին կենդանի մըն է որ Նեղոս գետին և Ափ-
բիկէի ուրիշ մեծ գետերուն մէջ միայն կը գտնուի : Շատ
ամենի , ուժեղ և յաղթամարմին է : Կ'ապրի ջուրին մէջ ,
բայց երեխն գետեղերքը կ'ելլէ սէղեր , ցորեններ , թարմ
խոտեր և ծառի ճիւղեր ուտելու համար : Գետաձին
տեսքը շատ տգեղ է ցածաքին վրայ , որովհետև գլուխը
շափազանց կարծ է : Իր գոյնը թուխն է . ականջները
մանր և սուր , ակուաները ահաւոր են և այնքան կարծր .
որ պողպատին զարնուելով կրտկ կը հանեն , Մորթը
այնքան պինդ է որ մէջը ոչ սուր կը թափանցէ , ոչ սլաք :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

228. Օրինակել այս հատուածը , եւ զատել բոլոր նախադասութիւն-
ները:
229. Այս հատուածին մէջ զտնուած բոլոր պակաս նախադասու-
թիւնները ամրողացնել բայ մը կամ ենթարայ մը աւելցնելով :
230. Բերանացի կրկնել այս հատուածը , յետոյ զրել զայն :
231. Մէյմէկ նախադասութիւն շինել հետեւեալ բառերով .
Նեղոս , Ափիկէ , ամենի , ուժեղ , սէղ , եղեր , ճիւղ , ցանաք , սրունք ,
թուխ , ականջ , սուր , ահաւոր , պողպատ , մորթ , կարծր , պինդ ,
232. Մէյմէկ նախադասութիւն շինել հետեւեալ բառերով վարի
օրինակին համեմատ :
Ենթականեր .— Ասեղ , կարագ , տաղաւար , վարագոյր , պարտեզ
Ստորոգելիներ .— Սուր , Թարմ , խոշոր , նուրբ , շքեղ :
- Օրինակ .— Ասեղները (ենթակայ) սուր (ստորոգելի) են (բայ):

233. Լուծել հետեւեալ բառերը :

Այս գեղին կօշիկը .— Մեր տան պարտէզը .— Երկու հաւկիթ .—
Բոլոր ձեռնը .— Առողուան զանգակը .— Զեր զրիչը և իմս .— Անոնց
զիսարկը և քուկդ :

Օրինակ .— Այս	Ցուց . ած , կօշիկ բառին :
	գեղին
	կօշիկը

Ուշաց . ած , կօշիկ բառին :

Ուշաց . ած . կօշիկ բառին :

Հաս . ան . եղ . ուղ . կամ հայց . ը որոշիչ յօդ :

ԽԶ Գ.Ս.Ս. — ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ (ՇԱՐՈՎԱՆԱԿՈՒԹԻՒՆ)

251. Նախադասութեանց մէջ , ենթական ցոյց կու-
տայ անձ մը , անասուն մը կամ իր մը որուն հանգա-
տայ անձ մը , անասուն մը կամ ենթարային մէկ հանգամանքը ,
Ստորագելին ցոյց կու տայ ենթակային մէկ հանգամանքը ,
Բնչպէս . աշխատող , երզիչ , կոտրած : Բայը կը հաստատէ
ինչպէս . աշխատող , երզիչ , կոտրած : Բայը կը հաստատէ
կամ կը ժխտէ ստորոգելիին ցոյց տուած հանգամանքին
կամ կը ժխտէ ստորոգելիը , ինչպէս . և կամ չէ .

252. Ըլլալ բայը վիճակ մը կը ցուցնէ և հական
բայ կը կոչուի :

253. Նախադասութիւնը կ'ըլլայ նախադական , երբ
բայը ենթակային վերագրուած հանգամանքը կը հաս-
տատէ , ինչպէս . գրիչը կոտրած է :

254. Նախադասութիւնը կ'ըլլայ բացասական , երբ
բայը ենթակային վերագրուած հանգամանքը կը Ժիսէ ,
ինչպէս . սազը երզիչ չէ :

საქ ტერიტორიუმი.— ქვეშ, გრილი

Ելեն Քէլլըր խուլ համբ և կոյր աղջիկ մըն է , ծնած
Ամերիկայի մէջ , այստեղ դաստիարակուած է Տօքթոր
Հոռու հաստատութեան մէջ , և ուսած է , իր մայրենի
լեղուէն զատ , լատիներէն , հին յունարէն , ֆրանսերէն
և գերմաներէն : Իր սիրելի զբաղումներէն մէկն է երկ-
րաշափութիւնը : Ինք պայծառ իմացականութեան տէր
ըլլալով , կրցած է հետեւիլ համալսարանական դասըն-
թացքներու և ստացած է վիլիսոփիայութեան , գրազի-
տութեան և գիտութեան վկայականներ : Միս Քէլլըր
հիմայ 36 տարեկան է , և հեղինակած է երկու ուշագրաւ-
հատորներ , իմ կեանիին պատմութիւնը և Աշխարհը որուն
մէջ կ'ապրիմ: Ինք աշխատակիցն է ամերիկան հան-
դէսներու , վերակացուն է Միացեալ-Նահանգներու խուլ-
համբ և կոյրերու հաստատութեանց որոնց մեծապէս օգ-
տակար կ'ըլլայ իր անձնական փորձառութեամբ և հմտու-
թեամբ :

ՀՐԱՀԱՎԳԼԵՐԸ

234. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել ստորոգելիները:

235. Մէջմէկ նախաղասութիւն շինել հետեւեալ ստորոգելիները վարի ենթականերուն յալուրցնելով.

Առարկելիներ.—Ճերմակ, սե, կարմիք, դեղին, մանիշտկազոյնը, կապոյթ, կանանչ, գորշ, կաթնաղոյն, վարդաղոյն:

Ենթականեր.—Յարդ, խոտ, արիւն, մոխր, կուսածաղիկ, կակաչը սևի, աղ, կրակ, երկինք, մանիշ սկ, ազուաւ, աղաւնի, արև, կաւիճ, մուլ նարինջ, վարունգ, զմբուխտ, փերուդակ:

236. Մէջմէկ նախադասութիւն շինել հետեւեալ ստորգելիներուն
յարմար ենքականեր զոնելով եւ յօգնակի ընելով զանոնք:
Հեղուկ, կազմին, ժանր, թեթև, բաղր, դառն, անթափանց, Թթու,
անհամ, դիւրաթեք, լուսաւոր, թափանցիկ, առածիգ:

237. Մէջմէկ նախադասութիւն շինել հետեւեալ ստորգելիներուն
յարմար երկերկու ենքակայ զոնելով.
Խորամանկ, բաղրաբարոյ, հաւատարիմ, ապուշ, երկչուտ, յամառ,
իլու ուշադիր, անողոք, բմահաճ, զալսնապահ, ինամոտ:
238. Մէջմէկ նախադասութիւն շինել հետեւեալ յօքնակի ստորգել-
իները գործածելով.
Բարեբարներ, ճարտարապետներ, զիրբեր, ծաղկիներ, բանաստեղծ-
ներ, նուազարաններ, ծովեր, լեռներ, բաղաբներ. հնրուններ:
Օրինակ.— Մասին ու Արագածը լեռներ են:

ԵԿԱ ՊՐԵ. — ՍՏՈՐՈԳԵԼԻ

- 255.** Ստորոգելին. — Ստորոգելին ընդհանրապէս ածական մը կամ ածականի իմաստով գործածուած գոյական մըն է, որ սովորաբար էական բային կ'ընկերանայ կան մըն է:

256. Ստորոգելին միշտ ուղղական կ'ըլլայ այս պահանջ. միշտ :

253. Սառողելին անփոփօխ կերպով եղակի կը
մնայ սոյն իսկ յոքնակի ենթականերու հետ, ինչպէս .
բայց աշխատող են. հաւերը երգիչ չեն. դրիչները կոս-
տղաբը աշխատող են:

- 258.** Միայն այն պարագային մէջ սովորութիւն յա-
նակի կը դրուի, երբ իրմէ առաջ ածական մը կամ յատ-
կացուցիչ մը կայ, ինչպէս. ասոնք բազ մարդիկ են. դուք
մեր դրացիներն եք. Առնելի Մարիամին բուներն են:

ԽԸ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՏՂՈՒ ՀԱՐՑՈՒՄ

— Հայրի'կ, ո՞վ կ'անցնի ամէնէն արագ .
Հովերը արդեօք, գե՞տը արլնթաց,
Արդեօք ասո՞ւպն որ կ'ինայ վայրահակ
Առկայծ ակօսով բոցի պէս վառուած :

Արդեօք ամպերը, ծուխն եթերային,
Եւ կամ օդապար ծիծե՞ռն ուղեւոր .
Բոցածաւալ փո՞ւնչն արդեօք հրթիռին,
Երկինքին շա՞նթը թէ փայլակն անոր :

Սւա՞զը խըլուած եղերքէն ծովուն,
Ճերմակ օճառին պղպջա՞կն ոսին,
Օդապարիկը, տերե՞ւն աղաղուն,
Երա՞զը, արդեօք սատա՞յնը սարդին :

— Իցիւ թէ անգէտ մընաս միշտ, որդեա՛կ,
Անուշ և աըխուր սա փորձառութեան,
Թէ ի՞նչ որ կ'անցնի ամէնէն արագ,
Մեր երջանկութեան օրերն են միայն :

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

239. Օրինակել այս ոտանառը, արձակի վերածել, ամրողացնելով նախադասութիւնները իրենց յարմար բայ մը դնելով ամէն մէկուն քով.

ՕՐԻՆԱԿԻ. — Հովերը արդեօք ամէնէն շուտ կը սահին, թէ գետերը ամէնէն շուտ կը հոսին:

240. Մէյմէկ նախադասութիւն շինել հետեւեալ ենթականերով.
Ասուպ, ակոս, ծաւին ու շոգին, ծիծեռ, հրթիռ, շանթ, պղպջակ,
օդապարիկ, փորձառութիւն, ես և դուն, դուք և բոյրերնիդ, մենք և

ԽԸ. Գ.Ա.Ս. — ԲԱՅ ԵՒ ԵԹԱԿԱՑ

259. Բայ. — Բայը բան մը ընել կամ ըլլալ կը ցուցնէ, այսինքն գործողութիւն մը կամ վիճակ մը, ինչ-պէս. ծեծել՝ ծեծի գործողութիւնը կը ցուցնէ, հիւանդանալ՝ հիւանդութեան վիճակը :

260. Էսկան բայէն զատ, միւս բոլոր բայերը իրենց մէջ կը միացնեն ստորոգելիին գաղափարը լլլալու կամ բային արտայատած վիճակը կը կրէ, ինչպէս. ծեծել՝ կը նշանակէ ծեծող գաղափարին հետ, ինչպէս. ծեծել՝ կը նշանակէ ծեծող ըլլալ, հիւանդանալ՝ հիւանդ ըլլալ :

261. Ենթակայ. — Ենթական կը ներկայացնէ այն անձը, անսասունը կամ իրը, որ գործողութիւնը կ'ընէ հայրանուն մըն է, ինչպէս. հայրս կը ծեծէ: Ենթակայացայ:

262. Ենթական ընդհանրապէս անուն մը կամ դերանուն մըն է, ինչպէս. հայրս, ես:

263. Ենթական միշտ ուղղական կ'ըլլայ և ընդհանրապէս բայէն առաջ կը գրուի:

264. Բայը թուով կամ դէմքով կը համաձայնի դացավ:

265. Բայ մը որուն ենթակաները մէկէ աւելի եղակի անուններ են, յոքնակի Գ. դէմք կը գրուի, ինչպէս. Մարիամը, յոյրս, եւ իր զաւակը մեկնեցան:

266. Երբ բայը տարրեր դէմքով ենթականեր ունի միշտ նախապատիւ դէմքին հետ կը համաձայնի և յոքնակի պահանջիւ Առաջին դէմքը երկրորդին նկատմամբ նախակը գրուի: Առաջին դէմքը երկրորդին, ինչպէս. Ես եւ դուն պահւ է, և երկրորդը՝ երկրորդին, ինչպէս. Անոնք եւ անոնք հոս պիտի մնան. Անոնք եւ յոյրդ մեկնեցանի: Դուք եւ անոնք հոս պիտի մնան:

267. Անոնք ենթակաները միշտ Գ. դէմք կը նկատուին:

ԽԹ. ԸՆԹԵՐՑՈՒԱՅ. — ԱՌԻՒՄԻ ՄԸ ՎԵՀԱՆՁՆՈՒԹԻՒՆԸ

Դիւղի մը մէջ հանրային հանդէս մը կը կատարէին, երբ յանկարծ անտառին մէջէն առիւծ մը երեւան ելաւ: Ամէնքը ձգեցին փախան. Այս ընդհանուր շփոթութեան մէջ, կի՞ն մը սարսափէն շլմորած, երբ մանկիկը զրկած կը վազէր, թեւերը, ծունկերը կթուեցան, և տղան վար ինկաւ գրկէն: Վայրկեան մը ետքը առիւծին բերանն էր խեղճ երախան: Դժբախտ մայրը այս տեսարանէն սթափեցաւ, սիրա առաւ, ոգեւորուեցաւ և առիւծին առջեծունկի գալով. «Զաւա՛կս, զաւակս առ՛ւր» աղաղակեց պաղատագին: Առիւծը, անոր ձայնէն յուզուած, կանդ կիկը կամաց մը գետինը դնելով, անտառին մէջ աներեւոյթ եղաւ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

241. Օրինակել այս հատուածը, ստորադել հնդակաները, խաչանիշ դնել սեռի խնդիրներուն վրայ:
242. Բերանացի պատմել այս հատուածը, յետոյ գրել զայն:
243. Հետեւեալ նախադասութեանց բայերը եական բայի վերածել, եւ մէջերնին գտնուած ստորոգելիները դնելով նոր նախադասութիւններ շինել:

Ամանը ջուրով լեցուեցաւ: Այս աղջիկները կը տրամին: Շուները կը հաջեն: Շառերը պառուղ կուտան: Այս մարդը կը նուազէ: Շոզին կը Աղբիւրը կը հոսի:

ՕՐԻՆԱԿ. — Ամանը ջուրով լեցուն է: Այս աղջիկները տրտում են:

244. Մէյմէկ սեռի խնդիր դնել հետեւեալ խօսքերուն մէջ.

Վառարանի խողովակներ պիտի շինեմ, բայց . . . չունիմ: Պողպատէ գեղեցիկ զմելի մը ունէի . . . կորանցուցի Զուլածոյ երկաթէ . . . պատէ գեղեցիկ զմելի մը ունէի . . . կորանցուցի Զուլածոյ երկաթէ . . . պատէ գեղեցիկ զմելի մը ունէի . . . որպէս զի անձրեւը ներս չթակը շինեն: Զինկով պատեցինք մեր . . . որպէս զի անձրեւը ներս չթակը շինեն: Զոյգ մը արոյրէ . . . ուուրեցի իրեն: Զենուուան նամար աւելի փանցէ: Զոյգ մը արոյրէ . . . ուուրեցի իրեն: Զենուուան նամար յարդէ կ'ընտրեմ թաղիէ՝ բան թափէշ . . . մը, իսկ ամառուան նամար յարդէ կ'ընտրեմ թաղիէ՝ բան թափէշ . . . մը մասնիին որ զնել ուզեցի . . . :

245. Լուծել հետեւեալ խօսքերը.

Ցից է այն ճամբան որուն զառիվերը զգալի է: Զրային կենդանին չերը շուրը կը սիրեն: Ապարդին է զործ մը որմէ օգուտ մը չենք բաղերուները շուրը կը սիրեն: Ապարդին է զործ մը ոգուտ մը չենք բաղերուներն Անպատշաճ է այն խօսքը որ հակառակ է բաղաբավրութեան:

ԽԹ. Դ.Ս.Ս. — ԲԱՑԻՆ ԽՆԴԻՐԸ

268. Խնդիր. — Բայի մը խնդիրը անոր արտայայտած իմաստը կը լրացնէ, և այդ պատճառաւ լրացնեցի ալ կ'ըսուի:

279. Երկու տեսակ խնդիր կայ. սեռի խնդիր և բնուրեան խնդիր:

280. Սեռի խնդիր. — Սեռի խնդիրը ցոյց կու տայ առարկան, որուն վրայ ենթական գործողութիւնն այն առարկան, ինչպէս. հայրս ծեծեց իր ծառան. ես մը կը կատարէ, ինչպէս. հայրս ծեծեց իր ծառան. ես կուրեցի գրիչը. դուն ազատեցիր զայն:

281. Սեռի խնդիրը ընդհանրապէս անուն մը կամ գերանուն մըն է, և հայցական հոլով կ'ըլլայ:

282. Սեռի խնդիրը կը գտնուի զո՞վ կամ ի՞նչ բանը հարցումով, ինչպէս. զո՞վ ծեծեց. — ծառան. ի՞նչ բանը կուրեցիր. — գրիչը:

283. Սեռի խնդիրը ներգործական բայերուն հետ միայն կը դրուի:

Թ ԳԱՍՏ. — ԲՆՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐ

274. Բնուրեան խնդիր. — Բնուրեան խեղիրը բային արտայատած իմաստը կը լրացնէ :

275. Բնութեան խնդիրը կ'ըլլայ հայցական, տրական բացառական, գործիական :

276. Բնութեան խնդիրը ամէն բայի հետ կը հայ դրուիլ :

277. Հայցական բնութեան խնդիրը կը պատասխանէ ո՞ւր կամ ե՞րբ հարցման, ինչպէս. ևս առտուն կրու գամ. այսօր եվեղեցին պատրագ կայ. զյաւրիլ զլուխը դրա:

278. Տրական բնութեան խնդիրը կը պատասխանէ որո՞ւ, ե՞րբ, ինչ բանի հարցումներուն, ինչպէս. նեզի կը վսահիմ. նոյն միջոցին զանգակը զարնուեցաւ. յու խօսիդ յեմ հաւատաւ:

279. Բացառական բնութեան խնդիրը կը պատասխանէ որմէ, ո՞ւրիշ, ինչն հարցումներուն, ինչպէս. ևս ենթմէ յեմ բաժնուիր. պատուհաննեն վար ինկաւ. իր անխելուրենէն այդ վիճակին հասաւ:

280. Գործիական բնութեան խնդիրը կը պատասխանէ ինչո՞վ կամ ինչ բանվ հարցումներուն, ինչպէս. այս կօժիկներով յեմ կրնար յալել. այդ գրիչով յի գրուիր:

Թ ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱՐՄԻՒԾ

Արծիւը թուուններուն իշխանը նկատուած է: Ժայռերուն ծայրերը կը բնակի, ամայի աշտարակներու, մենաւոր փլատակներու վրայ: Իր բոյնը տափակ ձև մը մենաւոր գլուխութեալ ձիւղերէ կազմուած, և կնիւննեռնի ընդելուզեալ ձիւղերէ կազմուած, և կնիւննեռով ու ցախսերով ծածկուած է: Կ'ըսեն թէ, բոլոր կեանքին մէջ, միեւնոյն բոյնին վրայ կը թխսէ ան: Այնքան քին մէջ, միեւնոյն բոյնին վրայ կը թխսէ ան: Այնքան քին մէջ, միեւնոյն բոյնին վրայ կը թխսէ ան: Արծիւը կը հայ երկար ատեն անօթի կենալ. մինչեւնի: Արծիւը կը հայ երկար ատեն անօթի կենալ. մինչեւնի: Արծիւը կը դիմանայ: Եթէ պղտիկուց բռնուի, երեք շաբաթ կը դիմանայ: Եթէ պղտիկուց բռնուի, կրնայ թոչնարանին մը մէջ պահուիլ, բայց չի փոխեր իր կրնայ թոչնարանի բնաւորութիւնը, և եթէ քիչ մը զայրանայ, վայրենի բնաւորութիւնը, և եթէ քիչ մը զայրանայ, կատաղութեամբ նոյն իսկ իր տէրո՞ջը վրայ կը յարձակի ու իր մազիններովը կ'սպաննէ զայն:

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

246. Օրինակել այս հատուածը, ցոյց տալ սեռի խնդիրները եւ բնուրեան խնդիրները սկզբնաստերով:
247. Մէջմէկ խօսք շնորհ հայցական սեռի խնդիր ընելով հետեւեալ բառերը.
248. Մառ, դաշտ, անտառ, մատ, սեղան, աշխատութիւն, Օրինակ. — Գէորգ ծառ մը տնկեց մեր պարտէզն մէջ:
249. Միեւնոյն բառերը գործածել նախաղասութեան մէջ իրբեւ Բացառական հոլով.
250. Օրինակ. — Դաշտէն անցած ատենս արդէն մութը կոխած էր:
251. Միեւնոյն բառերը գործածել իրբեւ ստորգելի:
252. Օրինակ. — Ասիկա բրոջս աշխատութեան սեղանն է:
253. Միեւնոյն բառերը գործածել իրբեւ յատկացուցիլ:
254. Օրինակ. — Անտառին տերեւները թափեցան:
255. Օրինակ. — Մատս արինեցաւ:
256. Միեւնոյն բառերը գործածել իրբ գործիական հոլով.
257. Օրինակ. — Աշխատութեամբ կարել է յաջողիլ ամէն գործի մէջ:

ԹԱ. ԸՆԹԱԵՐՑՈՒՅՆ. — ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Թէ տան ինծի պալատներ ճոխ ու մեծափառ,
Ոսկի, արծաթ քանդակներով շինուած համակ,
Կը նախընտրեմ ես իմ արևակս հէք ու խոնարհ
Պատերն անզարդ ծեփուած միայն կիրով ճերմակ:
Ո՛վ տուն, քաղցրիկ տուն,
Չըկայ տեղ մը քեզ հանգոյն:

Ոչ կառք կ'ուզեմ, ոչ պարտէզներ իշխանական.
Տուէք ինծի խեղճուկ արօսոս իմ հայրենի.
Իմ պուրակներս, հովանիներս իմ մանկութեան,
Գեղջուկ կեանքիս խաղաղութիւնն իմ սիրելի:
Ո՛վ տուն, քաղցրիկ տուն,
Չըկայ տեղ մը քեզ հանգոյն:

Հ Յ Ա Հ Ա Ն Դ Ն Ե Բ

253. Արձակի վերածել այս ոտանաւորը, յոբնակիի դարձնելով և եռակաները, բայերը, խնդիրները:

254. Որոշել հետեւեալ խօսքերուն մէջ ներկայ, անցեալ եւ ապառնի ժամանակները:

Ծուլութիւնը մարդուս միտքը կ'սպառէ, աշխատութիւնը՝ մարմինը:
Սախսուութիւնը ամէնէն զզուեկի մոլութիւնն է: Մարդուս ամէնէն զիսաւոր
Թշնամին: Եթէ կ'ուզես հրամայել, նախ հնազանդիլ պիտի սորվիս: Քրիստուկի մէջ կը վախնայ քան
տոս չարչարուեցաւ, խաչուեցաւ և մեռաւ խաչին վրայ: Քետրոս Դուրեան
Միսար Մեծարենց բանաստեղծները շատ երիտասարդ մեռան նիրվան-
գատէ: Նշանաւոր Թատերագիր մըն էր: Գրիգոր Արծրունի ոուտահայ նըշա-

255. Գտնել հինգ վերացական անուն, հինգ նիւթական անուն եւ հինգ
յատուկ անուն, եւ մէյմէկ խօսք շինել անոնցմով ներկայ, ամց-
եալ եւ ապառնի բայեր գործածելով.

**ՕՐԻՆԱԿԻ. — Վրէժինդրութիւնը անուշ է, բայց հետեւանքը դառնա-
թերու երէկ ձեզի պիտի գալ:**
Մեր բովի տունը բռնկիցաւ:

ԹԱ. Դ.Ս.Ս. — ԲԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԸ

281. Բային փոփոխութիւններ. — Բայը չորս
տեսակ փոփոխութիւն ունի: թիւ, դէմֆ, ժամանակ և
եղանակ:

282. Թիւ. — Բայը կրնայ ըլլալ եղակի կամ յոք-
նակի, ինչպէս. կը խօսիմ, կը խօսիմ:

283. Դէմֆ. — Բայն ալ գերանունին պէս երեք
դէմք ունի, Ա. Բ. Գ. ինչպէս. կը խօսիս, կը խօսիս,
կը խօսի:

284. Ժամանակ. — Բային ժամանակը գործո-
ղութեան երբ կատարուելը կը ցուցնէ:

285. Ժամանակը երեք է. Աներկայ, անցեալ եւ
ապառնի:

286. Աներկայ. — Աներկան կը ցուցնէ այն ժամա-
նակը, ուր գործողութիւնը կը կատարուի, ինչպէս. կը
խօսիմ, կը կարեմ:

287. Անցեալ. — Անցեալը կատարուած, անցած

գործ մը կը ցուցնէ, ինչպէս. խօսեայ, կը կարեի:

288. Ապառնի. — Ապառնին կատարուելիք գործ

մը կը ցուցնէ, ինչպէս. պիտի խօսիմ, պիտի կարեմ:

289. Ներկան մէկ ձեւ միայն ունի. կը կարեմ:

290. Անցեալը երկու ձեւ ունի. 1. անցեալ ան-

կատար, կը կարեի. 2. անցեալ կատարեալ, խօսեայ:

291. Ապառնին երկու ձեւ ունի. 1. բացարձակ

ապառնի, պիտի խօսիմ. 2. անկատար ապառնի, պիտի

կարեի:

ԾՐ ԸՆԹԵՐՑՈՒԱՅ. — ՇԱՐԱՅ ԵՒ ՇԻՐԱԿ

Շիրակ Հայաստանի հին գաւառներէն մէկն էր եւ նշանաւոր դարձած՝ իր արգաւանդ արտերով ու բարեր այդիներով, Խորենացի, ծանօթ պատմիչը կ'ըսէ թէ Շիրակ անունը պէտք է ծագած ըլլայ Շարայէն որ Հայ սահապետի մը գաւակն է: Շարայ այնքան շատակեր էր որ իր այս մոլութիւնը առակի կարգ անցաւ: Իր երկրն բերքերուն առատութիւնը թերեւս պատճառ եղած ըլլայ իր որկրամոլութեան: Տարիներ ետքը, Խորենացին տակեր մարդու մը հանգիպէին, կ'ըսէին: «Թէ քոյ Շարայի որկորն է, Մեր Շիրակայ ամբարքն չեն»:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

256. Օրինակել այս հատուածը, ստորագծել այն բայերը որոնք ստոյգ բան մը կը յայտնեն, խաչանիշ զնել անոնց ներքեւ կուտան:
257. Դրել հետեւեալ բայերուն ներքեւ իրենց եղանակները.
- Զանացէ՛ք բարիք ընել ամէն անզամ որ առիթը պատահի: Ի՞նչ Աւելի բաղդր է բարիք ընելը բան թէ ընդունիլը:
258. Մէջմէկ խօսք շինել հետեւեալ սահմանականներէն մէկը գործածելով.

կը հարցնէի, շանացի, կ'աշխատիմ, զրեցի, կը յուսայի,

259. Մէջմէկ խօսք շինել հետեւեալ հրամայականները գործածելով.
Քացէ՛ք, ոորվէ՛, հաւատա՞նք, զրեցէ՛ք, մի՛ վստահիք:
260. Մէջմէկ խօսք շինել հետեւեալ ապառնինները գործածելով.
Պիտի զրէի, պիտի երգէ, պիտի ըսէք, պիտի կարեմ:
261. Մէջմէկ խօսք շինել հետեւեալ սմորոշ եղանակները գործածելով.

ԾՐ Գ.Ս.Ս. — ԲԱՅԵՐՈՒԽ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

292. Եղանակ. — Բային եղանակը գործողութեան կերպը կը ցուցնէ:

293. Եղանակը չորս է. Սահմանական, Հրամայական, Սորտադասական և Անորոշ:

294. Սահմանական. — Սահմանականը գործողութիւնը որոշ և իրական կերպով կը ներկայացնէ. ինչպէս. կը խօսիմ, կը գործեմ:

295. Հրամայական. — Հրամայականը գործողութիւնը կը հրամայէ, ինչպէս. խօսէ, խորհի:

296. Սորտադասական. — Սորտադասականը գործողութիւնը կասկածով ու թէական կերպով կը ցուցնէ. Ժողութիւնը կասկածով ու թէական կերպով կը ցուցնէ. ինչպէս. շատ անգամ ուրիշ բայէ մը կախում յայտնելով, ինչպէս. կ'ուզէ՛ք որ խօսիմ, երկ խորհի:

297. Անորոշ. — Անորոշը գործողութիւնը ընդունութիւնը կերպով կը ներկայացնէ, ինչպէս. խօսիչ, խորհած:

ԾՐԱԲՈՒՅՔ ԸՆԹԱՑՄԱՆ ՍՅ. — ՀՐԱԲՈՒԽԸ

Հրաբուխը ահազին թնդանօթ մըն է, որուն ճեղքուածքին մէկ ծայրէն միւսը շատ անգամ փարսախ մը կը տեսէ: Այդ լեբան բերնէն կը ժայթքին ծուխի և բոցի հեղեղներ, կուպրի, հալած մետաղի, և պացող ջուրի, մոխիրի, չեչաքարի ամպիր: Երբեմն քանի մը փարսախ հեռուն կը նետէ ահազին ժայռի կտորուանք, ծծմբական ցեխներ, սարսափելի պայթումներով, Այդ քարերը և մահ պատճառելով: Եւրոպայի մէջ երեք նշանաւոր հրաբուխ կայ. Ետնա լեռ՝ Սիկիլիոյ մէջ, Հեքլա լեռը՝ իսլանտայի մէջ և Վեսովլ լեռ՝ Նարոլիի մօտ, որունք Պօմպէի հռոմէական նշանաւոր քաղաքները:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

262. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել բայերը:
263. Զատել հետեւեալ բայերուն արմատները վերջաւորութիւննեւել, ժայռի, սեղակ, փշուիլ, պատճառել,
264. Մէյմէկ բայ շինել հետեւեալ արմատներուն ծայրը ել, ին, ալերգ, ժայռ, պար, ծիծաղ, անձրե, ներկ, յոյս, սէր, տէր, բէր, եռաք, դէր, խօսք, զիծ:
265. Մէյմէկ բայ զտնել հետեւեալ անուններուն համապատասիւար, յապաղում, պատճառել, անձրե, նոյն կոչում, վաճառք, ընթրիք:

Օրինակ. — Բրիլ, բրել:

266. Գտնել հետեւեալ բայերուն համապատասիւան անուններ.

Բարդել, Թռչիլ սուլել, ճչել, խոյանալ, պարծիլ, տքնիլ, բրտնիլ, հեւալ, նաւարկել, սողալ, Թրթուալ:

Օրինակ. — Բարդել, բարդութիւն

267. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բայերով. Տեւել, արդարանալ, ներել, հիանալ, դիմանալ, դատել, ժիկնիլ, փչչիլ, խզուիլ, դադրիլ:

Օրինակ. — Երջանկութիւնը երկար չի տեւեր:

268. — Գտնել հետեւեալ ածականներուն համապատասիւան բայեր. Զարդարուն, ուսեալ, կասկածոտ, նկարիչ, յաղթական, բարձրաբերձ, խորունկ, ծածուկ, փափուկ, Թրթուուն:

Օրինակ. — Զարդարուն, զարդարել:

ԾՐԱԲՈՒՅՔ ԸՆԹԱՑՄԱՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

298. Բայերուն կազմութիւնը. — Էականէն զատ, ամէն բայ երկու մասէ կը բաղկանայ. արմատ և վերջաւորութիւնները զնելով.

299. Արմատ. — Արմատը բային առաջին մասն է որ չի փոխութիր, և բային գլխաւոր իմաստը կը յայտնէ, իսկ փոխութիր, արմատն է խօս. կարել, արմատն է կարենչպէս. խօսիլ, արմատն է խօս. կարել, արմատն է խաղալ, արմատն է խաղ:

300. Վերջաւորութիւնը. — Վերջաւորութիւնը բային երկրորդ մասն է որ կը փոխուի եղանակին ու ժամանակին, թիւին ու դէմքին համեմատ, ինչպէս. խօսմանակին, թիւին ու դէմքին իրենց թիւին կարեցին, կարեկ:

301. Խոնարհում. — Բայի մը բոլոր ժամանակներն ու կարգեցին նեղանակները իրենց թիւերովն ու դէմքերովը բային ու նեղանակները կամ գրելուն խոնարհում կ'ըսուի:

ԷԱԿԱՆ ԲԱՅ

Սահմանական եղանակ

ՆԵՐԿԱՅ

Ա. ԶԵՒ

Եզ.	Յոր.	Եզ.	Յոր.
Եմ	Ենք	Կ'ըլլամ	Կ'ըլլանք
Ես	Եք	Կ'ըլլաս	Կ'ըլլանք
Է	Են	Կ'ըլլայ	Կ'ըլլան

Ա. Ացեալ անկատար

Եի	Եինք	Կ'ըլլայի	Կ'ըլլայինք
Եիր	Եիք	Կ'ըլլայիր	Կ'ըլլայիք
Եր	Եին	Կ'ըլլար	Կ'ըլլային

Ա. Ացեալ կատարեալ

Եզ.	Յոր.
Եղայ	Եղանք
Եղար	Եղաք
Եղաւ	Եղան

Բացարձակ ապառնի

Պիտի ըլլամ	Պիտի ըլլանք
Պիտի ըլլաս	Պիտի ըլլաք
Պիտի ըլլայ	Պիտի ըլլան

Ա. Անկատար ապառնի

Պիտի ըլլայի	Պիտի ըլլայինք
Պիտի ըլլայիր	Պիտի ըլլայիք
Պիտի ըլլար	Պիտի ըլլային

Հրամայական եղանակ

Յոր.

Եզ.	ՀԱՄԱԿԱՆՔ
Եղի՛ր	Եղէ՛ք

Ա. Առաջասական եղանակ

ՆԵՐԿԱՅ

Եզ.	ՀԱՄԱԿԱՆՔ
Եղաս	ՀԱՄԱՔ
Եղան	ՀԱՄԱՆ

Ա. Անկատար

Եզ.	ՀԱՄԱՅԻՆՔ
Եղայի	ՀԱՄԱՅԻՔ
Եղային	ՀԱՄԱՅԻՆ

Ա. Անորոշ եղանակ

Ա. Աներեւոյք

ՀԱՄԱԼ

ՆԵՐԿԱՅ ընդունելութիւն

Եղող

Ա. Անցեալ ընդունելութիւն

Եղած, Եղեր

Ա. Ապառնի ընդունելութիւն

ՀԱՄԱԼՈՒ, ԸԼԱՄԻՔ

Ծանօթութիւն. — Եական բայց սահմանական մերկայի եւ
անկատարի համար երկու ձեւ ունի. եթ եւ Կ'ըլլամ, եի եւ Կ'ըլլայի
որոնք իմաստով ալ բիշ մը կը տարրերին իրարմէ:

ԹԳ ԸՆԹԵՐՑՈՒՄԾ. — ԵԿՔԱՆԻԿԸ

Թոչուն մ'է եկեր պատուհանիս քով,
Եկքանիկիս հետ կը խօսի, կ'երգէ հազար գրդանքով:
Երբ կը մօտենամ, ձայնէս ահարեկ՝
Կը թլոփի, կ'երթայ իր վանդակին մէջ թողլով թոչունս հէք,
Որ կը հետեւի անոր սրլացքին
Ճաւոտ ձիչերով, խարուած իղձերով, արցունքը աչքին,
Մինչև ամպերուն աշխարհքը հեռուն:
Յանկարծ կը յուզուի, և կը յարձակի երկաթ ձողերուն,
Հոս հոն նետուելով ճիգով անհամար,
Եւ ոգորելով իր վանդակին մէջ տենդով մը յիմար:
Ո՞հ, իր ցաւերուն հազորդ է հոգիս.
Արդեօք, կը խորհիմ, բանամ իր առջև դուռը վանդակիս
Որ երթայ թըռչի լոյսին մէջ ազատ,
Որ երգէ ապրի լայն երկնքին մէջ իր կեանքն հարազատ:
Սակայն կը պահեմ. զոհել չեմ ուզեր
Իր երջանկութեան, զինքը տեսնելու հաճոյքս անձնասէր:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

269. Օրինակել այս ոտանաւորը սկզբնատառերով ցոյց տալ Շերգործական, չեղոր, կրաւորական բայերը:
270. Դոց սորմիլ եւ արտասանել այս ոտանաւորը:
271. Զատել այս հատուածին սեռի խնդիրները, եւ մէյմեկ խօսք շինել անոնցմով.
272. Արձակի վերածել այս ոտանաւորը:
273. Զատել այս հատուածին մէջն բնուրեան խնդիրները, եւ որոշել անոնց հոլովները.

Օրինակ. — Ոտնաձայնես, բցուկ. հլվ. բնութ. ինդիր:

274. Մէյմէկ Շերգործական բայ զնել կէտերուն տեղ.
Զնորսը իր ուռկանը ... Զուկը խայծը ... : Սարդը իր ոստալնը
... պատերուն անկիւնք: Կառապաները կառըք ... :

ԹԳ ԳԱՍ. — ԲԱՑԵՐՈՒՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ՅՈՒ. Էական բայէն զատ, չորս տեսակ բայ կայ. Շերգործական, չեղոր, կրաւորական և անցողական:

ՅՈՒ. Ներգործական կ'ըսուին այն բայերը, որոնց ենթական գործողութիւնը ուրիշի մը (սեռի խնդրին) վրայ կը կատարէ, ինչպէս. ես կը կարդամ այս զիրիլ. Վրայ կը կատարէ, ինչպէս. ես կը կարդամ այս զիրիլ. Կարդալու գործողութիւնը գրին վրայ կը կատարեմ. Կը բանամ դուռը. բանալու գործողութիւնը դրանը վրայ կը կատարեմ:

ՅՈՒ. Միայն և միշտ ներգործական բայերը սեռի խնդրի կ'առնեն:

ՅՈՒ. Չեղոր կ'ըսուին այն բայերը, որոնց ենթական գործողութիւնը ինք իր վրայ կը կատարէ, ինչպէս. Կը բայել, կ'արտասուեմ:

ՅՈՒ. Կրաւորական կ'ըսուին այն բայերը, որոնց ենթական ուրիշի մը կողմէ կատարուած գործողութիւնը վրայ կը կրէ, ինչպէս. ես կը խաւատուիմ մօրսկս. դուն կը բամբասուիս թշնամիկէ:

ՅՈՒ. Անցողական կ'ըսուին այն բայերը, որոնց ենթական գործողութիւնը ուրիշի մը ընել կուտայ, ինչպէս. կ'արդացնեմ, կարել կուտամ, կը կարդացնեմ:

ՄԵ ԸՆԹԵՐՑՈՒՅՆ. — ՓԻՂԵ

Փիղը շատ տգեղ կենդանի մըն է. այնքան խոշոր գլուխ մը ունի, և աչքերը ահազին դէմքին վրայ՝ այնքան պղտիկ են, որ գրեթէ չեն երեւար. Ականջները լայն են, կռնակը բարձր՝ ոտքերը տձեւ՝ մորթն ալ աղտոտ գորշ գոյն մը ունի. բայց հակառակ իր վիթխարի անչնորհք կերպարանքին՝ ինքը բարեբարոյ և հեղէ, ցորչափ չվնասեն իրեն: Բնկերական և աշխատասէր, բարեկամն է մարդուն, և իր ուժը, գործունէութիւնն ու ճարտարութիւնը անոր օգտին կը գործածէ, բայց ահարկութչնամի մը կը դառնայ, երբ անիրաւութիւնը ընեն իրեն: Իր միակ գեղեցիկ բանն է՝ երկու խոշոր ակռաները, որոնք մինչեւ եօթը ութը ութք կ'երկնանան, և որոնցմէ կը չինուին այնքան սիրուն գողորներ: Փիղին կնճիթը ձեռքի տեղ է իրեն համար, որով ամէն գործողութիւն կրնայ կատարել:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

275. Օրինակել այս հասուածը, եւ ա, թ, գ զիրերով նշանակիլ բոլոր բայերուն վրայ իրենց լժորդութիւնները:
 276. Գրել այս հասուածը դասարանին մէջ:
 277. Հսել թէ ո՛ր լծորդութեան կը վերաբերին հետեւեալ բայերը՝ Պատրաստուեցայ, պիտի երգեմ, կը հետեւին, կը լողայի, խաղա՛, պարեցէ՛ք, խնդա՛ք, ծիծաղէ՛ պիտի պարես, վազեցիր, հծծեց:
 278. Մէյմէկ չեղոյ բայ դնել կէտերուն տեղ.
- Այս տղան պատուհանէն վար Սանդուխին աստիճանեթք այնքան ցից են որ մարդ Այս տիսուր տեսարանէն Գիշեթք չեմ կրնար Շատ կ'ախորդիմ սառուցին վրայ

ՄԵ ԴԱՍ. — ԵՐԵՔ ԼՇՈՐԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Յ Յ 8. Միեւնոյն վերջաւորութիւնը ունեցող բայեր լծորդութիւն մը կը կաղմեն.

Յ Յ 9. Երեք լծորդութիւն կայ, որոնք աներեւոյթին վերջաւորութեամբ իրարմէ կը զանազանուին:

Ա. Ել ինչպէս . սիրել
Բ. իլ » խօսիլ
Գ. ալ » կարդալ

Յ Յ 10. Այս երեք լծորդութիւնները իրարմէ տարբեր խոնարհումներ ունին, որոնք կանոնաւոր բայերը կը կաղմեն:

Յ Յ 11. Ուշ վերջացող քանի մը բայեր ալ կան որոնք անկանոն խոնարհումներ ունին:

(Տեղայ Մաքրութիւն) (Տեղայ Մաքրութիւն)

(Տեղայ Մաքրութիւն) (Տեղայ Մաքրութիւն)



Պետրոս Դավթիս
(Տեղայ Մաքրութիւն) (Տեղայ Մաքրութիւն)



ԹԶ Դ.Ա.Ս. — ԲԱՑԵՌՈՒ ՎԵՐՋԱԿԱՆԵՐԸ

ԹԶ ԸՆԹԱՐՅՈՒՄ. — ԲԱՐԻՔՈՎ ԶՈՒԱՐԺԱՆԱԼ

Զարեհ հարուստ ընտանիքի մը զաւակն էր։ Ամառ օր մը իր դաստիարակին հետ զաշտերը պարտած միջոցին, մացառի մը տակ զոյգ մը կօշիկ տեսաւ, զոր հոն մօտերը աշխատող աղքատ մշակ մը ձգեր էր։ Տղան ուզեց այդ կօշիկները առնել պահել գործաւորին խաղ մը ընելու՝ և անոր յուզումը դիտելով զուարձանալու համար։ Բայց դաստիարակը ըստաւ իրեն։ «Աւելի ազնիւ միջոց մը ընարե՛ զուարձանալու» եւ խրատեց որ փոխանակ այդ կօշիկները վերցնելու՝ քանի մը զրուշ դնէ անոնց մէջ։ Տղան հնազանդեցաւ։ Քիչ մը ետքը գործաւորը եկաւ կօշիկները հագնելու, և մէջի դրամը տեսնելով՝ ուրախութենէն յուզուեցաւ, ծունկի վրայ եկաւ ու չնորհակալ եղաւ Սատուծոյ այս անակնկալ օգնութեան համար։ Զարեհ հեռուէն զայն դիտելով՝ անկէ շատ աւելի երջանիկ եղաւ, որովհետեւ ինք եղեր էր այդ երջանկութեան պատճառը։

Հ Բ Ա. Հ Ա. Կ. Ն Ե Բ

279. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել բայերը։
280. Սահմանական ներկայի վերածել բոլոր բայերը։
281. Սահմանական անկատարի վերածել բոլոր բայերը։
282. Հրամայականի վերածել բոլոր բայերը։
283. Կատարեալ Ա. ղէմբի վերածել բոլոր բայերը։
284. Աներեւոյրի, ներկայ, անցեալ, եւ ապառայի ընդունելուրեան վերածել բոլոր բայերը։
285. Դրել այս հատուածը աւելի ընդարձակելով։

312. Բայերուն վերցաւորութիւնները ամէն մէկ էծորդութեան մէջ կը տարբերին իրարմէ։

313. Սահմանական եւ ստորագտասական ներկային ու բացարձակ ապառնիին վերջաւորութիւններն են։

Ա. լծորդութեան մէջ. եմ, ես, է, ենի, ի, են.

Բ. » » իմ, իս, ի, ինի, ի, ին.

Գ. » » ամ, աս, այ, անի, աֆ, ան։

314. Սահմանական, ստորագտասական և ապառնի անկատարին վերջաւորութիւններն են.

Ա. լծորդութեան մէջ. էի, էիր, էր, էինի, էի, էին.

Բ. » » էի, էիր, էր, էինի, էի, էին.

Գ. » » այի, այիր, ար, այինի, այի, ային։

315. Անցեալ կատարեալին վերջաւորութիւններն են.

Ա. լծորդութեան մէջ. եցի, եցիր, եց, եցինի, եցի, եցին.

Բ. » » եցայ, եցար, եցաւ, եցանի, եցա, եցան.

Գ. » » ացի, ացիր, աց, ացինի, ացի, ացին։

316. Հրամայականին վերջաւորութիւններն են.

Ա. լծորդութեան մէջ. է՛, է՛նի, էցի՛.

Բ. » » է՛, է՛նի, էցի՛.

Գ. » » ա՛, ա՛նի, ա՛ցի՛:

317. Ներկայ ընդունելութեան վերջաւորութիւններն են երեք լծորդութեանց մէջ՝ ող։

318. Անցեալ ընդունելութեան վերջաւորութիւններն են երեք լծորդութեանց մէջ՝ ած, եր։

319. Ապառնի ընդունելութեան վերջաւորութիւններն են Ա., Բ լծորդութեանց մէջ՝ եղու, եղի։ Գ. լծորդութեան մէջ՝ աղու, աղի։

Ա ԼԾՈՐԴՈՒԹԻՒՆ. — ՍԻՐԵԼ

Սահմանական եղանակ
ՆԵՐԿԱՅ

q.	Ցոր.
ԿԸ սիրեմ	ԿԸ սիրենք
ԿԸ սիրես	ԿԸ սիրէք
ԿԸ սիրէ	ԿԸ սիրեն

Անցեալ անկատար

ԿԸ սիրէի	ԿԸ սիրէինք
ԿԸ սիրէիր	ԿԸ սիրէիք
ԿԸ սիրէր	ԿԸ սիրէին

Անցեալ կատարեալ

Սիրեցի	Սիրեցինք
Սիրեցիր	Սիրեցիք
Սիրեց	Սիրեցին

Բացարձակ ապառնի

Պիտի սիրեմ	Պիտի սիրենք
Պիտի սիրես	Պիտի սիրէք
Պիտի սիրէ	Պիտի սիրեն

Անկատար ապառնի

Պիտի սիրէի	Պիտի սիրէինք
Պիտի սիրէիր	Պիտի սիրէիք
Պիտի սիրէր	Պիտի սիրէին

Հրամայական եղանակ

Ցոր.	Ցոր.
Սիրենք	Սիրենք
Սիրէք	Սիրէք

ԱԽՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
ՆԵՐԿԱՅ

Սիրեմ	Սիրենք
Սիրես	Սիրէք
Սիրէ	Սիրեն

Անկատար

Սիրէի	Սիրէինք
Սիրէիր	Սիրէիք
Սիրէր	Սիրէին

ԱԽՐԱԾ ԵՂԱՆԱԿ

Անցեւոյն Եղանակ
Սիրել

ՆԵՐԿԱՅ ընդունելութիւն
Սիրող

Անցեալ ընդունելութիւն
Սիրած, սիրեր

Ապառնի ընդունելութիւն
Սիրելու, սիրելիք

ԹԵ ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՍԻՐԵ

Սիրէ՛ հայրիկդ . ան քեզ սիրեց կաթողին ,
Մինչ գուն մատաղ մահուկ էր տակաւին .
Ան քու լեզուէդ ինկած նախկին սուրբ վանկեր
Հաւաքելով՝ անմեղ խաղիդ էր ընկեր .
Սիրէ՛ հայրիկդ . ան ծերացած է հիմայ ,
Ալեծաղիկ մազերն իրեն քեզ վըկայ .
Երբեմն արի քայլերն հիմայ տկար են .
Սիրէ՛ հայրիկդ որ ալ քեզ հիւր մէ արդէն :
Սիրէ՛ մայրիկդ , ո՞հ , չըլլայ որ ճակտին վըրայ
Աղջապեր արտմութեան հետք մ'երեւայ :
Զանա՛ գգուել ու փայփայել զայն սիրով :
Ան քեզ համար երբեմն համակ էր գորով :
Յիշէ՛ մայրիկդ որ իր բոլոր կեանքին մէջ
Կ'աղօթէ քեզ համար սիրով դեռ անշէջ .
Սիրոյ շեշտով ընկերացի՛ր մօրդդ հէք
Մինչեւ մըռայլ մահուան հովիտն անցորեկ :

Հ Բ Ա. Հ Ա Ն Գ Ն Ե Ր

286. Օրինակել այս ոտանաւորը, եւ ցոյց տալ բոլոր բայերուն
յժորդութիւնները .
287. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բայերով .
Սիրէ՛, հաւաքելով, ծերացած, երեւայ, չանա՛, գգուել, փայփայել,
յիշէ՛, կ'աղօթէ, ընկերացիր .
288. Խոնարհել հետեւեալ բայերուն կատարեան ու հրամայականը .
Մնուցանել, մատուցանել, գարմանել, սերմանել, վատնել, յանձնել,
խառնել :
289. Խոնարհել եղել եւ հեծնել բայերը զրաւոր :
290. Խոնարհել ծանուցանել եւ զննել բայերը բերանացի :

ԹԵ ԴԱՍԱ. — «ՆԵԼ» ԵՒ «ՈՒԹԱՆԵԼ» ՎԵՐՋԱՑՈՂ ԲԱՅԵՐԸ

320. Նել վերջացող բայերէն ոմանք Ա. լծոր-
գութեան , սիրելին պէս կը խոնարհուին , ինչպէս . ֆլենել,
զննել , շինել , ժամանել , յանդիմանել , հիմնել , բոնել ,
օգնել , մատնել : Ասոնց և գիրը արմատական է , որով-
հետեւ այս բայերուն արմատն է մենին , զնին , շին , ժա-
ման , յանդիման , հիմն , բոնն , օգն . մատն :

321. Նել վերջացող ինը բայեր կան , որոնց և
գիրը արմատական չէ , և որոնք բացառիկ ձեւեր ունին
կատարեալին և հրամայականին մէջ :

322. Ասոնցմէ հինգը՝ զտնել , մտնել , եղել (եղնել),
իշնել , հեծնել կատարեալի մէջ կ'ըլլան՝ զտայ , մտայ ,
եղայ , իշայ , հեծայ և հրամայական եղակիի մէջ՝ զտի՛ր ,
մտի՛ր , եղի՛ր , իշի՛ր , հեծի՛ր : Իսկ չորսը՝ առնել , խած-
մտի՛ր , բուլնել , պազնել բայերը , կատարեալի մէջ կ'ըլլան
առի , խածի , բուլի , պազի . հրամայականի մէջ կ'ըլլան
ա՛ռ , խա՛ծ , բու՛լ , պա՛զ :

323. Ուցանել վերջացող բայերը , ինչպէս ծանու-
ցանել , կատարեալի մէջ կ'ըլլան ծանուցի , և հրամա-
յականի մէջ ծանուցուր :

324. Այսպէս կը խոնարհուին մատուցանել , կա-
ռուցանել , սնուցանել , հատուցանել , և այլն :

Բ Լ ԾՈՐԴՈՒԹԻՒՆ. — Խ Օ Ս Ի Լ

Սահմանական եղանակ
Ներկայ

ԵՊ.

ՅՈՒ.

Կը խօսիմ
Կը խօսիս
Կը խօսի

Կը խօսինք
Կը խօսիք
Կը խօսին

Անցեալ անկատար

Կը խօսէի
Կը խօսէիր
Կը խօսէր

Կը խօսէինք
Կը խօսնիք
Կը խօսէին

Անցեալ կարարեալ

Խոսեցայ
Խոսեցար
Խոսեցաւ

Խոսեցանք
Խոսեցաք
Խոսեցան

Բացարձակ ապառնի

Պիտի խօսիմ
Պիտի խօսիս
Պիտի խօսի

Պիտի խօսինք
Պիտի խօսիք
Պիտի խօսին

Անկատար ապառնի

Պիտի խօսէի
Պիտի խօսէիր
Պիտի խօսէր

Պիտի խօսէինք
Պիտի խօսէիք
Պիտի խօսէին

Հրամայական եղանակ
ՅՈՒ.

ԵԶ.

ՅՈՒՔ.

Խօսինք
Խօսեցէք

Խօսէ'

Անորադասական եղանակ
Ներկայ

Խօսիմ
Խօսիս
Խօսի

Խօսինք
Խօսիք
Խօսին

Անկատար

Խօսէի
Խօսէիր
Խօսէր

Խօսէինք
Խօսէիք
Խօսէին

Անորու եղանակ

Աներեւոյք

Խօսիլ

Ներկայ ընդունելուրիւն
Խօսող

Անցեալ ընդունելուրիւն
Խօսած, Խօսեր

Ապառնի ընդունելուրիւն
Խօսելու, Խօսելիք

ՄՅ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԷՇՈՒՆ ՏՐԱՄԱՎԱՆՈՒԹԻՒՆԸ

Օրին մէկը, էշ մը կոնակը աղ բեռցած կ'երթար։ Առուակի մը հանդիպելով՝ հարկադրուեցաւ մէջէն անցնիլ, ու երբ դիմացի եղերքը հասաւ, տեսաւ որ բեռը բոլորովին թեթեւցեր, գրեթէ հատեր էր։ Կը կարծուի թէ էշերը խելք չունին, հակառակ այս ճշմարտութեան, մեր զրասար այս դէպքը չմոռցաւ, և ուրիշ անգամ մը, երբ բուրդի պարկերու ներքե ճնշուած կը քալէր, խորհեցաւ որ շրջակաները լիճ մը կար, և ճամբան քիչ մը երկնցը նելով, կրնար անկէ անցնիլ. ու քրտնելով, յոգնելով վազեց, ոտքով զլխով ջուրին մէջ խորասուղուեցաւ։ Միայն չէր խորհեր թէ աղն ու բուրդը միևնոյն բանը չէին. աղը ջուրէն կը հալի, բայց բուրդը ջուրը ծծելով աւելի կը ծանրանայ։ Կ'ըսեն թէ խեղձը շատ զղաց, բախտին դէմ գանդատեցաւ, բայց ըրածէն չխպնեցաւ, որովհետեւ խելքը չհասաւ իր դժբախտութեան պատճառին։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

291. Օրինակել այս հատուածը, եւ նշանակել բոլոր բայերուն վրայի իրենց լծորդութիւնները։
292. Պատմել բերանացի այս հատուածը, յետոյ գրել դասարանին մէջ։
293. Գտնել այս հատուածին մէջ նիւթիւն վերջացող բայերուն արւանաները։
294. Խոնարհել այս հատուածին մէջ բոլոր բայերուն կատարեալին ու հրամայականները։
295. Խոնարհել հաւելի, բոււսիլ բայերը՝ գրաւոր։
296. Խոնարհել փլիի, կպչի բայերը՝ բերանացի։
297. Մէյմէկ կրաւորական բայ դնել հետեւեալ կէտերուն տեղ։

Երէկ մեր ծառան հօրմէս ...։ Մեր տունը այս տարի ...։ Ես ձեր խոսքերէն ...։ Մեր դրացին սխալ դեղ առնելով ...։ Մարդ երբ կ'աշխատիր պէտք է ...։ Զիերը պէտք է ամէն առտու աղէկ մը ...։

ՄՅ ԴԱՍ. — ՆԻԼ ԵՒ «ԶԻԼ» ՎԵՐՋԱՑՈՂ ԲԱՁԵՐԸ

325. Նիլ վերջացող բայերէն ոմանք Բ Լծորդութեան՝ խօսիլին պէս կը խոսնարհուին։ Ինչպէս յոգնի, խոտնի, խաղնի, խոտովանի, կործանիլ, հաւենիլ, հաւանի, դաւանիլ։

326. Ասոնց և գիրը արմատական է, որովհետեւ այս բառերուն արմատներն են յոգն, ֆիրսն, խուպան, խոտովան, կործան, հաւան, դաւան։

327. Նիլ վերջացող այն բայերը, որոնց և գիրը արմատական չէ, բացառիկ ձեւեր ունին կատարեալին արամայական եղակիին մէջ, ինչպէս հաւելի, հաւել հրամայական եղակիին մէջ, ինչպէս հաւանիլ, հաւանի, հաւանիր։ Այսպէս են, մեռնիլ, անցնիլ, բուսնիլ, հագնիլ, հատնիլ։

328. Այս բայերէն ծնիլ և սնիլ՝ հրամայականի մէջ՝ ընդհանուր օրէնքին կը հետեւին, և կ'ըլլան ծնկ'։

329. Զիլ վերջացող բայերէն ոմանք կը հետեւին խօսիլին, ինչպէս յորչիլ, բայչիլ, կառչիլ։ Սակայն անոնցմէ փախչիլ, բռչիլ, փշչիլ, դպչիլ, կպչիլ, փակչիլ անոնցմէ փախչիլ, բռչիլ, փշչիլ, դպչիլ, կպչիլ հրամայականին մէջ, բացառիկ ձեւ ունին կատարեալին և հրամայականին մէջ, փախայ, փախիր, բռայ, բռիր, փշայ, փշիր, դպչայ, դպչիր, կպչայ, կպչիր, փակայ, փակիր։

Գ ԼԾՈՐԴՈՒԹԻՒՆ. — ԿԱՐԴԱԼ.

Սահմանական եղանակ

ՆԵՐԼԱՅ

Եզ.

Կը կարդամ

Կը կարդաս

Կը կարդայ

Յոր.

Կը կարդանք

Կը կարդաք

Կը կարդան

Ա.Եցեալ անկատար

Կը կարդայի

Կը կարդայիր

Կը կարդար

Կը կարդայինք

Կը կարդայիք

Կը կարդային

Ա.Եցեալ կատարեալ

Կարդացի

Կարդացիր

Կարդաց

Կարդացինք

Կարդացիք

Կարդացին

Բացարձակ ապառնի

Պիտի կարդամ

Պիտի կարդաս

Պիտի կարդայ

Պիտի կարդանք

Պիտի կարդաք

Պիտի կարդան

Ա.Ակատար ապառնի

Պիտի կարդայի

Պիտի կարդայիր

Պիտի կարդար

Պիտի կարդայինք

Պիտի կարդայիք

Պիտի կարդային

Հրամայական եղանակ

ՅՈՒ

ԵԶ.

Կարդա՛

Սահմանական եղանակ

ՆԵՐԼԱՅ

Կարդա՞նք

Կարդա՞ք

Կարդա՞ն

Կարդամ

Կարդաս

Կարդայ

Ա.Ակատար

Կարդայի

Կարդայիր

Կարդար

Ա.Եցեալ եղանակ

Ա.Եցեւոյք

Կարդալ

ՆԵՐԼԱՅ ընդունելութիւն

Կարդացող

Ա.Եցեալ ընդունելութիւն

Կարդացած, կարդացիր

Ա.պառնի ընդունելութիւն

Կարդալու, կարդալիք

ԹԹ. ԸՆԹԵՐՑՈՒՅՆ.՝ ԵՐԵԱԼՈՒ ՎՏԱՆԳԸ

Փիլիսոփայ մը կ'ըսէր իր աշակերտներուն . ևթէ կ'ուզէք երջանիկ ըլլալ , աղքատ ապրեցէք . բնաւ մի՛ փափաքիք ունենալ բան մը որմէ զուրկ ըլլան ուրիշները . և եթէ ունենաք , ծածկեցէք զայն : Եթէ կ'ուզէք թշնամի՛ չունենալ , ջանացէք բնաւ չերեւալ , ծածկեցէք ձեր տաղանդները , ձեր կարողութիւնները : Թո՛ղ ոչ ոք զիտայ թէ ինչեր սորված էք , և ինչեր կրնաք ընել , և ոչ ոք պիտի նախանձի ձեզմէ , և ոչ ոք պիտի հարուածէ և զրպարտէ զձեզ : Արժանիք չունեցող մարդիկ նախանձ չեն աղդեր : Զեր փառքը վնասուցէք ձնր անձնական յատկութեանց ներքին զիտակցութեան մէջ , և ձեր երջանկութիւնը վայելեցէք ձեր խզճին անդորրութեան մէջ :

Հ Բ Ա Հ Ո Ն Գ Ն Ե Ր

298. Օրինակել այս հատուածը , եւ նշանակել բոլոր բայերուն վրայ լծորդութիւնները:
299. Գրել այս հատուածը աւելի ընդարձակելով.
300. Ցոյց տալ այս հատուածին մէջի բայերուն ժամանակները եւ եղանակները:
301. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բայերուն աներեւոյրներով .
Կը յուզուի , կը բարկանայ , զլկուած է , կը հսկէ , չեն համարձակիր .
չի վարանիր , ամբաստանե՞նք :
302. Խոնարհել կենալ եւ կամենալ բայերը՝ զրաւոր:
303. Խոնարհել հեռանեալ եւ հասկնալ բայերը՝ բերանացի:

304. Ցնել վերջացող Աերգործական կամ անցողական մէյ մէկ բայ դնել հետեւեալ խօսքերուն մէջ , կէտերուն տեղ .

Երբ կ'ուզենք հիւրի մը բան մը . . . պէտք է բաղաբավարութեամբ . . . պնակը իրեն : Այս պատերը . . . համար շատ ծախը ըրի : . . . պնակը իրեն : Այս պատերը . . . համար մասնաւոր խանութս . . . տուի և նորէն շլնեցի : Տղաքը . . . համար մասնաւոր թատրոններ կան Երովայի մէջ : Զին շատ . . . վտանգաւոր է : Զին . . . համար այդ թերութիւններս կը յիշէք :

305. Հետեւեալ բայերուն արմատները գտնել .

Երբանալ , ինդալ , ծանրանալ , զիրնալ , մեծնալ , խունալ , հազալ .
հինանալ , դիմանալ , տիրանալ , բարանալ , սեւնալ :
306. Խոնարհել զրաւոր այս բայերուն կատահայններն ու հրամայականները :

ԹԹ. Գ.Ս.Ս — «ՆԱԼ» ՎԵՐՋԱՑՈՂ ԲԱՑԵՐԸ

330. Նալ վերջացող բոլոր բայերը բացառիկ խոսքանիկ ունին կատարեալի և հրամայականի մէջ , նարհումնիկ ունին կատարեալի և հրամայականի մէջ , ինչպէս . բարկանալ , բարկացայ , բարկացի՛ր : Այսպէս ինչպէս . վասնանալ , վասնացայ , վասնացի՛ր : Այսպէս ինչպէս . վասնանալ , վասնացայ , վասնացի՛ր : Այսպէս ինչպէս . վասնանալ , վասնացայ , վասնացի՛ր : Այսպէս ինչպէս . վասնանալ , վասնացայ , վասնացի՛ր : Այսպէս ինչպէս . վասնանալ , վասնացայ , վասնացի՛ր : Այսպէս ինչպէս . վասնանալ , վասնացայ , վասնացի՛ր : Այսպէս ինչպէս . վասնանալ , վասնացայ , վասնացի՛ր : Այսպէս ինչպէս . վասնանալ , վասնացայ , վասնացի՛ր :

311. Նալ վերջացող բայերէն զանալ բայլը միայն կը յետեւի գ լծորդութեան , կարդալին , որովհետեւ և գիրը արմատական է :

Կ ԸՆԹԵՐՑՈՒՄՆ. — ՈՐԲԸ ԵՒ ՍԱՐԴԸ

Փոքրիկ որբ տղեկ մը , որուն մայրը մեռած ըլլալով
հայրը կրկին ամուսնացեր էր , միայնակ ու լքուած կ'ապ-
րէր տանը մէջ : իր տրտմութեան սփոփանք մը գտնելու
համար , ինքզինքը երածշտութեան տուաւ , և այնքան
մեծ տաղանդ երեւան բերաւ որ , ութը տարեկան հասակին
մէջ , արդէն իր ջութակով ամէնքը կը հմայէր , կը դիւթէր .
Այդ հիացողներուն կարգէն էր նաև . . . սարդ մը , որ պա-
տին անկիւնը սքլած . զինքը մտիկ կ'ընէր հեռուէն , և որ
քիչ քիչ համարձակութիւն առնելով փոքրիկ նուազածուին
մօտեցաւ : Ալ ամէն օր կու գար անոր թեւին վրայ կը
կենար Տղան ալ իր արուեստագէտի սրտով հաճոյք կ'զգար
այս ունկնդրութենէն ու օրէ օր կը կապուէր անոր :
Դժբախտաբար , օր մը , մօրուն սենեակէն ներս մտնելով՝
հարուածով մը սպաննեց այդ զգայուն բարեկամը : Տղան
մարեցաւ ինկաւ ու երեք ամիս հիւանդ պառկեցաւ :

Հ Ա Ա Հ Ա Կ Ն Ե Բ

- 307. Օրինակել այս հատուածը , եւ ստորագծել բայերը :
 - 308. Սահմանական ներկայի վերածել բոլոր բայերը :
 - 309. Գրել այդ բայերուն յովնակի հրամայակամները :
 - 310. Գրել այն առարկաները որոնց միջոցաւ հետեւեալ գործո-
ղութիւնները կը կատարուին .
Սղոցել , ներկել , հնձել , սանտրել , ածիւել , ինկարկել , կարել , թիա-
վարել , նկարել , մտնել , ձեւել ալել :
 - 311. Գրել վերի հատուածը աւելի մանրամասնօրէն :
 - 312. Խոնարհել լալ եւ գալ բայերը բերանացի :
 - 313. Լուծել հետեւեալ նախասութիւնները :
- Կ'ուզէի նամը հինգի շողենաւին համեմիւ . Երկու ժամ հորէն ջուր
բաշեցի չուանով երբ մարդ կ'ուզէ բան մը զնել , պէտք է անոր արժէքը
զիտնայի . Շիծեռնակները բնազմամբ կը զուշակեն մրրիկին մօտենալը ,
չէրկիւանում և Պոմպէի բաղարները Վեսով լերան հրաբուխէն զետնին
տուհի մըն է :

Ի ԴԱՍ. — ԲԱՑԻՆ ԵՂԱՆԱԿՆԵՐՈՒՆ ԵՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՆ
ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

332. Սահմանական ներկան և անկատարը , բացա-
ձակ ապառնին և անկատարը , հրամայականին յովնակին ,
անկատարնին և անկատարը , ներկայականին յովնակին ,
անկատարնին և անկատարը , ներկայականին յովնակին .
թիւները հետեւեալ օրէնքին համաձայն կը կազմուին .

333. Սահմանական ներկան և անկատարը , ստորա-
գայական ներկայական և անկատարին առջեւ կը աւելցնելով
կազմուին . տեսնեմ , կը տեսնեմ :

334. Գալ , տալ , լալ բայերը կու կ'առնեն փոխանակ
կը ի . կու զամ , եւալին :

335. Կը ի զիրը կը ջնջուի ձայնաւորով սկսող
բայերուն առջեւ , ու սա (‘) նշանը կը դրուի , որ կը կոչուի
բայերուն առջեւ , ու սա (‘) նշանը կը դրուի : Վիշտանակ կը երգեմ ըսելու :
ապարաց , ինչպէս . կ'երգեմ , փոխանակ կը երգեմ ըսելու :

336. Եմ , կամ , կրնամ , ունիմ , զիսեմ բայերը երբեք
կը չեն առներ :

337. Բացարձակ ապառնին և անկատար ապառնին
ստորագայական ներկայական և անկատարին առջեւ պիտի
ստորագայական ներկայական և անկատարին առջեւ պիտի ,
աւելցնելով կը կազմուին . երգեմ , պիտի երգեմ . երգի ,
պիտի երգի :

338. Հրամայական յովնակի Բ դէմիը անփոփոխ կեր-
պով ստորագայական ներկայական յովնակի Ա դէմքն է ,
վրան շեշտով մը . երգենի , երգենի :

339. Հրամայական յովնակի Բ դէմիը կը կազմուի
ի և այ վերջաւորութեանց տեղ հ' դնելով . ինչպէս .
երգեցի , երգեցի , շեշտով մը :

ԿԱ. ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՏԱՆՏԻԿԻՆԸ

Տան մը ներքին խաղաղութիւնն ու երջանկութիւնը
անոր տանտիկինէն կախում ունի։ Ան պիտի խնամէ
տղոց առողջութիւնն ու կրթութիւնը, ան հոգ պիտի տանի
ամուսնին հանգստութեան ու գործերուն յաջողութեան,
պիտի ջանայ որ ամէն բան որքան լաւ՝ այնքան գեղեցիկ
ըլլայ։ Տունը մեքենայի մը կը նմանի, որուն բոլոր ճաշ-
խարակներն ու ծինիները պէտք ունին անդադար իւղո-
տուելու և մաքրուելու։ Հոն ամէն բան նորոգութեան
և կարգաւորութեան կը կարօտի։ Ուստի տանտիկինը
պէտք է ըլլայ կարգապահ, ուշիմ, բարի, աշխատասեր
ու քաղցրաբարոյ, և ամէնէն աւելի գիտնայ ինքինքը
նուիրել իր ընտանիքին երջանկութեան, որմէ կախում
ունի փոխադարձաբար իր պատիւն ու երջանկութիւնը։

ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԽՈՐԵՎ

314. Օրինակել այս հատուածը, ստորագծել բայերը.
 315. Աներեւոյքի, յետոյ ներկայ եւ ապառնի լնդունելուրեան վերածել բոլոր բայերը.
 316. Անցեալ կատարեալի, յետոյ անցեալ լնդունելուրեան վերածել բոլոր բայերը:
 317. Գտնել հետեւեալ գոյականներուն համապատասխանբայեր. Կարծիք, ուշղութիւն, զգացում, համակրանք, գուռանք, ապահովութիւն, արհամարհանք, չանք, փաստակ, խնամք, բաղձանք:
 318. Լուծել հետեւեալ բառերը զատ զատ.
Իրենց, բոլոր, ձեռքեր, փափաքած, հիւանդ, հինգ, մեր, տուն, կրակ, յիշատակ, չորրորդ, ասոնք, ատ, որոնցմէ, իւրաքանչիւր, փազեի, խորհող, եղաւ, նրբամիտ, աննք, մէկզմէկու, անիրաւ:
 319. Բերանացի խոնարհել ջմջել, երևիշ եւ սողալ բայերը:
 320. Գտնել հետեւեալ բայերուն համապատասխան բայերը.
Աւերակ, ընդունելութիւն, յարձակում, ննչիւն, զրւատ, զարհուանք, ցող, խաւար, ծագում, պատիւ, հող, մարզանք, այցելութիւն, զղում:

ԽԱՅԱՎՈՐԻՄ: — ԲԱՑԻՆ ԵՂԱՍՎԱԿՆԵՐՈՒՆ ԵՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՆ

ԿԱՐԱՎՈՒԹԻՒՆԸ (7ար.)

340. Աներեւոյթը կը կաղմուի ստորադասական ներկային վերջի և գիրը 1ի փոխուելով, ինչպէս . երգիմ, երգել:

341. Ներկայ ընդունելիքին զերծ գտնելու առ ի վերջաւորող բայց բայց այս վերջաւորութեանց իւ վերջաւորող բոլոր բայցեան այս վերջաւորութեանց իւ գնելով, ինչպէս երգել, երգող և խօսիլ, խօսող. տեղ ող գնելով, ինչպէս երգել, երգող և խօսիլ, խօսող. հեծնել, հեծնող. հանգժիլ, հանգչող : Այ, նաև վերջաւորող հեծնել, հեծնող. կատարեալն ին և այն ջնջելով, ու բայց բայց անցեալ կատարեալն ին և այն ջնջելով, ու բայց ող գնելով, ինչպէս կարդալ, կարդացի, կարդացելը ող գնելով, մոռնալ, մոռնող :

342. Ս.նցեալ շնչունեղութիւնը կը կազմուր երաք
Ըստ գործութեանց մէջ ալ կատարեալին եցի, եցայ, ի, և այ
շնորհութեանց տեղ դնելով ած կամ եր, ինչպէս.
Վերջաւորութեանց տեղ դնելով ած կամ եր, հազարի, հազարԵր .
երգեցի, երգած . խօսեցայ, խօսեր . հազարի, հազարԵր .
ծանուցի, ծանուցած, անցայ, անցԵր, խոսացայ, խոս-
տանց . և այլն :

343. Ապանի ընդունաբարիւմ գետ է լ ։ Ի սկզբան
բեւոյթին վրայ ու կամ ի աւելցնելով, ինչպէս . հազար,
հազարու. երգել, երգելիք : Դիտելի է որ Բ ԾՈՐԴՈՒԹԵԱՆ
կազարու. կիրք և կիրքութ, ինչպէս . խօսիլ, խօսելու:
Կ գիրք և ի կը փրխութ, ինչպէս . խօսիլ, խօսելու:

Միամիտ քաղքենի մը, որ բնաւ հրացան գործածածնէր, որսորդութեան փափաք տոււաւ։ Բայց ամէն որսի երթալուն՝ ձեռնունայն ետ կը զառնար, ու ամէնքը կը ծալլիէին զինքը։ Օր մը, երբ նորէն յոզներ դադրեր ու չէր կրցեր բան մը զարնել, ճամբան տղումը հանդիպեցաւ որ ճագար մը գրկած կը տանէր։ «ԱՌ այս տնգամ բախտո բանեցաւ,» ըստ ինքնիրեն։ Ճագարը գնեց, և պարան մը առնելով, մէկ ծայրը կենդանիին ոտքին կապեց, ու միւս ծայրը՝ ծառի մը ճիւղին։ Յետոյ քանի մը քայլ ետ գնաց, և նշան առնելով, հրացանին ըլթակը քաշեց։ Կապարը զնաց լարը փրցուց. և ճագարը արշաւանոյր փախաւ, մեծ ազլութեան մէջ թողլով խեղճ որսորդը։

ՀՐԱՀԱՎԳՎԵՐ

321. Թրինակել այս հատուածը, եւ ստորագծել անկանոն բայեր։

322. Աւելի ընդպրօքակելով զրել այս պատմութիւնը,

323. Խոնարհել Յասիլ, ուտել դնել: բայերը

324. ՄԵյ մէկ անկանոն բայ զնել հետեւեալ կէտերոն տեղ։
Սա մարզը զրո . . . մեր պարտիզանն է. Այս Թռչոնը ես . . .
Այսօրունէն ծ . . . զարոց երթալ, Այս ծառին պտուղները մենք . . .
երէկ եղբարս ախչափ հիւանդ էր որ մինչեւ լցու . . . Զեմ կրնար այս
արկզիկը . . . , որպինեան բանալին կորսուած է։

325. ՄԵյ մէկ խօսք շինել հետեւեալ անկանոն բայերուն բացար-
ձակ ապառնիներովը.
Փրթիլ, իյնալ, զալ, տանեալ, մնալ, տանիլ, նստիլ, զարնել, ընել,
ուտել, գնել տալ։

326. Լուծել հետեւեալ խօսքերը.
Մեր դրացին զաւակը հիւանդ է։ Դուռը բանալիով կդպեցէ ք:
Իր զիրքերը այրեցան։ Ասոնք հին հագուստներ են։ Ոմանք կը կարծեն թէ
պաղ ջուրը օգտակար է։ Կիզէի մոծ Սփինքը ճայուերու մէջ փորուած
հսկայ արձան մըն է։

ԿՅ ԴԱՍ. — ԿԱՆՈՆԱԿՈՐ, ԶԱՐՏՈՒՂԵ ԵՒ ԱՆԿԱՆՈՆ ԲԱՑԵՐ

344. Կանոնաւոր բայեր . — Երեք լծորդութեանց
հետեւող բայերը կը կոչուին կանոնաւոր բայեր:

346. Անկանոն բայեր. — Անոնցմէ զատ քառս բայ
կայ, որոնք զանազան վերջաւորութիւններ ունին, և կը
տարբերին ընդհանուր կանոնէն կատարեալին կամ եգակի
հրամայականին և կամ երկուքին մէջ միանգամայն:
Ասոնք անկանոն բայեր կըսուին, և հետեւեալներն են.
Քերել, ղենել, զարել, լնել, լսել, ուտել, տեսնել, նսիլ,
պրծիլ, սկսիլ, տանիլ, փրփիլ, զաշ, լաշ, տաշ, բանաշ,
դառնաշ, երքաշ, իշնաշ, մնաշ:

ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐ

Աներեւոյք

Անցեալ Կատարեալ

Հրամայական

Բերել,

Բերի, բերիր, բերաւ,
բերինք, բերիք, բերին,

Բե՛ր :

Դսել,

Դրի, դրիր, դրաւ,
դրինք, դրիք, դրին,

Դա՛րկ :

Զարնել,

Զարկի, զարկիր, զարկաւ,
զարկինք, զարկիք, զարկին,

Զա՛րկ :

Ըսել,

Ըրի, ըրիր, ըրաւ,
ըրինք, ըրիք, ըրին,

Ըրէ՛ :

Հսել,

Հսի, ըսիր, ըսաւ,
ըսինք, ըսիք ըսին,

Հսէ՛ :

Ուտել,

Կերայ, կերար, կերաւ,
կերանք, կերաք, կերան,

Կե՛ր :

Տեսնել,

Տեսայ, տեսար, տեսաւ,
տեսանք, տեսաք, տեսան,

Տե՛ս :

Նստիլ,

Նստայ, նստար, նստաւ,
նստանք, նստաք, նստան,

Նստէ՛ :

Պրծիլ,

Պրծայ, պրծար, պրծաւ,
պրծանք, պրծաք, պրծան,

Պրծէ՛ :

Սկսիլ,

Սկսայ, սկսար, սկսաւ,
սկսանք, սկսաք, սկսան,

Սկսէ՛ :

Աներեւոյք

Անցեալ Կատարեալ

Հրամայական

Տանիլ

Տարի, տարիր, տարաւ,
տարինք, տարիք, տարին,

Փրթիլ, փրթայ, փրթար, փրթաւ,
փրթանք, փրթաք, փրթան,

Գալ, եկայ, եկար, եկաւ,
եկանք, եկաք, եկան,

Լալ, լացիր, լացաւ,
լացինք, լացիք, լացին,

Տալ, տուիր, տուաւ,
տուինք, տուիք, տուին,

Բացի, բացիր, բացաւ,
բացինք, բացիք, բացին,

Դառնալ, դարձայ, դարձար, դարձաւ,
դարձանք, դարձաք, դարձան,

Եղթալ, գացիր, գնաց,
գացինք, գացիք, գացին,

Ինկալ, ինկայ, ինկար, ինկաւ,
ինկանք, ինկաք, ինկան,

Մնացի, մնացիր, մնացաւ,
մնացինք, մնացիք, մնացին,

Տա՛ր :

Փրթէ՛ :

Եկո՛ւր :

Լա՛ց :

Տու՛ւր :

Բա՛ց :

Դարձէ՛ր :


Գնա՛ց :

Ինկի՛ր :

Մնացի՛ր :



Ցիկին Վ.իմէ լը Պոկօն եւ իր աղջիկը
(Տե՛ս էջ 152)



Արգէտ Սփինօսը Գահիրէի մօն
(Տե՛ս էջ 156)

ԱՅ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ. — ՀԱՅՐԵՆԻ ՑԻՇԱՏԱԿ

Պանդուխտ էր ան . յաճախ կու գար կը նստէր
Ու կը պատմէր ինծի ցաւերը սրտին .
Լըքեր էր իր դեռահաս կինն ու որդին .
Եւ օրն իբուն քրտնավաստակ կ'աշխատէր :
Օր մը ըստ . «Քեզի նուէր մը բերի
Հայաստանէն , որ սուրբ կարօտը առնես .
Գըրեր էի քոյրերուս որ զրկեն մեղ
Սրտամէտի խնձոր հասած այս տարի :»
Ծոցէն երկու խնձոր հանեց ան քնքուշ ,
Կարծես խայծած արշալոյսի տակ միայն .
Միրդն էր համեղ , կարմրափայլ ու անըման
Եւ կը բուրէր անմահական հոտ անուշ :

Յետոյ կիսեց : ինծի տուաւ չերտ մ'այսպէս :
Կարօտանքով բերանս առի ճաշակել .
Բայց թունդ ելաւ հոգիս , արցունք անարգել
Կաթիլ կաթիլ վար հոսեցան աչքերէս :

Վ. ՍՊԱԶԵՍ.Ն

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

- 327. Օրինակել այս ոտանաւորը , եւ սահմանական անկատարի վերածել բոլոր բայերը :
 - 328. Էուծել այս ոտանաւորին բոլոր բայերը :
 - 329. Մէջ մէկ խօսք շնել հետեւեալ բայերուն սահմանական ներկայ գ դէմքը գործածելով .
Յենուկ , զարթնուլ , սստնուլ , թողուլ , երդնուլ , զրօսնուլ :
 - 330. Խոնարհել երդնուլ բայլ զրաւոր :
 - 331. Փոխել հետեւեալ խօսքը մէջի բայերը եւ տեղը ուլ վերջացող բայեր դնել .
- Վաղը պիտի հագներ իր նոր զգեստը Այսօր եկեղեցին Դանիէլ
Մարգարէին զիրբը կը կարդան . Պէտք չէ մարդ իր թշնամիին ձեռքը
համբուրելու չափ խոնարհի ; Խեղճ կիսը լոիկ արցունք կը բափէր :

ԿԴ Դ.Ս.Ս. — «ՈՒԼ» ՎԵՐՋԱՑՈՂ ԲԱՅԵՐԸ

348. Ուշ վերջացող բայերէն միայն թողուշ և
գրունուշ բայերն են որ ամբողջապէս կը խոնարհուին
աշխարհաբարի մէջ , և երկուքն ալ իրարմէ տարբեր
ձեւեր ունին կատարեալի և հրամայականի մէջ :

349. Ուշ վերջացող միւս բայերը սահմանական և
սորադաստական ներկային և անկատին , բացաձակ
ապառնիին , անկատար ապառնիին և հրամայական յոդ-
ակի Ա. դէմքին մէջ միայն կը գործածուին :

350. Երդնուշ , լնուշ , հեղուշ , յենուշ , ընթենուշ ,
զարթնուշ , զգենուշ , ոստնուշ , այտնուշ , ցամենուշ , ցածնուշ ,
յենուշ , յեռուշ բայերուն տեղ , աշխարհաբարի մէջ ընդ-
կենուշ , յեռուշ բայերուն երդում ընել , յեցնել , բափել ,
հանրապէս կը գործածուին երդում ընել , յեցնել , բափել ,
կորթել , կարդալ , արթնեալ , հագնիլ , ցատել , ուռենալ ,
բարկանալ , խոնարհիլ , մորթել , շարել բայերը :

ԱՅ ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՀԱՅՐԵՆԻ ԹԻՇԱՏԱԿ

Պանդուխտ էր ան . յաճախ կու գար կը նստէր
Ու կը պատմէր ինծի ցաւերը սրտին .
Լըքեր էր իր դեռահաս կինն ու որդին .
Եւ օրն իբուն քրտնավաստակ կ'աշխատէր :
Օր մը ըստւ . «Քեզի նուէր մը բերի
Հայաստանէն , որ սուրբ կարօսը առնես .
Գրըեր էի քոյրերուս որ դրկեն մեղ
Սրտամէտի ինձոր հասած այս տարի :»
Մոցէն երկու խնձոր հանեց ան քնքուշ ,
Կարծես խայժած արշալոյսի տակ միայն .
Միրդն էր համեղ , կարմրափալ ու աննըման
Եւ կը բուրէր անմահական հոտ անուշ :
Յետոյ կիսեց : ինծի տուաւ չերտ մ'այսպէս :
Կարօտանքով բերանս առի ճաշակել .
Բայց թունդ ելաւ հոգիս , արցունք անարդել
Կաթիլ կաթիլ վար հոսեցան աչքերէս :

Վ. ՍՊ. ՁԵԽԾԱՑՄԱՆ

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

- 327. Օրինակել այս ոտանաւորը , եւ սահմանական անկատարի վերածել բոլոր բայերը .
- 328. Լուծել այս ոտանաւորին բոլոր բայերը .
- 329. Մէջ մէկ խօսք շինել հետեւեալ բայերուն սահմանական ներկայ դ դէմքը գործածելով .
- 330. Խոնարհել երդնուլ բայլ թողուլ , երդնուլ , զրօնուլ :
- 331. Փոխել հետեւեալ խօսքերուն մէջի բայերը եւ տեղը ուշ վերջացող բայեր զնել .

Վաղը պիմի հագներ իր նոր զգեստը Այսօր եկեղեցին Դանիէլ
Մարգարէին զիրքը կը կարդան . Պէտք չէ մարդ իր Թշնամիին ձեռքը
համբուրելու չափ խոնարհի : Խեղճ կինը լոիկ արցունք կը բափեր :

ԿԴ. Դ.Ս.Ս. — «ՈՒԼ» ՎԵՐՋԱՑՈՂ ԲԱՅԵՐԸ

348. Ուշ վերջացող բայերէն միայն բողուշ և գրունեւուլ բայերն են որ ամբողջապէս կը խոնարհուին աշխարհաբարի մէջ , և երկուքն ալ իրարմէ տարբեր ձեւեր ունին կատարեալի և հրամայականի մէջ :

349. Ուշ վերջացող միւս բայերը սահմանական և սուրադական ներկային և անկատարին , բացարձակ ապանձին , անկատար ապանձին և հրամայական յոդապանձին , անկատար ապանձին և հրամայական յոդակի Ա. դէմքին մէջ միայն կը գործածուին :

350. Երդնուլ , լնուլ , հեղուլ , յենուլ , ընթեռնուլ , զարդնուլ , զգենուլ , ուսնուլ , այսնուլ , ցանուլ , ցածնուլ , ցարթնուլ , զգենուլ , ուսնուլ բայերուն տեղ , աշխարհաբարի մէջ ընդգենուլ , յենուլ բայերուն տեղ , աշխարհաբարի մէջ ընել , լեցնել , բայել , հանրապէս կը գործածուին երդում ընել , լեցնել , բայել , կորթնիլ , կարդալ , արթնեալ , հագնել , ցաժնել , ուռենալ , կարկանալ , խոնարհիլ , մորթել , շարել բայերը :

Թ Ո Ղ Ո Ւ Լ

Սահմանական եղանակ

Ներկայ

Եղ.	Յոր.
Կը թողում	Կը թողունք
Կը թողուս	Կը թողուք
Կը թողու	Կը թողուն

Անցեալ անկատար

Կը թողուի	Կը թողուինք
Կը թողուիր	Կը թողուիք
Կը թողուր	Կը թողուին

Անցեալ կատարեալ

Թողուցի	Թողուցինք
Թողուցիր	Թողուցիք
Թողուց	Թողուցին

Բացարձակ ապառնի

Պիտի թողում	Պիտի թողունք
Պիտի թողուս	Պիտի թողուք
Պիտի թողու	Պիտի թողուն

Անկատար ապառնի

Պիտի թողոււի	Պիտի թողոււինք
Պիտի թողոււիր	Պիտի թողոււիք
Պիտի թողոււր	Պիտի թողոււին

Հրամայական եղանակ

Յոր.

Եղ.

Թողում	Թողունք
--------	---------

Թողուս	Թողուն
--------	--------

Անկատար

Թողուի	Թողուինք
Թողուիր	Թողուիք
Թողուր	Թողուին

Անորոշ եղանակ

Աներեւոյր

Թողու

Ներկայ ընդունելուքիւն

Թողու

Անցեալ ընդունելուքիւն

Թողած, Թողեր

Ապառնի ընդունելուքիւն

Թողելու, Թողելիք

Զ Բ 0 Ա Ն Ո Ւ Լ

Սահմանական եղանակ
Ներկայ

Եղ.	Յոր.
Կ'զբունում	Կ'զբօսնունք
Կ'բօսնուս	Կ'զբօսնուք
Կ'զբօսնու	Կ'զբօսնուն

Անցեալ անկատար

Կ'զբօսնուի	Կ'զբօսնուինք
Կ'զբօսնուիր	Կ'զբօսնուիք
Կ'զբօսնուր	Կ'զբօսնուին

Անցեալ կատարեալ

Զբօսնեցայ	Զբօսնեցանք
Զբօսնեցար	Զբօսնեցաք
Զբօսնեցաւ	Զբօսնեցան

Բացարձակ ապառնի

Պիտի զբօսնում	Պիտի զբօսնունք
Պիտի զբօսնուս	Պիտի զբօսնուք
Պիտի զբօսնու	Պիտի զբօսնուն

Անկատար ապառնի

Պիտի զբօսնուի	Պիտի զբօսնուինք
Պիտի զբօսնուիր	Պիտի զբօսնուիք
Պիտի զբօսնուր	Պիտի զբօսնուին

Հրամայական եղանակ

Եղ.
—
Զբօսնէ՛

Յոր.
Զբօսնունք
Զբօսնեցէ՛ք

Սուրադասական եղանակ
Ներկայ

Զբօսնում
Զբօսնուս
Զբօսնու

Զբօսնունք
Զբօսնուք
Զբօսնուն

Անկատար

Զբօսնուի
Զբօսնուիր
Զբօսնուր

Զբօսնուինք
Զբօսնուիք
Զբօսնուին

Անորոշ եղանակ

Աներեւոյք

Զբօսնուլ

Ներկայ ընդունելութիւն

Զբօսնող

Անցեալ ընդունելութիւն

Զբօսնած, զբօսներ

Ապառնի ընդունելութիւն

Զբօսնելու, Զբօսնելիք

ԿԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Երկու տեսակ քաղաքավարութիւն կայ. բնական և արուեստական։ Արուեստական քաղաքավարութիւնը կարդ մը ընկերացին սովորութեանց մէջ կը կայանայ, զոր ամէնէն անկիրթ և յոռի բնաւորութեան աէք անձն ալ գիտէ թերեւս, և կրնայ գործադրել ուղած տեղը. և սակայն անով չի կրնար հաճելի ըլլալ։ Բնական քաղաքավարութիւնը չի սորվուիր. անիկա հոգիէն կը բխի և օրօրոցէն կ'սկսի. անոր հրապոյրը նայուածքի մը կամ ժպիտի մը պարզութեան և անկեղծութեան մէջ է. օրտի քաղաքավարութիւնն է ան որ անբոժան կը մնայ անձէն, ամէն տեղ և ամէն ժամանակ. և այս թանկագին յառակութեամբ է որ մարդ ամէնուն բարեկամութիւնը կը դրաւէ, ու սիրելի կը դառնայ ամէնուն։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

332. Օրինակել այս հատուածը, ստորագծել պակասաւոր բայերը։
333. Մէջմէկ խօսք շինել հետեւեալ պակասաւոր բայերուն ամենատուվը։
334. Բերանացի խոնարհել այս բայերուն սահմանական Ըերկան և անկառարը։
335. Գրաւոր խոնարհել կրնամ եւ գիտեմ բայերը՝ ամբողջացնելով զանոնը։
336. Լուծել հետեւեալ նախադասութիւնները.

Պէտք է զիտնալ թէ մարդոց մեծ մասը խելացի չէ, Հարկ է ըսել թէ շողոքորթները լաւագոյն բնաւորութիւնները կ'ելքնեն, Զեմ կրնար վստահի այն անձին որ կեղծել զիտէ։

ԿԴ ԴԱՍ. — ՊԱԿԱՍԻՈՐ ԲԱՑԵՐ

351. Պակասաւոր կ'ըսուին այն բայերը որոնց ամէն ժամանակները չեն գործածուիր, և պակաս ժամանակները ուրիշ բայով մը կը լրանան։ Ասոնցմէ գլխաւորները հեռաւեալներն են։

352. Կամ, որ կը գործածուի սահմանական ներկայի և անկատարի մէջ միայն. այս բայը կրնայ լրանալ ըլլալ կամ զենուիլ բայերով։

353. ունիմ, որ կը գործածուի սահմանական ներկայի և անկատարի մէջ միայն, և կը լրանայ ունենալ բայով։

354. Կրնամ, որ կը գործածուի ամէն եղանակներու և ժամանակներու մէջ, բացի ստորադասականէն, և կ'ամբողջանայ կարենալ բայով։

355. Կարենամ, որ միայն ստորադասական ներկայի ու անկատարի մէջ կը գործածուի։

356. Գիտեմ, որ միայն սահմանական ներկայ ու անկատար ունի, և կ'ամբողջանայ զիտնալ բայով։

357. Պակասաւոր են նաև ուշ վերջացող այն բայերը, որոնք ամբողջութեամբ չեն խոնարհուիր աշխարհաբարի մէջ։

ԱՆ ԸՆԹԵՐՅՈՒՄ. — ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵ

Օդը շատ տաք էր. ճամբորդ մը սաստիկ ծարաւցած բլրակի մը ստորոտէն կը քալէր, և մօտերը ջուր չկար: Բայց դիմացի կողմը ընդարձակ այսի մը կը տարածուէր որուն մօտենալու համար պէտք էր տղմուտ ճահիճէ մը անցնիլ: Մարդը մտածեց թէ կարելի է եղտիւրը խորունկ չէր, և կոչիկները միայն պիտի աղտոտէին, դորս գիւրին էր մաքրել. և առաջ քալեց: Բայց հետզհետէ ոտքերը սկսան խրիլ, աղտոտ ջուրը մինչև ծունդերը ելաւ: Այն ատեն ճամբորդը կանգ առաւ, կը թուի թէ վարանեցաւ, բայց անդամ մը ցեխին մէջ մտեր էր, խաղողները աւելի աղուոր կ'երեւային, քանի կը մօտենար: Ուստի քալեց նորէն, մինչև որ կուրծքը, վիզը ծածկուեցան գայորի մէջ. ուզեց ետ դառնալ բայց անհնար էր: Վերջապէս խաղողին հասաւ, ու այնչափ կերաւ որ յափրացաւ: Հիմայ ցեխին ու կեղտոտ ջուրը կը վազէր ամբողջ մարմիէն վար: Ճամբորդը ինքնիրեն ամցաւ, զղաց ըրածին վրայ: Ի՞նչպէս պիտի մաքրուէր այդ աղտեղութենէն . . . :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

337. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել միադիմ բայերը:
338. Բերանացի պատմել, յետոյ գրել այս հատուածը աւելի ընդարձակ եւ մանրամասն նկարագրութեամբ:
339. Խոնարհել՝ բերանացի բաղել եւ ծարաւաւ բայերը:
340. Խոնարհել՝ գրաւոր՝ յափրանաւ եւ գամիլ բայերը:

341. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ միադիմ բայերով.

Կ'ըսն թէ, հերիբ է, հարկ է, կը ձիւնէ, մեղք է, չի վայլեր, չի բաւեր, անկարելի է, անտեղի է, ամօթ չէ⁹, հնար չէ, կ'երեւայ թէ, պէտք չէ, արդար է որ:

342. Մէյմէկ բայ եւ մէյմէկ ածական շինել հետեւեալ անուններէն.

Դաւնութիւն, զմայլանք, Թշնամանք, սովորութիւն, զբարտութիւն, զարհուրանք, խոնարհութիւն, ձանձրոյթ, տաղտուկ, խոնջէնք, զայթակղութիւն, նշղութիւն, համի

ԱՆ ԳՍ.Ս. — ՄԻԱԴԵՄ ԲԱՅԵՐ

358. Միադիմ կ'ըսուին այն բայերը, որոնց միայն եղակի Գ դէմքը կը գործածուի ամէն ժամանակի ու եղանակի մէջ, և որոնք որոշ ենթակայ մը չունին ընդհանրապէս: Միադիմ են այն բայերը, որոնք մթնոլորտին երեւոյթները կը ցուցնեն, ինչպէս, կ'անձրեւէ, կը ձիւնէ, կը փայլատակէ, ցուրտ է, ևայլն: Միադիմ են նաև, կը բուի, կ'երեւայ, պէսֆ է, հարկ է, հնար է, մեղի է, կը վայի, կարելի է, բաւական է, ամօթ է, կ'ըսուի, ևայլն:

ԱԶ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՈՐԲ ՏՂԱՆ

Աշխարհի մէջ երբ ամէն մարդ
Բախտէն աւար մ'առած կ'երթայ,
Ի՞նչու կուլաս դուն, որբ տըղա՛յ,
Մանուկ կեանքիդ վըրայ դըմբախս :

Տե՛ս, կարձ են կեանքն ու իր ժամեր,
Պիտի բերեն ճակտիդ ալիք.
Մ'ըլլար յիմար ու խաղալիք.
Գընա՛ յառաջ, միշտ դէպի վե՛ր :

Որբ ես եղեր, ի՞նչ փոյթ քեղի.
Բիւրաւորներ կան քեղի ալէս՝
Քեղի պահէ՛ ցաւերդ պէս պէս.
Արցունքդ հոգւոյդ մէջ թո՛ղ հոսի:

Սին, անիմաստ վիշտերը թո՛ղ.
Նոր եռանդով փարէ՛ կեանքին,
Կ'արտասուէ ծոյլ և վատ հոգին.
Դիւցազն եղի՛ր բախտին յաղթող :

Ո. ՈՐԲԵՐԵԽԱՆ

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

343. Օրինակել այս ոտանաւորը, զատել բոլոր բայերը եւ բացաւական ընել զանոնք:
344. Արձակի վերածել այս ոտանաւորը:
345. Գոց սորվիլ եւ արտասմնել այս ոտանաւորը:
346. Հետեւեալ բայերուն հակառակները զրել.

Վառել, աւելցնել, դատապարտել, մօտենալ, ձանձրանալ, ծափահարել, ծերանալ, յարձակիլ, ցրուել, խզել, զատել, պարսաւել, խռովել, արտօնել, վիրաւորել, տրամիլ, յիշել, մարբել լեցնել, անիծել, խօսիլ, շինել, մերժել, բարձրանալ, թրջել,

347. Գրել հետեւեալ բայերուն ներկայ եւ ապաշնի ընդունելութեանց բացասականները:
Քաղել, ընտրել, լոււալ, շիկնիլ, հագնիլ, պարծիլ, կազալ, յուսալուղալ, մնալ հիւսել
448. Մէյմէկ խօսք շինել այս բայերուն ներկայ կամ անցեալ ընդունելութիւններով:

ՕՐԲԻՆԱԿ.—Քաղած պտուղներս տհաս էին:

ԱԷ Դ.Ա.Ս. — ԲԱՑԱՍԱԿԱՆ ԲԱՑԵՐ

359. Բացասական կ'ըսուին այն բայերը, որոնք գործողութիւնը կը ժխտեն, ինչպէս յէր երգեր, ըստի:

360. Բացասական բայերուն ժամանակներն ու եղանակները հետեւեալ կերպով կը կազմուին.

361. Անցեալ կատարեալը, ստրադական եերկանակները անկան եւ անկատարը, աներեւոյթը, ներկայ անցեալ և ական եւ անկատարը, աներեւոյթը կը կազմուին հաստատական պառնի ընդունելութիւնները կը կազմուին հաստատական բայերուն սկիզբը չ գիրը աւելցնելով,

Անց. կը Սիրեցի-չսիրեցի ներկ. ընդ. Սիրող-չսիրող Անց. կը Սիրեմ-չսիրեմ Անց. ընդ. Սիրած-չսիրած Անց. ներկ. Սիրեմ-չսիրեմ Անց. ընդ. Սիրելու-չսիրելու Անց. անկ. Սիրէլ-չսիրէլ Անց. ընդ. Սիրելիք-չսիրելիք Անցեւոյթը Սիրել-չսիրել

Դիմելի է որ անցեալ ընդունելութեան բացասականը կ'ըլլայ միայն յայրած, յիօսած, եւ չըլլար երբեք ըլլայ միայն յայրած, յիօսած, եւ այլն:

ԿԵ ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱՆԻՐԱԻ ՊԱՏԻԺԸ

Զաքար, որ խելօք և աշխատասէր տղայ մըն է, որ մը ուրիշի մը յանցանքին պատճառաւ սխալմամբ պատժուեցաւ վարժարանին մէջ։ Այս անիրաւ պատիժը այնքան ծանր եկաւ տղուն, որ սասափիկ յուղուեցաւ և ըստ իր ընկերներուն թէ պիտի զղջացնէր իր գաստիարակը զինքը պատժելուն համար։ Տղաքը սպառնալիք մը կարծելով այս խօսքը՝ խնդացին վրան, որովհետեւ կը ճանչնային իրենց դաստիարակին անաշառ բնաւորութիւնը։ Ամիս մը ետքը, երբ հրապարակաւ տղոց նիշերը կարդացուեցան, Զաքար մեծ գովիստներով յիշատակուեցաւ իր գաստիարակին կողմէ, վարքին, բարքին ու աշխատասիրութեանը համար։ Այս ատեն Զաքարի ընկերները զղջացնելու իր դաստիարակը։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

349. Օրինակել այս հատուածը, եւ բացատական ընել բոլոր բայերը։
350. Գտնել հետեւեալ բայերուն հոմանիշները։ Ահարեկել, դիզել, խորտակել, ստիպել, խզել, սպանել, թոթովել, կոծել, չորթել, պատրել, փայլել, փակել, դողալ, յուսալ, օգնել, ստանալ, խորոցանել, արդարացնել, մեծնալ, նշանակել, ծածկել, սփուել, գանացնել, գրադարձնել, պատրել, փայլել, փակել, դողալ, յուսալ, օգնել, ստանալ, խոնարհել՝ զրաւոր ամենալ, զրադիլ, սանձել բայերուն սահմանական ներկային եւ անկատարին բացատականները։
351. Խոնարհել կամ բային սահմանական ներկայ եւ անկատար բացատականը։
352. Դրաւոր կերպով բացատրել հետեւեալ առածներուն իմաստը։ Թաւալով բարը մամուռ չի բռներ։ Թու կերակորդ եփելու կը զարդարէ եւ աղբատութիւնը կը ծածկէ։

ԿԵ Գ.Ս.Ս.— ԲԱՑԱՍԱԿԱՆ ԲԱՑԵՐ (Շար.)

362. Բացասական բայերուն սահմանական ներկայութիւնակարգին եւ բային բացասականովը (չեմ, չեի), և ամէն մէկ բայի բացասական ճեւով։

363. Բայերուն բացատական ճեւը կը կազմուի աներեւոյթին վերջի և գիրը ու փոխելով։ Ինչպէս սիրել, չեմ սիրեր, չես սիրեր (փոխանակ չե սիրեր ի)։ Հեմ խօսիր, չեմ խօսիր, չես խօսիր, չի խօսիր։ Կարդար, չեմ կարդար, չես կարդար, չի կարդար։ Դիտելի է որ սահմանական ներկայի երրորդ դեմքին մէջ միշտ չի պէտք է նական ներկայի երրորդ դեմքին մէջ միշտ չի պէտք է գրել և ոչ թէ չ, այսինքն չի սիրեր, չի խօսիր, եալն, և ոչ չսիրեր, չխօսիր, եալն։

364. Բ ԼԾՈՐԴՈՒԹԵԱՆ մէջ՝ սահմանական անկայարը փոխանակ իր վերջաւորելու եր կը վերջաւորի, ինչպէս չի խօսեր, չի խօսեր, չեր խօսեր, (փոխանակ պէս։ չի խօսեր, չի խօսեր, չեր խօսիր ի)։

365. Չի ին ի գիրը կը ջնջուի սահմանական ներկայութիւնակարգին առջեւ, երբ բայը ձայնաւորով սկսի, և կայ Գ դէմքին առջեւ, պատրել, բնչպէս չեմ երթար, չես երթար, ապաթարց կը դրուի, բնչպէս չեմ երթար, չեր յուսեր, չեր յուսիր (փոխանակ չի երթար ըսելու)։

366. Կամ բայը սահմանական ներկայի և անկայարի մէջ կ'ըլլայ չկամ, չկաս, չկայ, չկայի, չկայիր, չկարտարի մէջ կ'ըլլայ չկամ, չկաս, չկայ, չկայի, չկայիր, չկարտարի (փոխանակ չեմ կար, չես կար, չի կար, չեմ կար, չեր կար ի)։

ԿԸ ԸՆԹԵՐՑՈՒԹՅՈՒՆ. — ԿՐԻԱՆ ԵՒ ԲԱԴԵՐԸ

Կրիայ մը կ'ըսէր իր բարեկամներուն . « Երեք բան տեսնել կ'ուզեմ աշխարհիս վրայ . մեծ Սփինքսը , բուրգերը , մոմեսները » : Երկու բաղեր առաջարկեցին Եգիպտոս տանիլ զինքը ուր կը գտնուին այդ երեք հրաշամիքները : Սակարկութիւնը յարմարեցաւ , և բաղերը իսկոյն գործի ձեռնարկելով , բարսկ ձող մը դարրնեցին , որուն երկու ծայրերը իրենց բերանը առին ու ըսին կրիային . « Դուն ալ մէջտեղին խա՛ծ , և նայէ որ բերնէդ չձգես . ճամբան ինչ որ պատահի , բառ մը չպիտի խօսիս : » Ու սկսան բարձրանալ օդին մէջ : Քանի մը չարաճճի աղաք տեսնելով կրիային երկինք թոփիը , զայն ծաղրեցին : Կրիան չկրնալով համբերել , բերանը բացաւ որ երկու խօսք ըսէ : Զողը բերնէն փախաւ և ինք գետինը իյնալով , կտոր կառը եղաւ .

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

354. Օրինակել այս ընթերցուածը , եւ ըսել բոլոր բայերուն ինչ ժամանակի եւ ինչ եղանակի վերաբերիլը :
355. Բացասականի վերածել այս ընթերցուածին բոլոր բայերը :
356. Հրամայական բացասականի վերածել հետեւեալ բայերը եւ մէյ մէկ սեռի ինդիր գտնել անոնց յարմար :

Քաղել , հիւսել , սոկել , հիմնել , աղալ , մուրալ , մազել , յղկել , տեփել , թրծել , ստանալ , հաւաքել , կազմել , չորցնել , փշրել , խեղղել , տեփել , թրծել , կաղապարել , շաղւել , կանգնել , դարմանել , նկել , չափաչուել , հերկել , անարգել , անառաջնել , անարդել , յառաջնել , խել , ստուծել , խուժել , լուծել , տարաձայնել , անարգել , խել , սրել , բթացնել , խցել , լուծել , տարաձայնել , անարգել , խուժել , կտակել :

357. Լուծել հետեւեալ առածները :

Ժրութիւնը բախտին ազ ձեռքն է , սոկաւապետութիւնը՝ անոր ձախ ժրութիւնը բախտին է որ պարտը չունի Շատ խոստացողին բան մի՛ յունեռքը : Հարուստը ան է որ պարտը չունի Շատ խոստացողին բախտիւնը՝ վաճառականին բարեկամը , յերձակին սար նորաձեւութեան հետեւողը՝ վաճառականին բախտիւնը , կործիրը , և ինքզինքին Թշնամին է :

ԿԸ Գ. Ա. Վ. Բ. — ԲՈՑՍՍԱԿԱՆ ԲԱՅԵՐ (Շար.)

367. Բացասական բայերուն եզակի հրամայականը կը կազմուի մի՛ բառով և բային բացասական ձեռվը , կը կազմուի մի՛ բառով և բային բացասական ձեռվը , մի՛ սիրեր , մի՛ խօսիր , մի՛ կարդար : Հրամայական ինչպէս . մի՛ սիրեր , մի՛ խօսիր , մի՛ կարդար : Հրամայական ինչպէս . մի՛ սիրեր , մի՛ խօսիր , մի՛ կարդար : Հրամայական ինչպէս . մի՛ սիրեր , մի՛ խօսիր , մի՛ կարդար : Հրամայական ինչպէս . մի՛ սիրեր , մի՛ խօսիր , մի՛ կարդար :

368. Մի՛ բացասականը ձայնաւորի առջև չի ցնջուիր , չըսուիր , մ'երբար , մ'առներ , մ'լներ , այլ մի՛ երգեր , մի՛ առներ :

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԲԱՅ. — ԶՈՒԹԵԼ

Սահմանական եղանակ ներկայ

եղ.

Յոր.

Չեմ սիրեր

Չենք սիրեր

Չես սիրեր

Չէք սիրեր

Չի սիրեր

Չեն սիրեր

Անցեալ անկատ

Չէի սիրեր

Չէինք սիրեր

Չէիր սիրեր

Չէիք սիրեր

Չէր սիրեր

Չէին սիրեր

Անցեալ կատարեալ

Չսիրեցի

Չսիրեցինք

Չսիրեցիր

Չսիրեցիք

Չսիրեց

Չսիրեցին

Բայցարձակ ապառնի

Չպիտի սիրեմ կամ Պիտի

չսիրեմ

Չպիտի սիրես կամ Պիտի

չսիրես

Չպիտի սիրէ կամ Պիտի

չսիրէ

Անկատ ապառնի

Չպիտի սիրէի կամ Պիտի

չսիրէի

Չպիտի սիրէիր կամ Պիտի

չսիրէիր

Չպիտի սիրէր կամ Պիտի

չսիրէր

Հրամայական եղանակ

եղ.

Յոր.

Չսիրենք

Մի՛ սիրեր

Առորադասական եղանակ

Ներկայ

Չսիրեմ

Չսիրես

Չսիրէ

Չսիրենք

Չսիրէք

Չսիրեն

Անկատ

Չսիրէի

Չսիրէիր

Չսիրէր

Չսիրէինք

Չսիրէիք

Չսիրէին

Անորու եղանակ

Աներեւոյր

Չսիրել

Ներկայ ընդունելութիւն

Չսիրող

Անցեալ ընդունելութիւն

Չսիրած

Ապառնի ընդունելութիւն

Չսիրելու, չսիրելիք

ԱԹ. ԸՆԹԵՐՑՈՒՍ. — ԻՄ ԱԼՈՅՔՍ

Կը լսեմ ժամուն զանգակին զօղանջ .
Հոգիս կը բացուի աղօթքի իղձով .
Սրտիս մէջ կ'իջնէ լոյսի մը ճաճանչ .
Մէջըս կը յուղուի եռանդի մը ծով :

Ո՞չ , ի՞նչ բաղձանքներ , ի՞նչ պաղատանքներ
Դ'արթըննան ներսըս խեղճերուն համար .
Որքա՞ն գորովանք , որքա՞ն գութ և սէր
Բոլոր տառապող սիրտերուն համար :

Ո՞վ Տ'էր , դարման տար հիւանդին աղքատ .
Կոյրին աչքերուն տուր չող մ'արփաւէտ .
Իսկ որբին՝ որ հայր չունի քեղմէ զատ .
Համբոյր մը դրէի սիրոյ գանձերէդ :

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

358. Արձակի վերսծել այս ոտանաւորը ընդարձակելավ:
359. Հետեւեալ բայերուն մէջն գտնել պարզերը , ածանցեալ երթը
եւ բարդերը .
Լուծել , ծեծել , լուսանկարել , ներսածել , արտածել , պատռել
մեկնել , խմբագրել , սեւցնել , մեծցնել , կողոպտովիլ , արդուկել , հորուածել
բացատրել , տապիուի , զպցնել , հասցնել , վառել , կազմակերպել , վերա-
դառնալ , խալով , ծառադել , գերչացնել ,
360. Գտնել այս բայերուն գոյականները կամ ածականները :
361. Մէրմէկի խօսք շնել հետեւեալ բայերը իբրեւ սռողդելի զոր
ծածելով :

Թունաւոր , պահապան , ապացուց , անկարող , լուսարար , գոնապան ,
գերազոյն , անհրաժեշտ , անմահ , ծաղրելի , նրացալու , թռուցիկ , անթա-

ԱԹ. Դ.Ս.Ս. — ՊԱՐՁ , ԱՄԱՆՑԵԱԼ ԵՒ ԲԱՐԴ ԲԱՑԵՐ

369. Պարզ բայերը անոնք են , որոնք միայն արմատ
բառէ մը և վերջաւորութենի մը բաղկացած են , ինչպէս .
եր-զել , հա-զալ :

370. Բարդ բայերը անոնք են , որոնք երկու կամ
աւելի բառերէ կազմուած են , ինչպէս . կառավ-ա-րել ,
կարգ-ա-դրել , աշխատ-ա-կցիլ :

371. Բայերուն բարդութիւնը գոյականներու և
ածականներու բարդութեան օրէնքին համեմատ կը կա-
տարուի , և փոփոխման ու կորուանի կանոնները միե-
նոյն կերպով կը գործածուին :

372. Ածանցեալ կ'ըսուին այն բայերը , որոնց մէջ
արմատէն և վերջաւորութենէն զատ՝ ուրիշ մասնիկներ
կը մտնեն , ինչպէս . բոչ-ս-իլ , ներ-զործել , արտ-ա-դրել :

373. Բայերուն ածանցումները կրնան կատարուիլ
նախադաս մասնիկներով , որոնց գլխաւորներն են արտ ,
նախադաս մասնիկներով , որոնց գլխաւորներն են արտ ,
ներածել , հակի , շար , վեր , ինչպէս . արտածել , ներգործել ,
վերազանցել , հակազել , շարուակել , վերականցել , վերականցել :

374. Տ և ոս մասնիկները բայերուն մէջ մտնելով
կը կազմեն ածանցեալ բայեր , ինչպէս . պատո-ս-ել ,
ճանկել ճանկ-ո-ս-ել :

375. Ուիլ յետադաս մասնիկով կը կազմուին
կրաւորական , և ցիել յետադաս մասնիկով անցողական
բայեր , որոնք ածանցեալ բայեր են :

Հ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՀԱՅ ԼԵԶՈՒՆ

Այն բոլոր լեզուներուն մէջ որոնք գաս կը տրուին մեղի, հայ լեզուն է մեզ ամէնէն սիրելին, և ամէնէն մօտիկը մեր սրտին։ Սնով կապուած մնացած ինք մեր մանկութեան անուշ յիշառակներուն, մեր մայրենի տան երբ հոն մեղի խօսիլ սորվեցնող սիրելի ճայները լուած են, երբ զմեզ խնամող գորովոտ բազուկները ջլատուած են արդէն։ Հայ լեզուն իր յատակութեամբը, ճոխութեամբը, ներդաշնակութեամբը ճկուն ու երփնազան յատկութիւններովը, կը հաւասարի այսօր ամէնէն գեղեցիկ լեզուներուն, ինչպէս կը տեսնէք, տղաք, ձեր թարգմանութեան դասերուն մէջ։ Օտարականները կը հիանան անոր վրայ։ Ի՞նչ ամօթ մեղի, եթէ պէտք եղածին պէս չըմանչցուի և չսիրուի մեղմէ։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

362. Օրինակել այս հատուածը եւ ստորագծել կրաւորական բայերը։
363. Այս հատուածին կրաւորական բայերը ներգործականի վերածել։
364. Լուծել այս հատուածին բայերը եւ ենթակները։
365. Մէջմէկ ներգործական բայ գտնել հետեւեալ սեռի ինդիրներուն։

Երկաթ, էջ, թերթ, հայս, մերենալ, կափարիչ, թել, կկոց, կանեփ, դերձան, կեղե, աղիւս, ցորեն, հունտ,

Օրինակ. — Երկար ձուլել։

366. Մէջմէկ խօսր շինել այս բառերը ներակայ ընելով եւ գտնուած ներգործական բայերն ալ կրաւորականի վերածելով.

Օրինակ. — Երկաթը կրակին վրայ կը ձուլուի։

367. Լուծել հետեւեալ խօսրերը.
Մարդ երբ տիսոր է, ամէն բան սկ կ'երեւայ իրեն։ Մենք մեր պարտքը կատարենք. մնացածը Աստուած Թո՛ղ կարգադէ։ Զպարծինք մեր արժանիքով, որովհետև աւելի արժանաւորներ կան Կորուած ժամանակը ետ չի դառնար։

Հ Գ.Ս.Ս. — ԿՐԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՑԵՐ

ՅԵՅ. Կրաւորական բայերը որոնց ենթական՝ ուրիշի մը կատարած գործողութիւնը իր վրայ կը կրէ, հետեւեալ կերպով կը կազմուին.

ՅԵՅ. Ա և Բ լծորդութեանց եղ և իլ վերջաւորութիւնները ուիլի փոխելով, ինչպէս. սիրել, սիրուիլ. խօսիլ, խօսուիլ։

ՅԵՅ. Ուցանել վերջաւորող բայերուն անել վերջաւորութիւնը ուիլի փոխելով, ինչպէս. ծանուցանել, ծանուցուիլ։

ՅԵՅ. Գ լծորդութեան մէջ ալ վերջաւորող բայ յերուն կատարեալին ին, և նաշ վերջաւորողներուն այն յերուն կատարեալին ին, և նաշ վերջաւորողներուն այն յերուն կատարեալին ինչպէս. կարդացի, կարդացուիլ, գողուիլի փոխելով, ինչպէս. կարդացի, կարդացուիլ, գողուիլ։

ՅԵՅ. Ցնել վերջացող բայերուն կատարեալին ուցի վերջաւորութիւնը ուիլի փոխելով, ինչպէս. հազցուցի, հազցուիլ, փակցուիլ։

ՅԵՅ. Բացառիկ են հետեւեալ բայերուն կրաւութիւնները. դնել, դրուիլ, լնել, լլուրի. սամիլ, սար-րականները. դնել, դրուիլ, լնել, լլուրի. սամիլ, սալ, սրուիլ։

ՅԵՅ. Կրաւորական բայերը Բ լծորդութեան խօսիլին պէս կը խոնարհուին. Բացառիկ է միայն ուտուիլ սիլին պէս կը խոնարհուին. Բացառիկ է միայն ուտուիլ սիլին պէս կը կերուեցայ։

ԿՐԱՒՈՐԱԿԱՆ ԲԱՅ. — ՍԻՐՈՒԻԼ

Սահմանական եղանակ
Ներկայ

Եզ.	Ցոր.
Կը սիրուիմ	Կը սիրուինք
Կը սիրուիս	Կը սիրուիք
Կը սիրուի	Կը սիրուին

Անցեալ անկատար

Կը սիրուէի	Կը սիրուէինք
Կը սիրուէիր	Կը սիրուէիք
Կը սիրուէր	Կը սիրուէին

Անցեալ կարարեալ

Սիրուեցայ	Սիրուեցանք
Սիրուեցար	Սիրուեցաք
Սիրուեցաւ	Սիրուեցան

Բացարձակ ապառնի

Պիտի սիրուիմ	Պիտի սիրուինք
Պիտի սիրուիս	Պիտի սիրուիք
Պիտի սիրուի	Պիտի սիրուին

Անկատար ապառնի

Պիտի սիրուէի	Պիտի սիրուէինք
Պիտի սիրուէիր	Պիտի սիրուէիք
Պիտի սիրուէր	Պիտի սիրուէին

Հրամայական եղանակ

Եզ.	Ցոր.
Սիրուինք	Սիրուեցէք
Սիրուիք	Սիրուեցէք

Ստորադասական եղանակ

Եզ.	Ցոր.
Սիրուինք	Սիրուինք
Սիրուիք	Սիրուինք
Սիրուին	Սիրուին

Անկատար

Եզ.	Ցոր.
Սիրուէինք	Սիրուէինք
Սիրուէիք	Սիրուէիք
Սիրուէին	Սիրուէին

Անորու եղանակ

Աներեւոլք

Սիրուին

Ներկայ ընդունելութիւն

Սիրուող

Անցեալ ընդունելութիւն

Սիրուած, Սիրուեր

Ապառնի ընդունելութիւն

Սիրուելու, սիրուելիք

ՀԱ. ԲՆԹԵՐՑՈՒՅԹ. — ՊՈԼԵՏՆԵՐԸ

Պոլիտները ասուազներուն և զիսաւորներուն պէս անհունութեան խորերէն կու գան, ուր կը պտղախն մի-լիոնաւոր թափառիկ մարմիններ : Գիտունները կ'են-թազրէն թէ պոլիտները տարրալուծուած ասալերու կտարներ են, որոնք քայքայուած վիճակի մէջ՝ իրենց ծիբը կը բոլորն վերատին : Մերթ ընդ մերթ այդ ասա-դերէն կտարներ կը փրթին կ'իյնան երկրագունախն վրայ, ինչպէս ուրիշ մոլորակներու վրայ ալ կրնան իյնալ : Այդ պոլիտներուն պայթումէն թափած երկնաքարերը՝ մշտնշե-նապէս մարած գունդերու աճիւնները կրնան նկատուիլ :

Հ Բ Ա. Հ Ա. Ն Դ Ն Ե Բ

368. Օրինակել այս հասուածը, եւ ստորագծել կրառուական բայերը:
 369. Կրառուական աներեւոյքի վերածել այս ընթերցուածին ներ-գործական եւ կրառուական բայերը,
 370. Մէյմէկ խօսք շինել հետեւեալ բառերով:
- Պոլիտ, ասուպ, զիսաւոր, անհունութիւն, թափառիկ, տարրա-լուծուած, ծիր, մոլորակ, երկնաքար, աճիւն,
- ՕՐԻՆԱԿ. —** Պոլիտը հրեղէն երեւոյթ մըն է օդին մէջ :
371. Խոնարհել զրաւոր մկրտուիլ, ծեծուիլ, հոգացուիլ, մոոցուիլ բայերը:
 372. Բացասական կատարեալի վերածել վերի հասուածին բայերը:
 373. Բացասական ստորադասական անկատարի վերածել ընթեր-ցուածին բայերը:
 374. Լուծել հետեւեալ խսպէրը.

Երբ մարդ իր յանցանքները մոռնայ, նորէն կ'սկսի զանոնք: Ժամանակը թանկազին կերպաս մըն է, ուրկէ շինուած է կեանքը. պէտք է զգուշութեամբ զործածել զայն:

ՀԱ. ԴԱ.Ս. — ԱՆՑՈՂԱԿԱՆ ԲԱՑԵՐ

383. Անցողական բայերը, որոնց ենթական գործո-ղութիւնը ուրիշ մը ընել կու տայ, կը կազմուին ցնել մասնիկով :

384. Ցնել մասնիկը չեզով բայը ներգործականի կը վերածէ, իսկ ներգործականը՝ անցողականի, ինչպէս. վնասալ, վնացնել, կարդացնել:

385. Ցնել մասնիկը ել, նել, չիչ, նաշ յանգուող բայերուն այս վերջաւորութեանց տեղ կը դրուի, ինչ-բայերուն այս վերջաւորութեանց տեղ կը դրուի, ինչ-պէս. սիրել, սիրցնել, հեծնել, հեծցնել, փշչիլ, փշցնել. գիտնալ, գիտցնել:

386. Իլ վերջաւորող բայերուն կատարեալին ցայն փոխուի ցնելի, ինչպէս. խօսեցայ, խօսեցնել, տրսւե-կը փոխուի ցնելի, ինչպէս. խօսեցայ, խօսեցնել, տրսւեցնել: Ասոնց պէս կ'ըլլան նաև նիլ վերջացող ցայ, տրսւեցնել: Ասոնց պէս կ'ըլլան նաև նիլ վերջացող ցայ, տրսւեցնել:

387. Նիլ վերջացող բայերէն անոնց որոնց մէջ ն գիրը արմատական չէ, նիլ վերջաւորութիւնը կը փոխուի գնելի, ինչպէս. հատնիլ, հատցնել:

388. Անցնիլ կ'ըլլայ անցընել:

389. Աշխատիլ, կարմրիլ, ցաւիլ, յարմարիլ, խոս-տվանիլ, նմանիլ, տրենիլ բայերը փոխանակ այս օրէնքին տովանիլ, աշխատեցնել, կարմրեցնել, ցաւեցնել, համեմատ ըլլալու աշխատեցնել, կարմրեցնել, ցաւեցնել, համեմատեցնել, խոստվանեցնել, նմանեցնել, տրենեցնել, կ'ըլ-լարմարեցնել, կարմրեցնել, ցաւեցնել, յարմարեցնել, խո-ւան աշխատեցնել, կարմրեցնել, ցաւեցնել, յարմարեցնել, տովանեցնել, տրենեցնել:

390. Ալ վերջացող բայերուն կատարեալին ցին կը փոխուի ցնելի, ինչպէս. կարդացի, կարդացնել, մո-ւացի, մուրացնել:

ՀՅ ԸՆԹԵՐՑՈՒՄՆ. — ՎՈԼԹԷՌԻՆ ԿՕՇԿՆԵՐԸ

Վոլթէռ, Փրանսացի մեծ գրագէտը, ծառայ մը ունէր հաւատարիմ բայց ծոյլ: «Յովակէ'փ, ըսաւ օր մը անոր, կօշիկներս բե՛ր»: Ծառան փութով բերաւ զանոնք, և Վոլթէռ նշմարեց որ ցեխոտ էին: «Մոռցեր ես կօշիկներս խողանակել այս առաւօտ»: — Ո՛չ, Պարո՞ն, պատասխանեց Յովակէփ, բայց այնքան տիգմ կայ փողոցներուն մէջ որ երկու ժամէն հիմակուան պէս պիտի ցեխոտին նորէն»: Վոլթէռ ժպտեցաւ, կօշիկները հագաւ ու մեկնեցաւ առանց բան մը ըսելու: Այնատեն Յովակէփ ետքեւէն վազեց: — Պարո՞ն, մառանին բանակի՞ն: — Ի՞նչ պիտի ընես: — Ճաշելու համար: — Բարեկա՛մս, ի՞նչ պէտք ունիս ճաշելու, երկու ժամէն հիմակուան պէս պիտի անօթենաս նորէն»: Կը գուշակէք թէ այնուհետև Յովակէփ չմոռցաւ երբեք խողանակել իր տէրոջը կօշիկները:

ՀՅ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Ր

375. Օրինակել այս հատուածը, ստորագծել Աերգործական բայերը, յետոյ կրաւորական ընել զոնոնք:

376. Անցողական ընել իետեւեալ Աերգործական բայերը, եւ Աերգործական ընել չեղորդները:

Կրել, բանալ, գոցել, կղպել, գամել, ժամել, դողալ, սարսափել, վախնալ, երերալ, թղթատել, հաստատել, կազմել, թռչել, բամել, խորշել, ծլիլ, լողալ, նուագել, սորվիլ, խանիլ, նստիլ, քաշել:

377. Մէյմէկ խօսք շլնել այս բայերով:

378. Էուծել իետեւեալ խօսքերը.

Այն բարը որ ճամբռուդ վրայ, չէ Թո՛ղ չնեղացնէ զբեզ, Գործեր կան զոր չես կրծար ընել մինչև որ չսորվիս, գործեր ալ կան զոր չես սորվիր մինչև որ չընես: Վերարկուդ պատրաստէ՛ երբ տակաւին անձրեւները սկսած չեն:

ՀՅ Դ. Ա. Ս. — ԱՆՑՈՂԱԿԱՆ ԲԱՅԵՐ (Եար.)

391. Դառնալ Կ'ըլլայ դարձնել, փոխանակ դառցնելի:

392. Ուտել Կ'ըլլայ կերցնել, փոխանակ ուժեցնելի:

393. Ներգործակաները շատ անդամ անցողական կ'ըլլան տալ բայով, ինչպէս, գրել, գրել տալ, վառել, վառել տալ, նկարել, նկարել տալ:

394. Իլ վերջացող բայերը տալէն առաջ իրենց վերջի ի գիրը եթ կը փոխեն, ինչպէս. խօսիլ, խօսել տալ, բանիլ, բանել տալ:

395. Հարցնել և ցուցնել բայերը, թէև արմատական են. առկայն ցնել վերջացող ածանցեալ բայերուն պէս կը խօնարհուին:

396. Եմ, ըլլամ, զամ, կամ, ունենամ, կարենամ բայերը անցողական չունին:

ԱՆՑՈՂԱԿԱՆ ԲԱՅ. — ՍԻՐՑՆԵԼ

Սահմանական եղանակ
ՆԵՐԿԱՅ

Եղ.

ԿԸ սիրցնեմ
ԿԸ սիրցնես
ԿԸ սիրցնէ

Յոր.

ԿԸ սիրցնենք
ԿԸ սիրցնէք
ԿԸ սիրցնեն

Անցեալ անկատար

ԿԸ սիրցնէի
ԿԸ սիրցնէիր
ԿԸ սիրցնէր

ԿԸ սիրցնէինք
ԿԸ սիրցնէիք
ԿԸ սիրցնէին

Անցեալ կատարեալ

Սիրցուցի
Սիրցուցիր
Սիրցուց

Սիրցուցինք
Սիրցուցիք
Սիրցուցին

Բացարձակ ապառնի

Պիտի սիրցնեմ
Պիտի սիրցնես
Պիտի սիրցնէ

Պիտի սիրցնենք
Պիտի սիրցնէք
Պիտի սիրցնեն

Անկատար ապառնի

Պիտի սիրցնէի
Պիտի սիրցնէիր
Պիտի սիրցնէր

Պիտի սիրցնէինք
Պիտի սիրցնէիք
Պիտի սիրցնէին

Հրամայական եղանակ

Յոր.

Եղ.
—
Սիրցու՛ր

Սորադասական եղանակ

ՆԵՐԿԱՅ

Սիրցնեմ
Սիրցնես
Սիրցնէ

Սիրցնենք
Սիրցնէք
Սիրցնեն

Անկատար

Սիրցնէի
Սիրցնէիր
Սիրցնէր

Սիրցնէինք
Սիրցնէիք
Սիրցնէին

Անորու եղանակ

Աներեւոյք
Սիրցնել

ՆԵՐԿԱՅ ընդունելութիւն
Սիրցնող

Անցեալ ընդունելութիւն
Սիրցուցած, սիրցուցեր

Ապառնի ընդունելութիւն

Սիրցնելու, սիրցնելիք



Յովհաննէս Պէլտազովսկի (Տես էջ 194)



Արևելքին եւ իր մայրը (Տես էջ 196)

ՀԳ. ԸՆԹԵՐՅՈՒՄԸ. — ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍՔԻ

Յովհաննէս Այվազովսքի, հայ նկարիչը ծնաւ 1817ին և մեռաւ 1910ին Խրիմի մէջ : Իր եղական և հզօր տաղանդը՝ ոչ միայն զինքը բարձրացուց Ռուսիոյ արքունիքին նկարիչը ըլլալու պատուցին, այլ և նշանաւոր հանդիսացուց ամբողջ Եւրոպայի մէջ : Իր ամէնէն մնձ յատիռւթիւնն էր լոյսին ազգեցութիւնները և փոթորկալից ծովուն տեսարանները պատկերացնել տարօրինակ ճարտարութեամբ : Բարիզի և Բեթերսպուրկի նկարչական արտասահման գեղեցիկներն են Չմեռը Մեծ-Ռուսիոյ մէջ, Խրիմի ծովեզերքը, Մրրիկը Սեւ Ծովուն ախումին վրայ, Մրրիկը Միջերկրականի մէջ, որոնք իր փառքն ու հարատութիւնը կազմած են :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

379. Օրինակել այս հատուածը, եւ լուծել բոլոր բայերը:
380. Մէլմէկ խօսք շինել հետեւեալ բառերով,
- Նկարիչ, արքունիք, յատկութիւն, ազգեցութիւն, ճարտարութիւն, արտեստահանդէս, նկար, մրրիկ, փառք, հարատութիւն:
381. Մէլմէկ խօսք շինել հետեւեալ աներեւոյրները և նրակայ ընելով.

- Կարրաւլ, խօսիլ, աղօմել, հաշուել, նկարել, ցուցադրել,
382. Մէլմէկ խօսք շինել հետեւեալ ընդունելուրիւն անցեազները սեռի խնդիր ընելով.
- Խորոված, կարսած, կոտրած, հիւսած, զրած, վճարած, զնած :

397. Բայերը լուծելու համար պէտք է ցոյց տալ անոնց 1. Տեսակը, ըսելով թէ ներզործական են, չեն անոնց 2. Լծորդուրիւնը, 3. զոր, կրաւորական կամ միադիմ, 4. Ճորդուրիւնը, 5. Թիւը, 6. Դէմը, և 7. Եղանակը :

398. Բային աներեւոյրը կը լուծուի ցոյց տալով անոր նախադասութեան մէջ ունեցած պաշտօնը, այսինքն ըսելով թէ ենթակայ է, խնդիր կամ ստորգելի :

399. Բային ընդունելուրիւնները կը լուծուին ձիւդ գոյականներու և ածականներու պէս, ցոյց տալով անոնց պաշտօնները :

Լ Ո Ւ Ծ Մ Ա Ն Օ Ր Ի Ն Ա Կ

(Աներեւոյր)	Բամբասելը	Նրգ. բայ, Ա. լծ. ենթ. կը վնասին:
-------------	-----------	----------------------------------

աւելի	Մակրայ կը վնասին:
(Երկ. Բնդ.) բամբասողին	Հաս. ան. եզ. տրկ: բնթ. ինդ.

կը վնասէ	կը վնասին:
----------	------------

քան թէ	Շաղկապ:
(Անց. Բնդ.) բամբասուած	Որակ. ած. անձինին:
Անձին:	Հաս. ան. եզ. տրկ. բնթ. ինդ.

ՀՊ. ԸՆԹԵՐՑՈՒՄԾ. — ՄԱՆԻԿ ԹԱԳՈՒՇԻՆ

Կը պատմեն թէ Վիլհելմին, Հողանտայի դեռատի
թագուհին, իր մանկութեան մէջ անգլիացի վարժուհի
մը ունէր, Ալպիոնի պառաւ աղջիկներէն մէկը անշուշտ,
որ չէր կրցած իր համակրութեան արժանանալ. Ուստի
առիթ կը փնտոէր միշտ փոքրիկ դժգոհութիւն մը պատ-
ճառելու անոր, սիրուն չարաճձի խաղով մը զոր այնքան
վայելու և կերպով գիտեն կատարել աշխոյժ մտքի տէր
կանայք: Օր մը, վարժուհին պատուիրեց իրեն Եւրոպայի
քարտէսը գծել. արքայազուն օրիորդը ահագին համեմա-
տութիւններով նկարեց Հողանտան, իր պետութիւնը.
մինչդեռ Ասպիան փոքրիկ կէտով մը նշանակեր էր: Կրնաք
երեւակայել Անգլունւոյն միամիտ զայրոյթը:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

383. Օրինակել այս հատուածը, եւ նշանակել բացայացիւները.
384. Մէյմէկ իօսք շինել հետեւեալ կոյականները գործածելով.
Մա՛լր, սիրո՛ւն աղջիկ, խե՛ղճ տղայ, աղուո՛ր կատու:
385. Խոնարհել այս հատուածին բոլոր բայերուն սահմանականներ-
կանները:
386. Նշանակել այս հատուածին բոլոր ածականներուն տեսակները:
387. Բացատրել հետեւեալ անունները մէյ մէկ բացոյայտչով.
Սողոմոն, Աթենաս, Գիլատոս, Պոսիէ, Սոկրատ, Ղազար Փար-
պեցի, Երուսաղէմ, Միքել Անձէլո, Դիոգինէս, Նումա Պոմպիլիոս, Ագա-
թանգեղոս, Նիւ Եօրը, Կիւթէնպէրկ, Մովսէս Խորենացի, Քառմէն Միլվա,
Ներսէս Վարժ ապետեան, Բառմէտօս, Հարտինկ, Գրիգոր Լուսաւորիչ,
Քեթրովրատ, Հիմալայա, Նիւակորս, Մոսուս,

ՀՊ. Գ.Ա.Յ. — ԿՈՉԱԿԱՆ ԵՒ ԲԱՑԱՑԱՑԻԳ

400. Կոչական կ'ըսուի այն բառը զոր կ'ուղղենք
անձի մը կամ իրի մը, ինչպէս. հայր, տղա՛ս:

401. Կոչականը միշտ ուղղական հոլով կ'ըլայ,
և վրան շեշտ կ'առնէ. հայր, կը ներեւ ինձի: Կոչականը
շեշտ չառներ երբ իրեն ընկերացող բառը շեշտ ունի
սիրո՛ւն որդեակ, ո՞վ Skr :

402. Կոչականը, իր ածականին կամ յատկացու-
թիչին հետ, եթէ ունի, միշտ երկու ստորակէտով կը
բաժնուի իր նախորդ ու յս ջորդ բառերէն:

403. Բացայացիչ կ'ըսուին այն անունները որոնք
մինակ կամ մէկքանին մէկտեղ, ուրիշ անունի մը ով
կամ ինչ ըլլալը կը բացատրեն: Բացատրուած բառն ալ
կամ ինչ ըլլալը կը կոչուի: Երբ ըսեմ կոնտոն, Անզիոյ
բացայացեալ կը կոչուի: Երբ ըսեմ կոնտոն բացայացեալ է և Անզիոյ մայ-
մարախաղաֆը, կոնտոն բացայացեալ է:

ՀԵ ԸՆԹԵՐՑՈՒՅՆ. — ՀԱՅ ԳԻՐԵՐԸ

Մեր հիմակուան գործածած տպագրական գիրերը
թէպէտ Մեսրոպեան այրուրին կը կոչուին, սակայն Մես-
րոպայ ձեւակերպած բուն գիրերը չեն. տամնըլեց դարէ
իվեր հետզհետէ կատարելագործուած են անոնք նոր
ճաշակներու համաձայն: Մեսրոպեան գիրերուն սկզբնա-
կան ձեւը երկարագիր կոչուած է, ու մինչև թ. դար
գործածուած՝ զիրեթէ անփոխիս: Թ. դարուն մէջ հնար-
ուած է միջին երկարագիրը, նախորդ տառերը քիչ մը
կարձեցնելով ու կարզի դնելով: Իսկ ժի դի դարուն մէջ
զանոնք ա'լ աւելի կարձեցնելով՝ կազմակերպուած է
բոլորագիրը, որ հետզհետէ բարւոքելով՝ մեր այսօրուան
գիրը եղաւ: Ժի դարուն ատենները աւելցած են Մես-
րոպայ գտած երեսուներկու տառերուն վրայ օ և զ գիրերը,
որով այսօր երեսունըութի հասած են անոնք:

ՀԲ Ա. Հ Ա. Կ Վ Ն Ե Ր

388. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել դերայները:
389. Աներեւոյթի վերածել այս հատուածին բոլոր բայերը:
390. Հորդվել այդ ամերեւոյքները:
391. Գտնել հետեւեալ գոյականներուն բայերը, եւ գրել անոնց
ներկայ ընդունելութիւնները.

Հանդարտութիւն, միբիկ, անձրկ, գոռում, հազ, կար, վարձք,
վաճառք, տպագրութիւն, ծալք, իմւաք, ձե, հովիւ, սանտր, ճառ, իբնո
գիրը, թոփչք, բաժանում:

ԴԵՐԻՎԱՅ

ՀԵ Գ.Ս.Ս. — ԴԵՐԱՅԻՆ ԴԵՐԸ ԵՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

404. Դերբայը թէ՛ բայ է թէ՛ գոյական:

405. Դերբայը չորս է. Աներեւոյթ, տեսնել. Ներ-
կայ ընդունելութիւն, տեսնող, Անցեալ ընդունելութիւն,
տեսած, տեսեր. Ապառնի ընդունելութիւն, տեսնելու,
տեսնելիի:

406. Աներեւոյթը երբ իբրև գոյական գործածուի,
թէ՛ յօդ կ'առնէ և թէ՛ կ'ընայ հոլովուիլ, ինչպէս.
Ուղղ. Հայց. Տեսնել Տրտմիւս Խաղալը
Սեռ. Տրակ. Տեսնելու Տրտմիւսու Խաղալուն
Բաց. Տեսնելէ Տրտմիէս Խաղալէն
Դորդ. Տեսնելով Տրտմիւսու Խաղալով

407. Բ է ծորդութեան մէջ իլ, նիլ, չիլ վեր-
ջաւորով աներեւոյթները հոլովման ատեն իրենց վերջի
ջաւորով աներեւոյթները հոլովման ատեն իրենց վերջի
ջաւորով աներեւոյթները հոլովման ատեն իրենց վերջի
ջաւորով աներեւոյթները հոլովման ատեն իրենց վերջի

408. Ներկայ ընդունելութիւնը՝ տեսնող, անցեալ

ընդունելութեան Ա. ձեւը՝ տեսած, և ապառնի ընդու-
նելութեան Բ. ձեւը՝ տեսնելիի, կրնան նաև իբրև ա-
նելութեան Բ ձեւը՝ տեսնելիի. Իսկ երբ իբրև գոյական գործած-
ծական գործածուիլ. Իսկ երբ իբրև գոյական գործած-
ծական յօդ առնել և հոլովուիլ թէ՛ եղակիի և թէ՛
ուին, կրնան յօդ առնել և հոլովուիլ թէ՛ եղակիի և թէ՛
յոքնակիի մէջ:

Ներկայ ընդունելիի. Անցեալ ընդունելիի. Ապառնի ընդունելիի.	Տեսնողը Տեսածս Տեսնելիիքդ
Ուղղ. Հայց. Տեսնողին Տեսածիս Տեսնելիիքիդ	Սեռ. Տրակ. Տեսնողէն Տեսածէս Տեսնելիիքէդ
Բաց. Տեսնով Տեսածով Տեսնելիիքովդ	Դորդ. Տրտմիւսու Տեսնելիիքովդ

ՀՅ ԸՆԹԵՐՑՈՒՄՆ. — ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ

Մեծն Տիգրան Հայող ամէնէն նշանաւոր թագաւոր ներէն մէկը եղաւ : Նուաճեց Ասորիքը, Պաղեստինը և յունական բազմաթիւ քաղաքներ գրաւեց : Խոքինքը կոչել կուտար Արքայից Արքայ : Չորս գահազուրկ թագաւորներ թիկնապահի պաշտօն կը կատարէին իր քով : Մեծն Տիգրան աստեղազարդ բարձր թագ մը կը դնէր գլուխը, ինչպէս կ'երեւայ իր գրամմերուն վրայ : Իրեն դաշնակից էր իր աները Միհրդատ որ կ'իշխէր Պոնտոսի վրայ : Երկուքը միացած պատերազմեցան Հռոմայեցւոց դէմ և յաճախ յաղթեցին : Բայց երբ Միհրդատ իր Փառնակ զաւկէն մատնուած անձնասպան եղաւ, Տիգրան ալ ստիպուեցաւ գաշինք կնքել Հռոմայեցւոց հետ, և երկար տարիներ կառավարեց իր երկիրը՝ խաղաղութեան բարիքները վայելել տալով անոր :

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

392. Օրինակիլ այս հատուածը, եւ յետոյ անցեալ ընդունելութեան վերածել բոլոր բայերը;
393. Այդ դերքայները խնարհնել էական բային հետ դասին մէջ ցոյց տրուած կերպով:
394. Բար սլրեալ ժամանակներ կազմել եւ խօսքեր շննել հետեւեալ բառերով:
395. Լուծել հետեւեալ խօսքերը.

Մեր ամէնէն ապահով բարեկամները մեր տաղանդներն են : Ամէնէն ծաղրելի մարդը ան է որ ինքինքը կը գովէ, և ամէնէն ժանձրալին ան՝ որ իր վրայ կը խօսի:

ՀՅ ԳԱՍ. — ԴԵՐԲԱՑԻՆ ԴԵՐԸ ԵՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ԲԱՐԱԴՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

409. Անցեալ ընդունելութեան Բ ձեւը՝ տեսեր, միայն իր բայ կը գործածուի էական բային հետ, ինչ-պէս տեսեր եմ, տեսեր ես, տեսեր է, և այլն :

410. Ապառնի ընդունելութեան Ա. ձեւը՝ տեսելու, որ աներեւոյթին սեռականն է, թէ՛ իրրև բայ կը գործածուի էական բային հետ, և թէ՛ իրրև ածական՝ անուններու հետ, ինչպէս տեսելու եմ, տեսելու բան է. կարդալու ես, կարդալու զիրք է. բաելու է, բաելու խօսի է :

411. Բազադրեալ ժամանակներ. — Երբ դերքայն անցեալ ընդունելութեան երկու ձեւերը՝ սիրած, սիրեր, և ապառնի ընդունելութեան Ա. ձեւը՝ սիրելու, սիրելու, սիրելու էական բային հետ գործածուին, կը կազմեն բային պարզ էական բային հետ գործածուին, որոնք բաղադրամանակներ, որոնք բաղադրեալ ժամանակներ կը կոչուին, և հետեւեալներն են .

Սիրած, սիրեր, սիրելու եմ. սիրած, սիրեր, սիրելու էի. սիրած, սիրելու կ'ըլլամ. սիրած, սիրելու լու կ'ըլլայի. սիրած, սիրելու եղայ. սիրած, սիրելու լու պիտի ըլլամ. սիրած, սիրելու պիտի ըլլայի. սիրած, սիրելու սիրելու եղի՛ր. սիրած, սիրելու ըլլամ. սիրած, սիրելու ըլլայի. սիրած, սիրելու ըլլալ :

412. Բաղադրեալ ժամանակներ կրնան կազմուի նաև կրաւրական, բացասական և անցողական բայերուն էական բացարական, բայինքն մէջ, ինչպէս սիրուած եմ, սողուած եմ, երգած չեմ:

ՀԵՂԻԹՆԵՐՅՈՒՆԱԾ. — ԿԱՑՄԱԿԸ

Երբ կայծակը ծառի մը վրայ իյնայ, նախ վերի ոստերուն կը զարնէ, յետոյ բունին կը հասնի և կը ձեղքէ զայն: Մառին փունջը անեղծ կը մնայ սակայն, այնպէս որ հոն թառող թռչուններն ու իրենց բոյները չեն վնասուիր բնաւ: Մառին զագաթը եղած մարդ մը նուազ վտանգի մէջ է կայծակի ատեն, քան թէ գետնին վրայ կեցողը: Եթէ կոճղին մօտ գտնուի, շանթը կը թողու ծառը, և մարդուն վրայ կը յարձակի: Վտանգաւոր է նաև տան մօտերը ճահիճ մը, առուակ մը կամ որ և է ջուր մը դանուիլը, որովհետեւ շանթը անոր հասնելու համար տունին մէջէն կրնայ անցնիլ և հրդեհել զայն:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

396. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել մակրայները:

397. Մէջմէկ խօսք շինել այս հատուածին մակրայներով:

ՕՐԻՆԱԿԻ. — Երբ երկինք զոռայ, անպատճուռ տեղ մը անձրե կուգայ:

398. Լուծել այս հատուածին առաջին երեք նախադասութիւնները:

ՄԱԿՐԱՅ

ՀԵՂԻԹՆԵՐՅՈՒՆԱԾ. — ՄԱԿՐԱՅԻՆ ԴԵՐԸ ԵՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

413. Մակրայ կ'ըսուին այն բառերը, որոնք գործողութեան մը կամ վիճակի մը տեղը, կերպը, ժամանակը բարձր կը նակը, յանակուրինը ցոյց կուտան, ինչպէս. վերը կը նակը, յանակուրինը ցոյց կուտան, ինչպէս. վերը կը նակը, մինակ կը կենամ, կանուխ կ'եղեմ, ֆիշ կը պառկիմ, մինակ կը կենամ, կանուխ կ'եղեմ:

414. Մակրայը բայի մը ածականի մը կամ ուրիշ մակրայի մը հետ կը գործածուի, և անոնց իմաստին մակրայի մը հետ կը գործածուի, ինչպէս. շատ ինանալ, շատ վրայ բան մը կ'աւելցնէ, ինչպէս. շատ կանալ, շատ վեղեցիկ, շատ կանուխ:

415. Մակրայները զիխաւորաբար չորս տեսակ են: Տեղական, Որակական, Ժամանակական, Քանակական:

416. Տեղականները գործողութեան մը կատարուած տեղը ցոյց կուտան, ինչպէս. ուր, ուրկի յովը, հոն, հոն, մօր, անյին:

417. Որակականները՝ ցոյց կու տան գործողութեան կերպը, ինչպէս. հազիր, սասիկ, բռնի, իրացնի, թեան կերպը, ինչպէս. հազիր, սասիկ, բռնի, իրացնի, կամաւ, կամայ ակամայ, կամաց, շուս, գրեթի, սուրզի, կամաւ, կամայ ակամայ, յահիսեան, հախ եւ առաջ: յարացաւ, հարեւանցի, զայտուկ, իսպան, յահախ, սէկպ, յանկարծ:

418. Ժամանակականները գործողութեան ժամանակը ցոյց կուտան, ինչպէս. միշտ, երթեսն, երթեթ, մերթ, մերթ ընդ մերը, առ այժմ, ուշ, դեռ, կանուխ, արդեն, մերթ ընդ մերը, առ այժմ, ուշ, դեռ, կանուխ, արդեն, առաջ, հախ, յետյ, յահիսեան, հախ եւ առաջ:

419. Քանակականները ցոյց կուտան գործողութեան չափին ու թիւը, ինչպէս. աւելի, ա՛շ, պակաս:

ՀՅ ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԽՈԽՆԴԻ ՎԱՐԴԵՐԸ

Դեկտեմբերի մէգին մէջէն
Տրառւմ վարդեր կը բողբոջէն,
Նըման աչքին արցունքով թաց
Զոր չի վառեր կեանքին նախանձ :

Արեւն անոնց բուրում չի տար,
Ոչ ալ գոյներ ոսկենը կար .
Բայց սիրտերուն ալ վշտալից
Դալուկն անոնց չ'ազդեր թափիծ :

Եւ քանի որ մատաղ գարուն
Նորաբողբոջ հոգիներուն
Կը սահմանէ գեղն իր փայլուն ,

Տառապողին համար, ով Տէր,
Թո՞ղ որ փթթին միշտ այդ վարդեր,
Այդ ծընունզի տժգոյն վարդեր :

Ա.ՌԱՆՈՒԼ.Ց

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

399. Օրինակել այս ոտանաւորը, եւ ստորագծել մակրայները:
400. Արծակի վերածել այս ոտանաւորը:
401. Մէյսէկ խօռք շնոր գործածելով հետեւեալ մակրայները:

Վեր, դանէ, մէկի, ո՞ր տեղէն, կանուխկեկ, անօթի փորանց, իծնէ,
շատոնցուբնէ, անցեալները, պղտիկուց, մէկանց, ծայրէ իծայր, զլուխ
զլսի, մէկիկ մէկիկ, դէմ առ դէմ, հազիւ հազ, առ առաւեն, չուզելով
զիշեր ցորեկ, մինչև որ, պարապ տեղը, բառ առ բառ, փոխն իփոխ,
կոյրզկուրայն, ձեռքէ ձեռք, ծուռումուն .

ՀՅ Պ.Ս.Ս. — ՄԱԿԲԱՑԻՆ ԴԵՐԸ ԵՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ (Շար.)

420. Կան նաև Հարցական, Հաստական, Ժըլս-
տական և Տարակուսական մակրայներ . ինչպէս .
Հարցական . — իմյո՞ւ, ե՞րբ, մի՞րէ, արդեօ՞ֆ, եայն :
Հաստական . — Այն, անշնուց, հարկա՞ւ, հապա',

եայն :
Ժիստական . — Ասլեների՞ն, ո՞չ, ոչ երեկ, թնա՞ւ, մի
զուցէ, ևայլն :

Տարակուսական . — Թերեւս, զուցէ, արդեօֆ, մի՞
թէ, յա՞ւ լիցի, ևայլն :

421. Կան Մակրայներ ալ, որոնք մասնիկներով
կը կազմուին :

422. Մակրայները կազմող զլխաւոր մասնիկները
հետեւեալներն են . ովին, պիս, բար, ալի, երկն, օրեն,
անց, ինչպէս . կամովին, մեծապէս, զլաւուրաբար, ան-
ցողակի, հայերեն, զերացանցօրէն, զիշերանց :

423. Ասոնցմէ զատ՝ կան նաև գոյականէ, ածա-
կանէ, գերանունէ, բայէ զանուղան ձեւերով կազմուած
մակրայներ, ինչպէս . այսօր, վաղը, հերու, խսիր, սիրով,
փուրով, դիւրաւ, արտորնօֆ, ատենօֆ, իսկըրան, ինենց,
կամանակաւ, այզուն, հուսկ ուրեմն, ուր ուրեմն, կան-
իսկոյն, յանկարծ, մեկին իմեկ, այսպէս, այշչափ :

424. Մակրայն նաև բոլոր ածականները՝ երբ
բայի հետ գործածուին, ինչպէս . զուարք խօսիլ, յաղց-
երգել, արագ յալել :

ՀՅ. ԷՆԹ-ՄՐՑՈՒԹ.՝ — ԿՐԿՆԱԿ ՑՈՒԵԼ ԵԱՆՆԵՐ

Քանի մը տարի առաջ, 1913 ին, աշխարհիս վրայ գտնուող բոլոր Հայերը կատարեցին կրկնակ Յորելեաններ, Հայ գիրերու զիւտին 1500 ամեակին և հայ տպագրութեան 400 ամեակին առթիւ: Թուրքիոյ, ինչպէս Ռուսիոյ մայր եկեղեցներէն՝ մինչեւ գիւղական փոքրիկ մատուռներուն մէջ հանդիսաւոր պատարագ մատուցուեցաւ, և դպրոցական ու ժողովրդային խանդավառ հանդէսներ տեղի ունեցան: Խպատիւ այս մեծ տօներուն, ատենաբանները ճառեր խօսեցան, բանաստեղծները տաղեր գրեցին, երաժիշտները երգեր յօրինեցին, նկարիչները պատկերներ գծեցին: Այս վերջիններէն նմայ մըն է սա յարբ-ռօսքալը որ կը ներկայացնէ Ս. Մեսրոպի գերեզմանը Օշականի մէջ, և որ ծախուեցաւ ինպաստ կրթական դրամագլուխի մը ուսուցչանոցներ հիմնելու համար:

ՀՊԱՀԱՎԳՎԻԿԸ

402. Օրինակել այս ընթերցուածը եւ ստորագծել նախադրութիւն-թիւնները:

403. Հսել թէ որո՞նք են այս ընթերցուածին մէջ գտնուած նա-խադրութեանց խնդիրները

404. Հսել թէ հետեւեալ խօսքերուն մէջ՝ առաջ, ետք, մօս, հսկա-ռախ, յեռոյ, մօս, մակրաց են թէ նախադրութիւն:

Միշտ հակառակ կը խօսիս ինձի, թեզմէ եթք ես պիտի կարդամ, Առաջ գուն կե՛ր, եսթի ես Մօս կեղուր: Իրեն մօս էի, երբ նուաղեցաւ, ինձմէ առաջ մի՛ անցնիր: Նախ դաստ սորվէ, յեթոյ խաղու՛: Այլ զիրքեսը զատ դի՛ր: Թեզմէ զատ բարեկամ չունիմ:

ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

ԴՐ. ԴԱՎ. — ՆԱԽԱԴՐՈՒԹԵԱՆ ԴԵՐԸ ԵՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

- 425.** Նախադրութիւնը գործողութամաս է առ պատճենի կո գուցնէ:

- 426.** Նախադրութիւնը միշտ առաջնայի է և
բանեանալ:

- 423.** Նախագոռութեան ընկերացող ամէլիութեան անոր խնդիրը կըլլայ:

428. Նախադրութիւններ և
ուսկերանալ ուղղականէ զատ:

- 429.** Նախագրութիւններէ սահման
պահպատճեալաւ են:

- 430.** ὑπεριστάμενος τοῦ πατέρος τοῦ θεοῦ τοῦ μετεπελθόντος εἰς τὸν οὐρανὸν, αὐτὸν αὐτοῖς παρέδωκεν οὐδὲν πατέρα, οὐδὲν δικαίωμα, οὐδὲν δικαιονόμον, οὐδὲν δικαιονομούσαν.

- 431.** Նախագահ նախադրութիւնսպան է առաջիկան հոյութ . սացի բացառական , դեպի

- որ կառնէ տրակ՝ հայցական, իբր կամ իրեւ հայցական հայցական, զերը՝ հայցական, ինչ կամ իրեւ հայցական ինչպէս հայցական, հակառակ՝ տրական, մինչեւ հայցական փոխանակ՝ տրական, իսպահի՝ տրական, ինսպահ՝ տրական գլւանաս նախադրութիւններն են.

- 432.** Ֆանիան ու Ի Ա
Սեռական հողովի ընկերացող առջեւ, եւս, պայ, չափ
ներթե, վերեւ, բով, դիմացը, տեղ, մեջ, մեցեղ, միջեւ
մեցին, շորջը, բոլորքին, հետք, մօքը, առքիւ, եղանակաւ
յասին, պատճառաւ, ձեռամք, ձեռօֆ, միջոցաւ :

*Sparakān hōlprvph r̄nqbr̄wāḡm̄l
shē, hōkū, hōkāpōwāl, hōkābēlās, hōlāl, hōkādāwāj, hōkātēk
hōlār, hōlēr, hōpōl*

Հայցական հոլովի ընկերացող ։ զատ, իմեր, Ամերիկան հոլովի ընկերացող ։ զատ, ապահովական հոլովի ընկերացող ։ զատ, ապահովական հոլովի ընկերացող ։



Սահմակ Միհրնպ (Տես էջ 206)

1500 ԿՐԻՏԱՅ ՀՊԵՐԱԾՈՒ ԿՐԻՄ-ԿԻՒՐԻ-400 ԱՐԱԿՅ ՅՈՒԹԵՐԱՆ ՆԵՑ ՏՎԵՐԴՈՒԹԵՐ



Վայ Յայլա Շահում Խաչատրու

Զ ԸՆԹԵՐՑՈՒԹՅ. — ՀՊԱՐՏ ԿԱԼՍԻՆ

Ես կաղնի մ'եմ պերճ ու դալար,
Բարձր հաստատուն և վըսեմ.
Մեծ լեռներու հետ հաւասար .
Մըրիկն անդամ կը ծաղրեմ :
Արև, անձրև, ձիւն թէ քամի
Հըզօր տարրերն ապաքէն
Չեն յանդգնիր դպչիլ ինծի .
Ես չեմ վախնար կայծակէն :
Ես անսասոն շըքեղ կոթող,
Նաև պատնէշ մ'եմ հսկայ .
Աշխարհիս մէջ ինծի յաղթող,
Զիս տապալող բան չըկայ :
Սակայն բնութիւնն արդար կիրքով ,
Անոնց դէմ որ կը պարծին,
Հըպարտ ծառին արմատին քով
Զետեղեց որդ մ'առանձին :

Հ Յ Ա Հ Ա Վ Գ Ն Ե Բ

405. Օրինակել այս ոտանաւորը, եւ ստորագծել շաղկապները:
406. Նշանակել հախադրուրիւնները;
407. Մէջմէկ խօսք շինել՝ զործածելով հետեւեալ շաղկապները:
Քանի որ, թէպէտե, ուրեմն, ըստ որում, իբր թէ, նոյն իսկ, մա-
ստանդ, հապա, ուր որ, երբ, ո՞չ ապարէն, մինչեռ .
408. Ըստի թէ հետեւեալ խօսքերուն մէջ ոյ, երբ, այ, հապա բա-
ռերը մակրաց են թէ շաղկապ.
Կ'ուզէ՞ր դուք ալ ընկերանալ ինծին—մ'չ—Անօթի՞ ես—Հապա՛:
— Ոչ դուն կրնաս այս գիրը կարդալ, ոչ ալ ես—Հապա ո՞վ կրնայ կար-
դալ: — Հաստ խօսեցար, ա՛լ բաւական է: — Երբ իմ զալս լսես, դուն աչ
եկո՞ւր: — Երբ զարոց պիտի երթաս: — Երբ տունէն դուրս ելաւ, ամենքս
ալ յուզուեցաներ:
409. Մէջմէկ խօսք շինել՝ զործածելով ոչ, աչ, հապա, բառերը
իբրեւ մակրայ, յետոյ իբրեւ շաղկապ:
410. Լուծել այս ոտանաւորին վերջին չորս նախադասութիւնները:

ՇԱՂԿԱՊ

Զ Գ.Ա.Ս. — ԳՈՐԾԱԾԱԿԱՆ ՇԱՂԿԱՊՆԵՐ

433. Շաղկապ կ'ըսուին այն բառերը, որոնք բա-
ռերն ու խօսքերը իրարու կը կապին:

434. Գործածական շաղկապներն են .

Եւ, ու, այ, անգամ,
Նաեւ, այլ, եւ, իսկ .
Կամ, կամ թէ, կամ... կամ...
Թէ, երե, թէ... թէ...
Թէ nr, ինչու nr, nr,
Որովհետեւ, վասն զի, յանի nr,
Հաս որում, երբ, երբnr,
Ուր որ, մանաւանի, սակայն,
Սակայն եւ այնպէս, այսու անենայնին,
Արդարեւ, ապաֆէն,
Թէեւ, թէպէս, ոչ... ոչ...
Զէ թէ, ոչ միայն,
Զէ թէ, ոչ սպաֆէն, հապս',
Բան, յաներէ,
Ուրեմն, նոյն իսկ,
Իբր թէ, մինչ միմյան:

ԶԱ. ԸՆԹԵՐՑՈՒՅՆ - ՄԻ ՎՀԱՏԻՐ

Դարերով անբախտ, դարերով թըշուա՛ռ
Եղբայրս իմ խեղճո՛ւկ, գուն մի՛ վըհատիր,
Եթէ թըշնամի, անգութ անարդար
Կը հալածէ զքեզ սև ձակատագիր:
Դուն մի՛ վըհատիր . . . թո՛ղ խորին հաւատ
Դեռ սրտապնդէ հողիդ վշտագին.
Շատեր քեզի պէս կ'սպասեն վըհատ.
Աղատիչ դարնան քաջ յաղթանակին:
Եւ ի՞նչ կը գառնար կեանքը մարդկային,
Երբ դառն օրերուն՝ փոթորկի նման
Ասկեզօծ յոյսեր սիրտ չըյուղէին,
Հաւատքը զոհուէր յուստահատութեան:

Ա. ԾԱ. ՏՈՒՏՈՒՐԵՍՆ

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

411. Թրինակել այս ոտանաւորը, եւ ցոյց տալ մակրայները եւ
շաղկասիները՝ սկզբնատառերսվ:
412. Արձակի վերածել այս ոտանաւորը:
413. Մէկ խօսք շինել հետեւեալ ձայնարկուրիւները գոր-
ծածելով.

Վա՛յ, աւա՛զ, բարե՛ւ, կեցցէ՛, մեղա՛յ, երանի՛ թէ, մե՛ղք, է՛հ,
ա՛խ, ա՛յ:

414. Լուծել հետեւեալ առածները:

Եթէ կ'ուզես Թշնամի ունենալ, փոխ դրամ տո՛ւր մէկուն: Համբե-
րութիւն բարոզելը դիւրին է, բայց գործադրելը՝ զժուար: Բարեկամիդ
սուս գաղտնիք մը ըսէ՛: Եթէ պահէ զայն, յետոյ վստահէ՛ նշմարիտ
գաղտնիքը: Դուն գործդ պահէ՛, որ զործդ ալ զքեզ պահէ: Գէշին ներելը՝
աղէկին վասել է: Ան որ չէ կրցած բարեկամ մը շահիլ, արժանի չէ
ապրելու:

500

ՀՀ Ազգային գրադարան



NL0232815

5902